

612
f - 49

612
Բ-49

Ն Ա Ր

ԱԻԴՐԼԶԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Հեղինակ

Տօթթ. Ա. Շ. Քէրլիքեան

Ա. ՀԱՏՈՐ



Կ. ՊՈԼԻՍ

Քէւրեան Տպարան

1914

20 JUL 2010

30 AUG 2013

610
ՀԻ-ՔԵ
ՆՈՐ

ԱՌՈՂՋԱԲԱՆՈՒԹԻՒՆ

612

Դ-49

ԿԵՐ-

ՏՕՔԹ. Ա. Զ. ՔԷՔԼԻՔԵԱՆ

003
10438

Լրացուցիչ դասարանաց եւ երկրորդական վարժարան-
ներու յառուց

103

Ա. Հ. Ա. Տ Ա Ր



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ
ՇՊՈԼԻՉՆԱ ՊՈԽԱՎԱՐԱ 7/31-1922

Ա. ԱՅԱՍՏԻ ԱՆԴՐԱ
ՎԱՀԱՆ, ԽԱՆԿԱՐԱ

Թարգմանութեան և ուրիշ իրաւունքներ հեղինակն
վերապահուած ամեն լեզուներու համար

Ա. Պ Ո Լ Ի Ս
ՏՊԱԳԲՈՒԹԻՒՆ ՔԷՇԻԵԱՆ

1914

Բ Յ Թ Ը Ս Ա Կ

Հրանտի Ա. Քերշենսկի

(+ 11 Դեկտեմբեր 1913)

Է Ս Կ Ի Շ Ե Վ Ա Ր

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ ՔԵԶԻՉԵԱՆ ԿԱ. ՊՈԼԻՍ

ՅԱՌԱՋԱԲԱՆ ՀԵՂԻՆԱԿԻՆ



Առողջաբանութիւնը ժողովուրդի մը ամենապիտանի գիրքն է. այսօր եւ ոչ մեկ մարդու ներելի չէ անտեսել այս բանկագին գիտութիւնը։ Ազգի մը կամ անհատի մը յառաջդիմութեան համդեպ ունեցած ընդունակութիւնը անոր առողջութեան ընծայած կարեւորութենեն կը գիտցուի։ Ահա թէ ի՞նչու համար կը նկատենի մեր այս աշխատութիւնը ուսանողութեան ամենապիտանի մեկ առարկան, եւ բանի որ ասիկա հանրութեան մեկ գիրքն է, ուրեմն յարմար չսեպեցին տեղ տալ հոս ոչ գրագիտական խրբին բացարութեանց եւ ոչ այլ գիտական կնճուոս վիճաբանութիւններու ինչ որ կարեւոր է եւ հետարիս ան է որ գրած ենք։ որպէս զի գիտունն ու սգեսը, ուսանողն ու գործաւորը հաւասարապէս օգտուին անկէ. իսկ ընթեցողը պատուեր մը չպիտի կրնար պանել իր միտքը երե չզիտնար առոր պատճառը, որով հարկ դատեցին անդամագնիական, բնախօսական եւ այլ ծանօթութիւններ անթերի կերպով բացատրել։ Առողջաբանութիւնը կատարեալ չպիտի ըլլար երե հոս չգտնուեին ծանօր հիւանդութիւններ, տարափոխիկ հիւանդութեանց դեմ կանխազգութութիւններ եւ մանաւանդ ան-

միջական դեղեր այսինքն տունի դեղարանը ,
որոնի բանկագին ծառայութիւններ կը մատու-
ցանեն ամեն օր : Մենք այս գրքին մեջ մեծ
խնամքի առարկայ ըրինք այդ մասերուն շա-
րադրութիւնը , այսպէս կը տեսնուի թէ ասիկա
նոր զիրք մ' է եւ մեծ պակաս մը կուգայ լրա-
ցնել : Այս յուսով և որ ընթերցողին կը նուի-
րեմ սոյն աշխատութիւնս :

Sofr. Ա. Հ. Քէքլիկեսն
Էսկիւտիիր 1 Մայիս 1914



ԳԼՈՒԽ Ա.

ՄԻԳՐՈՊՆԵՐ

Քաղաքակիրթ մարդու մը վրայ փնտուուած
առաջին յատկութիւնն է մաքրութիւնը , քա-
ղաքակիրթ ըսել մաքուր ըսել է . և որովհե-
տեւ առողջութիւնն ալ մաքրութենէ կախում
ունի ատկէ կը հասկցուի թէ մաքուր ըսել
առողջ ըսել է . ուրեմն գուք ամենքդ ալ մա-
քուր պիտի ըլլաք որպէս զի առողջ ըլլաք :

Մարդիկ երկրիս վրայ սահմանափակ կեանք
մ'ունին հազիւ 50—80 տարի կ'ապրին , այդ
միջոցը երկարաձգել կարելի չէ , բայց ընդ-
հանրացնել կարելի է , այսպէս ինչ որ ալ ը-
նենք չենք կրնար 150 կամ 200 տարի ապրիլ
բայց երբ ամենքս ալ առողջապահութեան
պատուէրներուն համեմատ շարժինք կրնանք
բոլորս ալ ծերանալ և մեռնիլ :

Մեր կեանքը կարձեցնող և կամ զանիկա
ցաւերով անտանելի գառնող պատճառն է
հիւանդութիւնը , ուրեմն պիտի աշխատիք հի-
ւանդ չըլլալ , որպէս զի ապրիք և չտառապիք :

Հիւանդութիւնները տեսակ տեսակ են և
ամենն ալ զատ զատ պատճառներ ունին, զատ
զատ սերմեր ունին, այս սերմերուն անունն է
վիգրուս. միգրոպները աղտոտութիւններէ ա-
խորժող էակներ են, մաքուր տեղ մը միգրոպ
չգտնուիր, միգրոպ չգտնուող տեղ մ'ալ հիւ-
անդութիւն չգտնուիր:

Հիմա ձեզի նկարագրեմ միգրոպները:

1. ՄիգրոՊների կենդանի էակներ են.
կը ծնին, կ'աճին և կը մեռնին. բայց անոնք
շատ փոքր են, աչքով չեն տեսնուիր, խոշո-
րացոյցով կը տեսնուին, [խոշորացոյցը տեսակ
մը զործիք է, որ իրերը մեծ կը ցուցնէ, ա-
նով երբ թել մը գերձանի նայիք, վառարանի
խողովակի մը չափ հաստ կը տեսնաք զայն,
երբ մրջնանի մը նայիք, զոմէշի մը չափ մեծ
կը տեսնաք]. Եթէ հարիւր միգրոպ քով քովի
գան, բարակ գերձանի մը հաստութիւնը հա-
զիւ կ'ունենան, իսկ եթէ 4000 հատը ծայրէ
ի ծայր շարուկն, հազիւ թէ մատի մը երկայն-
քը կ'առնեն, մէկ կաթիւ ջուրի մէջ երբեմն
հազարէ աւելի միգրոպներ կը լողան:

Ինչպէս երկրիս վրայ շատ մը տեսակ ա-
նասուններ կամ բոյսեր կան: Նոյնպէս շատ մը,
տեսակ միգրոպներ կան, եթէ հաշուենք կա-
րելի է 1000ը կ'անցնի, ասոնց ամեն մէկը ի-
րենց յատուկ մասնաւոր սովորութիւնները
ունին:

Միգրոպները շատ շուտով կը բազմանան-
երբ իրենց յարմար ուտելիքներ գտնան. այս-

պէս միգրոպ մը 24 ժամուան մէջ մէկ միլիօն
միգրոպ կ'ըլլայ, ամէն միգրոպ շատ մը հաւ-
կիթներ կ'ածէ և անոնք ալ քիչ ատենուան
մէջ բացուելով միգրոպի կը վերածուին, ահա
թէ ինչո՞ւ համար շատ սարսափելի կենդանի-
ներ են միգրոպները:

2. ՈՒԻՐ կը ԳՏՆՈՒՄԵՆ ՄԻԳՐՈՊՆԵՐԸ.—
ՕԴին մէջ միգրոպ կը գտնուի, բայց ամեն
տեղ միեւնոյն համեմատութեամբ չէ. հոն, ուր
շատ մարդ և շատ կենդանի կայ, շատ ալ միգ-
րոպ կայ, այսպէս մեծ քաղաքները. փոքրե-
րէն շատ, փոքր քաղաքները գիւղերէն շատ
և զիւղերը դաշտերէն շատ միգրոպ ունին
իրենց օդին մէջ. ահա թէ ինչո՞ւ գիւղի մը
օդը քաղաքի մը օդէն աւելի առողջարար է:
Երկրիս մակերեսէն որչափ վեր բարձրանանք,
այնչափ անոնց թիւր կը նոււազի, լեռներու
վրայ աւելի քիչ միգրոպ կայ քան թէ գաշ-
տերու վրայ, անոր համար է որ լեռն օդը
գաշտինէն աւելի առողջարար է. իսկ ծովու
վրայ գրեթէ բնաւ միգրոպ չի գտնուիր, անոր
համար ծովու ձամբորդութիւնը և կամ կղզի-
ներու մէջ բնակիլը առողջարար է: Խոնաւ
տեղերու մէջ աւելի շատ միգրոպ կը գտնուի,
քան թէ չոր տեղեր. ահա թէ ինչո՞ւ համար
բանտերը կամ խոնաւ տուները միշտ հիւանդ
կ'ընեն մեզի:

ԶՈՒՐԻՆ մէջ միգրոպ կը դանուի. ամեն
ջուր միեւնոյն քանակութեամբ միգրոպ չունե-
նար իր մէջ. կայուն ջուրերն աւելի շատ միզ-

բոպ ունին, քան հոսող ջուրերը. ասոր հաւմար է որ կարգ մը լիձերու ջուրերը կը հոտին. քաղաքի մը մէջէն անցնող դեսի մը ջուրին մէջ շատ միզրոպ կը դանուի, քանի որ ազաեղութիւններն հոն կը թափին. ուրեմն անոնցմէ ջուր առնելու է դեռ քաղաք չմտած. իսկ աղբիւրներու ջուրին մէջ աւելի քիչ միզրոպ կայ:

Վերջապէս ՀՈՒՂԻ քիչ կամ շատ միզրոպ ունի իր մէջ:

3. ՄԵՌԻՒԴԻ. — Միզրոպները կը սնանին բոյսերով և կէնդանական արտազրութիւններով այսպէս ուր որ կենդանի կամ բոյս չըլլար, հոն միզրոպ ալ չըլլար. ուրեմն չաքարը, միւսը, հացը, պտուղները են, ինչպէս մեզի, նոյնպէս եւ միզր աներուն իրը կեր կը ծառայն. մարդոց, ինչպէս նաև անսասուններու մորթին վրայ, բերնին, քիթին, աղիքներուն մէջ անթիւ անհամար միզրոպներ կ'ապրին, բայց անսնք մեր միսը կամ մարմինը չէ որ կ'ուտեն, այլ այն աեղի աղօտոտութիւններով կը մնանին. ուրեմն երբ մեր մորթը, բերանը և աղիքները մաքուր րլլան՝ միզրոպ չընակիր հոն: իսկ երբ միզրոպ մը ողջ մարդու մը միւսը կամ արիւնը կ'ուտէ, ատիկա կը նշանակէ թէ այդ մարդը հիւանդացած է. այսպէս թռաքխոին միզրոպը մեր թոքը մտնալով կը փակցնէ զայն և կ'ըլլանք թոքախտաւոր, թիֆօին միզրոպը մեր աղիքը կը մտնայ, կը կրծէ և վերք կ'ընէ զայն և կ'ըլլանք հիւանդ:

Ջերմին միզրոպը մեր արիւնը կ'ուտէ և մեղ կ'ընէ հիւանդ: Բայլ է միզրոպը դժուարաւ կը խածնէ ողջ մարդու մը մարմինը, իսկ երբ անդամ մը յաջողի, անմիջապէս հիւանդ կ'ընէ զայն. ընդհակառակն երբ մարդ մը մեռնի, անասուն մը սատկի, անմիջապէս միզրոպ կը նստի անոնց վրայ և կ'ուտէ, այսպէս մարդու կամ անասունի մը դիակը քանի մը օր եթէ չթաղուած պահէք, կը տեսնէք թէ կը հոտին անոնք. կտոր մը միս երբ օդին մէջ մնայ, ժամանակ մը վերջ կը հոտի. նոյնպէս հացը 10—15 օր վերջ կ'աւրուի:

4. ՀՈՑԻ. կամ աւրուիլ բոկ, միզրոպներու կեր եղած կը նշանակէ, որովհետեւ երբ անոնք բան մը ուտել ուզեն, նախ իրենց թոյնը կը թափեն անոր վրայ (ինչպէս մարդիկ բանի մը վրայ կը թքնեն): Այդ թոյնը հալեցուցիչ աղքեցութիւն ունի. կարծր մարմինները նախ հեղուկի կը վերածէ և այս վերջններն ալ գարշահոտ չոգիներու (կազ) կը փոխէ. հոտիլ ասիկա կը նշանակէ. ուրեմն երբ աւեմնէք թէ պտուղ մը, կտոր մը միս, կամ հաւկիթ մը, կերակուր մը կը հոտին, ատկէ եղբակացուցէք թէ միզրոպներ բոյն դրած են անոնց վրայ, հետեւաբար բնաւ ուտելու չէ զանոնք:

5. ԹՈՅՆ. — Ինչպէս օձը իր թօյնն ունի, միզրոպն ալ իրնն յատուկ թոյն մը ունի. հիւանդութեան ատեն անով է որ կը թունաւորէ մարդկային մարմինը, և անկէ է որ առաջ

կուգայ ջերմը : Մարդուս բնական ջերմութիւնը
37 աստիճան է . երբ անիկա բարձր տեսնէք
օրինակ 38. 39. 40 ևայլն , ասկէ եր-
կու բան պիտի հետեւցնէք . նախ այդ մարդը
հիւանդ է , յետոյ այդ մարդուն արիւնը միգ-
րոպի թոյնով թունաւորուած է :

6. ՏԱՐԱՓՈԽԻՒԿ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆ .— Երբ
հիւանդութեան մը պատճառը միզրոպն է ,
անիկա ուրիշներու ալ կ'անցնի : Այսպէս թու-
քախտը , թիֆոն , գոլէրան են . տարափոխիկ
հիւանդութիւններ են , երբ տունի մը մէջ մէ-
կը բռնուի քանի մը որ վերջ ուրիշն ալ
կ'անցնի , ուրեմն զործ չունեցողներ մօտենա-
լու չեն ատանկ հիւանդներու քով , ջուր խմե-
լու չեն անոր գտամին , կերակուր ուաելու
չեն անոր զգալով . իսկ անոնք որ հիւանդին
սպասարկութեան համար անոր քավը մնալ
ստիպուած են , միշտ պիտի աշխատին իրենց
ձեռքերը , բերանը , քիթը մաքուր պահել յա-
ձախ նախանեխիչ դիմերով լուալով դանոնք +
այդ տեղերն է որ միզրոպը ներս կը մտնայ :

7. ՀԱԿԱՆԵԽԻՉ ԴԵՂԵԲ .— Հականեխիչ
դեղ կ'ըսուին անոնք որոնք միզրոպները
սպաննելու յատկութիւն ունին , ասոնց ամե-
նէն զօրաւորն է սիւպիլին :

Սիւպիլին ճերմակ փոշի մ'է , լեզի և մե-
տաղային համ մը ունի . սովորական ջուրին
մէջ քիչ կը հալի , իսկ քիչ մը աղ պարունա-
կող ջուրի մէջ աւելի չատ կը հալի , երբ ասկէ
մէկ կրամ (կրամը քիլոյին հազարին մէկ մատն

է) առնէք և նետէք մէկ քիլօ աղ ջուրի
մէջ , կ'ունենաք դեղ մը որ սաստիկ հակա-
նեխիչ է , ոզչ միզրոպ մը անոր մէջ վայրկեան
մը չկրնար ապրիլ , իսկոյն կը սատկի : Ուրեմն
ամեն անդամ որ հիւանդի մը հետ
հպում մը ունենաք ասով լուացէք ձեր ձեռ-
քերը : Երբ աղաստ վէրք մը տեսնաք լուա-
ցէք զայն ասով , բայց զգուշացէք բերան չնա-
նիք , սաստիկ թոյն է . հիւանդ մը սիսալմամբ
խմած էր ասկէ սուրճի գաւաթ մը , 24 ժամ
յետոյ մեռած գտանք զայն .

Ասիտ վենիվ ասիկա զարշահոտ հեղուկ մ'է ,
միզրոպները կը սատկեցնէ , օրինակ , գէշ կեր-
պով հոտող գործարանի մը մէջ երր ասկէ
գաւաթ մը լեցնէք քանի մը ժամ յետոյ զոր-
ծարանը չի հոտիր : Ասոր 5 մասը երբ 100
մաս ջուրի հետ խառնէք կ'ունենաք հակա-
նեխիչ դեղ մը , որը նոյնպէս թոյն է :

Ասիտ պօրիվ . ասիկա ճերմակ փոշի մ'է և
թեթեւ հականեխիչ մ'է . 100 մաս եփած ջուրի
մէջ 5 մաս նետէք կը հալի և կ'ըլլայ ձեզի
համար հականեխիչ հեղուկ մը , անով կրնաք
լուալ աչք , բերան , քիթ . ևն . մինչ վերոցի-
շեաներով չէիք կրնար ընել , քանի որ կ'այ-
րեն անոնք :

8. ՄԻԳՐՈՊՆԵՐՈՒԻ ԹՇՆՍՄԻՆ .— Վերը
յիշած գեղերո միզրոպներու թշնամի են . բայց
անոնցմէ զատ ուրիշ թշնամիներ ալ ունին
ասոնք : (1) Լոյալ .— Լոյալ միզրոպներու հա-
մար չատ զօրաւոր թշնամի մ'է , ասոնք մու-

թէն կ'ախորժին լոյսէն չեն ախորժիր , մութ տեղեր աւելի շատ կը գտնուին , լոյս տեղեր քիչ . այսպէս կէս զիշերին եթէ օդին մէջ 1000 հատ միզրոպ գտնանք , ցերեկը պայծառ աշբեռու օդին 100 հատ կը գտնանք . ուրեմն մութին կը բազմանան , լոյսին կը փճանան : Ահա թէ ինչո՞ւ համար կ'ըստն թէ ուր որ լոյս չմտնար հոն բժիշկ կը մտնայ , կասկածելի հիւանդի մը անկողինին բուրդը և կամ բամպակը երկար ատեն արեւու տակ ձգեցէք , հոն բոլոր միզրոպաները կը սատկին : (2) Զերմութիւնը նոյնպէս 45 աստիճանէն վեր միզրոպաներու համար մահացուէ . քանի որ անոնք աւ ինչպէս մարդիկ սաստիկ տաքերու չեն կրնար զիմանալ . ուրեմն երբ ջուրը եփեք անոր մէջի միզրոպաներուն ամէնն ալ կ'այրին և կը սատկին : Ուրեմն ասիկա շատ օգտակար ծանօթութիւն մ'է ձեզի համար , տարափոխիկ հիւանդութեան մը . օրինակ՝ գոլէրայի , թիփօյի ատեն եփեցէք ձեր խմելիք ջուրը և բնաւ մի վախնաք . ձեր աղտոտ կարծած մէկ դգալը , ամանը , լաթը կէս ժամ ջուրի մէջ եփեցէք և անկէ բնաւ մի վախնաք . նոյնիւկ եթէ թոքախտաւորի մըն իսկ է : Վերջապէս ամառ ատեն կերակուրները հոտելէ զերծ պահելու համար եռացուցէք զայն իւրաքանչիւր տասր ժամը անդամ մը և միզրոպ չըտներ ան : (3) Աղը չեն սիրեր միզրոպաները , իսկ երբ ուտեն կը սատկին , անոր համար իւղը կամ միսը առանց աղի չի պահուիր , իսկ աղելէ յե-

տոյ երկար ատեն կը գիտանան : (4) Առանց օդի չեն կրնար ապրիլ միզրոպաներէն շատերը : Այսպէս թիթեղէ ամանի մը մէջ թարմ պըտող , կամ բանջարեղին , կամ միս լեցնելէ յետոյ կը պարպեն այդ ամանին օդը և լաւ մը զոյելէ յետոյ երկար ատեն անայլայլ կը պահուին : Այս ամաններէն մին , օրինակ՝ քանի մը տարի յետոյ բացէք և կը տեսնաք թէ պտուղները և բոյսերը չեն աւրուած :

6. Միջնորդների ջեիլ . ամէն բոյս կամ անասուն իրեն յատուկ ձև մը ունի . նոյնպէս ամեն միզրոպ իրեն յատուկ ձև մը ունի , բայց և այնպէս ատենք շատ փոքր են և հազիւ երեք ձեւի վրայ կը տեսնուին : Ա . (.) կէտի մը ձև կլոր միզրոպաներ որոնց զօղիս անունը կուտան , Բ . (—) գիծի մը ձև երկայն միզրոպաներ որոնց պասիլ անունը կուտան , Գ . (~~~) սա ձեւը ունեցողներ որուն սրերի անունը կուտան : Թոքախտին միզրոպալ Պասիլ է , քրանկախտինը Սրերիլ , թոքատապինը Գօղիւն է . ատենք միզրոպաներու երեք կարեւոր գերգատտաններն են . իւրաքանչիւրը ասոնցմէ միոյն կամ միւսին կը պատկանի , հակառակ ասոնց շատ գիւրին է խոչորացոյցի տակ միզրոպ մը ձանձնալը , քանի որ ասոնցմէ ոմանք կապոյտէն կ'ախտորժին ոմանք զեղինէն , ոմանք կլոր կ'աճին ոմանք անկանոն :

10. Հեիթանդիթիթիներ . — Միզրոպաներն , ինչպէս ըսի , մեր ամեն կողմը կը գըտնուին բայց ամեն ատեն մեզ հիւանդ չեն ը-

ներ, պատճառ մը կը փնտռեն, մեր տկարութեան կը սպասն որ անկէ օգուա քաղելով մեզ յաղթին և մանան մեր մարմնոյն խորերը. ուրեմն տեսնենք թէ ի՞նչ են այդ պատճառները, որոնք առիթ կուտան միգրոպներուն մեզ յաղթելուն և հիւանդ ձգելուն :

Ա. Պայ առմել. — Շատ մը հիւանդութիւններ պաղասութեան մը հետեւանք են, բայց պաղասութիւնը ինքնին մնալի հիւանդ ջներ այլ ձամբայ կուտայ մեր վրայ բնակող միգրոպներուն որպէս զի մանան մեր արեան մէջ, ուրեմն զգուշացէք օդոյ հոսանքի մէջ մնալէ, քրտնած ջուր խմելէ, զիշերը բաց պառկելէ :

Բ. Յոզենրիխ. — Շատեր չափազանց աշխատութեան մը հետեւանքով հիւանդ կ'իյնան, ուրեմն խնայեցէք ձեր ոյժերը. եթէ 10 ոյժ ունիք միշտ աշխատեցէք ատոր 8ը վատնել, բնաւ ձեր կարողութեան վեր բաներու մի ցանկաք, ձեր աշխատութեան և հանգըտութեան ժամերը որոշ ըլլան :

Գ. Նինարութիխ. — Նիհար մարմին մը աւելի շուտով հիւանդ կ'իյնայ, ուրեմն կանոնաւոր սնունդ առէք, մի գոցէք ձեր ախորժակը անօգուտ բաներ ուտելով.

Դ. Ազելից շնչպելի և սիլառ. — Ասոնք ալ մարմինը տկար կը ձգեն. ուրեմն զգուշացէք և բոլորովն ասոնցմէ մի զործածէք :

Ե. Որդրամոլութիխ. — Վերջապէս զգուշացէք որկրամոլ ըլլանէ, շատ մը հիւանդութիւններ ճոխ սեղանէ մը ելլելէ յետոյ վրայ կը հասնին :

Ինչպէս միքրոպները տեսակ տեսակ են, անոնց պատճառած հիւանդութիւններն ալ շատ մը տեսակ են, բայց ամենուն ալ միգրոպային հիւանդութիխն անունը կը տրուի, բայց որովհետեւ այս հիւանդութիւններու ատեն մարդուս ջերմութեան աստիճանը սովորականէն աւելի բարձր կ'ըլլայ՝ 38, 39, 40 ֆոխանակ 37ի՝ անոր համար ցերւային հիւանդութիխն ալ կրնայ ըսուիլ։ Այս հիւանդութիւններն են որ մարդկային կեանքը կը կրծատեն, ենթական երբեմն բոլորավին կ'ալէկինայ, անթերի կ'ելլայ հիւանդութեանէն, իսկ երեւնն ալ թերի կ'ելլայ հիւանդութեանէն, օրինակով մը հասկցնեմ. երկու տղայ յօդատապ (րիւմաթիզմ) կ'ըլլան, ասոնց մին 10—15 օր յետոյ անթերի անկողնէն կ'ելլայ և կ'աղատի, իսկ միւսը 20—25 օրէն կ'ելլայ և սրտի հիւանդութիւն մը շահած կ'աղատի, ասոնց երկուքն ալ լաւ և աղատուած ե'երեւան, բայց ուշադիր դիտող մը կը հասկնայ թէ առաջինն է որ կատարելապէս աղեկցած է իսկ եկրորդը քերի աղեկցած է, առաջնունը կրնայ ծերանալ իսկ երկրորդը հազիւ 10—15 տարի ևս կ'ապրի քանի որ սրտի հիւանդութիւն մը այնչափ ատեն կը դիմանայ. նոյնպէս երկու տղայ հարսանիթ կ'ըլլան, մին կատարելապէս կ'աղէկնայ, իսկ միւսը ականջներուն լսողութիւնը վրայ տոււած, խուլ, կ'աղէկնայ առաջնական աղատի աղատուած է:

Միքրոպային հիւանդութիւններն անթերի իրենց յատուկ որոշեալ օրերը առնին, այնպէս աղատուած է:

բովածապը (սաթլընան) ընդհանրապէս 9 օր միջոց ունի, այդչափ ատենուան մէջ ենթական կամ կ'աղէկնայ և կամ թէ մահուան կը պատրաստուի, ժանեատենիլը (թիգօն) 3 շաբաթ միջոց ունի, ինչ որ ընես այդ միջոցը չես կը քրնար կրծատել, իսկ ուրիշ հիւանդութիւններ ալ ժամանակ չունին, հիւանդը որչափ դիմացող է այնչափ շուտ կ'աղէկնայ, որչափ տըկար է այնչափ ուշ կ'աղէկնայ, իսկ եթէ չդիմանայ կը մեռնի: Կան միքրոպային հիւանդութիւններ որոնց երբ մարդ անգամ մը ենթակայ ըլլայ և աղեկնայ, բացառաբար երկրորդ անգամ մըն ալ անկէ հիւանդ կ'ըլլայ, օրինակ երբ մարդ անգամ մը ժանեատենիլէ պառկած է ուրիշ անգամ մըն ալ կեանքին մէջ չտեսնար այդ հիւանդութիւնը: Նոյնպէս կարմրուկը, ծաղիկը են. ատանկ են: Իսկ կան հիւանդութիւններ որոնց շատ մը անգամներ կ'ենթարկուինք. օրինակ շատ անգամներ հարբուխ կ'ըլլանք, շատ անգամներ հն յիւենզա կ'ըլլանք; Կարդ մը հիւանդութիւններու միքրոպներ շատ աւելի կատաղի են, երբ քաղաք մը մանան մէկ մարդով չեն բաւականանար, այլ հարիւրաւորներ երբեմն հաղարաւորներ իրենց ենթակայ կ'ընեն, այսպէս զիտէք թէ զօլեան ինչ կատաղի է, նոյնպէս երբ քաղաքի մը մէջ կեղծանձի (գուշաղողան) ըլլայ հարիւրաւոր մանուկներ զո՞ն կ'երթան, ահա այս կարգի հիւանդութիւններուն ՀՅՄԱՀԱՐԱԿ ՀիրԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ անունը կուտան:

11. ԴԱՐՄԱՆ ԵՒ ՆԱԽԱԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ.— Միքրոպային հիւանդութեան մը պահուն շատ ուշագիր գանուելու է, ջերմաչափով մը հիւանդին առտու իրիկուն ատքութիւնն առնելու է. ջերմութիւն ունեցող (այսինքն 38, 39, 40 ատքութիւն ունեցող) հիւանդներու կաթէն զատ ուրիշ և ոչ մէկ բան տալու է, ներելու չէ որ վայրկեան մը իսկ այս հիւանդները իրենց անկողնէն ելլան և քալեն, սենեակը միշտ օդաւէտ և 18 աստիճան տաք ըլլալու է և շատ մաքուր, բնաւ այցելու ընդունելու չէ, մանաւանդ սաստիկ ուշագրաւթիւն ընելու է որպէս զի հիւանդին վրայ պակասութիւն մը չըմնայ (կուրութիւն, խուլութիւն, կաղութիւն, սրտի հիւանդութիւն և այլն), այս հիւանդութիւններէն շատ քիչերն են որ իրենց յատուկ մասնաւոր և ապահով, բուժիչ զերն ունին, շատերուն գեղը գեռ գտնուած չէ, ուրեմն մարմինն է որ զօրաւոր գտնուելով պիտի յաղթէ միքրոպին, պիտի սատկեցնէ զանոնք, ուրեմն աւելի լաւ է հիւանդ չըլլալ քան թէ ըլլալով գարման մը փնտուել, ասիկա զգուշութիւնով կ'ըլլայ, մէկ զգուշութիւն 2000 գարման կ'արժէ: Նոյնպէս պէտք է աշխատիլ և մարմինը միշտ ուժով պահել, մաքուր պահել, լաւ մնունդ առնել, որկրամոլութենէ, արքեցողութենէ, սիկառէ, հակառաղջապահիկ կարգ մը սովորութիւններէ, անքնութենէ զգուշանալ, հակառակ պարագային շուտով կը սկսին հիւանդութիւններ ծայր տալ որոնց գէմ շատ

անգամ ուղղակի միջոց մը չունինք և դըժ-
ուարաւ է որ կ'ազատենք ձեզի անոնցմէ,
իսկ երբեմն ալ բան մը չենք կրնար ընել :

ԳԼՈՒԽ Բ.

ՍՆՆԴԱՌՈՒԻԹԻԻՆ

Մարդկային մարմինը կը նմանի հնոցի մը .
այս հնոցը որպէս զի միշտ տաք մնայ պէտք է
որ անոր մէջ ածուխը պակաս չըլլայ , և որ-
պէս զի ածուխը միշտ, վառ մնայ պէտք է որ
օդը պակաս չըլլայ , նոյնպէս այդ հնոցը գոր-
ծածուելով հետզհետէ կը մաշի , պէտք է միշտ
նորոգել զայն :

Մեռած մարդու մը մորթը երբ չօշափէք
կը զգաք թէ անիկա սառի պէս ցուրտ է , իսկ
ապրող մարդ մը միշտ տաք է , ուրեմն այս
վերջինին մէջ կայ հնոց մը որ միշտ կը վառի
և տաք կը պահէ զայն :

ՄՆՈՒՆԴ.— Հնոցի մը համար երեք բան
պէտք է . ածուխ , ջուր և օդ , մեր մարմնոյն
հնոցին համար ալ նոյնպէս այս երեք բաները
պէտք են , առանց ասոնց ապրիլ կարելի չէ :

Օդին կարեւորութիւնը .— Օդը մեր կեանքին

ամենէն կարեւոր մէկ սնունդն է , անսասունի
մը քիթը և քերանը գոցեցէք քանի մը վայր-
կեան յետոյ անիկա կը սատկի , նոյն բանը
կ'ըլլայ նաև մարդուս համար , ուրեմն օդէն
աւելի կարեւոր սնունդ չկայ :

ԶՈՒՐԻՆ, ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ .— Երբ ծա-
ռի մը արմատը չըրէք , անիկա ժամանակ մը
վերջը կը թումի և կը չորսայ , այնպէս ալ երբ
մարդ մը բնաւ ջուր չխմէ քիչ ատենէն կը
մեռնի , առանց օդի քանի մը վայրկեանէն կը
մեռնինք , իսկ առանց ջուրի 10—15 օրէն կը
մեռնինք ուրեմն ջուրը օդէն յետոյ մեր ամե-
նէն կարեւոր մէկ սնունդն է :

ԱՃՈՒՅԻՆ կարեւորութիւնը .— Մենք ուղա-
կի ածուխ չենք կրնար ուտել , որովհետեւ ւեր-
գործարաններն անիկա կարող չեն մարսելու ,
երկրիտ վրայ գտնուող ածխային նիւթերը բու-
լոր կը վառին , անկէ բնածխային բռու (մուխ)՝
առաջ կուգայ , ապա օդին մէջ կը խառնուի ,
բոյսերը իրենց տերեւներով կ'ուտեն և կը
մարսեն անիկա և կը պատրաստեն ցորեն ,
գեանախնձոր , միթգ , պտուղ և այլն , նոյնպէս
անսասուններ կ'ուտեն բոյսերը և անկէ կը շի-
նեն կաթ , միս , հաւկիթ և այլն , ահա ածուխէ
շնուած այդ նիւթերն է որ կ'ուտենք մենք ,
ըսել է մեր կերածներու ամենքին մէջ ալ տւ-
ծուխ կայ , այսպէս վառեցէք հացը , միսը են ,
կը տեսնէք թէ կ'ածխանան անոնք :

ԱՅօՐՈՒԹԻՒՆ .— Երբ մարդու մը կերակուր
չտաք նաև և առաջ կ'անօթենայ , ի վերջոյ

հետզիետէ, օրէ օր կը նիհարնայ, իր ոյժերը կը սպասին, ոտքի վրայ մնալ անհնար կ'ըլւայ, կամաց կամաց ծանրութիւնը կը կորսընցնէ և կը թեթեւնայ, այսպէս եթէ բաւական օրեր շարունակենք առանց ուտելիքի ձգել զայն, ի վերջոյ կը մնանի, այսպէս մարդմը թէ ծարաւ և թէ անօթի հաղիւ 15 օր կրնայ ապրիլ, իսկ երբ ջուր տանք և սոսկ անօթի պահենք կրնայ մինչեւ 30 օր ապրիլ։ Աւրեմն հիմա օդի, ջուրի և կերակուրներու վրայ ծանօթութիւններ տանք։

Ա. Օ Դ Ը

1. Օդը երկրագունախս ամենավերի խաւնէ, ասիկա կաղային մարմին մ'է, անդոյն և թափանցիկ է, հետեւաբար աչքով տեսնալ կարելի չէ բայց ծանրութիւնը կշակ կարելի է, առէք օրինակի համար մէկ մեթր մեծութեամբ պարագ մնառուկ մը, կշռեցէք զայն կը տեսնէք թէ 11 քիլո ծանրութիւն ունի, քանից անոր տախտակները և գամերը, զատ կշռեցէք զանոնք, պիտի տեսնէք թէ 10 քիլո կուգայ, մէկ քիլո տարբերութիւնը օդին ծանրութիւնն է, կրկին շինեցէք միեւնոյն սընտուկը, ջուր լեցուցէք անոր մէջ և կշռեցէք պիտի տեսնէք թէ 1000 քիլո կը կշռէ, ասկէ ալ պիտի հետեւցնէք թէ օդը ջուրէն 1000 անգամ թեթեւ է։ Խնչպէս ըսի օդը թէև կազային մարմին մ'է բայց և այնպէս երկու տես-

սակ կազերու իրարու հետ խառնուելին առաջ եկած, ասոնցմէ միտյն կ'ըսեն թրուածին, միւսին բորակածին, մէկ թթուածին կը խառնուի չորս բորակածինի հետ և կը կազմէ օդը։

2. Թթուածին. — Ասիկա ալ անգոյն կաղ մ'է, ինչպէս ըսի 100 մաս օդին 20 մաս ու թթուածին և 80 մասը բորակածին է, ասոր առաջին յատկութիւնն է մարմինները այրել. Երբ թթուածին չըլլայ աչխարհիս վրայ, կրակ վառել անհնար կ'ըլլայ, ապակիէ ամանի մը մէջ լեցուցէք թթուածին և հոն նետեցէք մարկու մօտ եղող ածուխի կտոր մը, կը տեսնէք որ անիկա անմիջապէս սաստիկ բոցով մը կ'այրի, նոյնպէս այդ ամանին մէջ նետեցէք տաքցած երկաթի կտոր մը անիկա ալ կ'սկսի վասիլ և փոշի վերածուիլ, ասկէ կը հասկնաք թէ թթուածինը սաստիկ կիզիչ յատկութիւնով մը օժառած է, ան է որ միշտ վառ կը պահէ մեր մարդկային հնոցը։

3. ԲՈՐԱԿԱԾԻՆ. — Խնչպէս տեսաք, թթուածինը գօրաւոր կերպով այրող կաղ մ'է, եթէ օդը զուտ անկէ բաղկացած ըլլար և շընչէինք զայն, մէր մարմինը չուտովլ պիտի վառէք, ճիշտ ատոր համար է որ բնութիւնը խառնած է անոր հետ բորակածինը, որը այրելիք յատկութենէ զուրկ է և պարզապէս թթուածինին սաստկութիւնը կը մեղմէ։

4. ԶՐԱԾՈԳԻ. — Օդին մէջ քիչ թէ շատ քանակութեամբ ջրաշոգի կը գտնուի. զիտէք թէ արեւուն ջերմութիւնը կ'ազգէ ծովերուն և

լիձերուն ինչպէս և գետերու ջուրերուն վրայ, շոգի կը գոյանայ անկէ և կը բարձրանայ երկնք, երբեմ հովերը կը փէն և մէկ կողմ մը կը ժողվին այդ շոգիները որը կը խտանայ և ամպ անունը կ'առնէ. նոյնպէս երբ հովերը ալ աւելի ազգեն և օդն ալ քիչ մը ցուրտ ըլւայ, այդ ամպերը կը վերածուին ջուրի կաթիներու և իրը անձրեւ գետին կ'ինան, իսկ երբ շատ ցուրտ օդի հանդիպին այն ատեն փոխանակ անձրեւի, ձիւնի կամ կարկուտի կը վերածուին և այնպէս գետին կ'ինան :

5. ՀՈՎԵՐ.— Երբ արեւը տաքցնէ գետինը, աս ալ իր վրայի օղը կը տաքցնէ, որը կը սկսի թեթեւնալ և վեր բարձրանալ, ճիշտ նոյն պահուն անոր տեղը դրաւելու համար քովի օդը կուգայ, և այսպէս անընդհատ հոսանք մը տեղի կ'ունենայ որուն օդի հոսանք անունը կը տրուի. ասիկայ երբեմն մեղմ կ'ըլլայ և կը կոչեն զեփիւն, երբեմն քիչ մը աւելի զօրաւոր կ'ըլլայ և կը կոչուի հով, իսկ երբ սա տեիլ ըլլայ փորորիկ կ'անոււանուի; Երկրագունդիս տաք տեղերէն դէպի պաղ տեղերը և պաղ տեղերէն դէպի տաք տեղերը միշտ օդի հոսանք տեղի կ'ունենայ :

6. ԲՆԱԾԽԱՅԻՆ ԹԹՈՒՆ.— Գիտէք թէ երբ ածուխը այրի մուխ մ'առաջ կուգայ և ատոր բնածխային թթոււ անունը կուտան, մարդիկ կը չնչեն թթուածինը և բնածխային թթուի կը վերածեն զայն և գուրս կուտան, մեր վառարաններու փայտերն ու ածուխները կը

վառին և բնածխային թթուի կը վերածուին և օդին մէջ կը խառնուին, նոյնպէս շողեւ կառք, շոգենաւ և այլն շատ քանակութիւնով մուխ կը սփռն օդին մէջ որով օդին մէջ ջրաշողիէ զատ կայ նաև բնածխային թթու. ընդհանրապէս 10,000 մաս օդին մէջ մէկ մաս բնածխային թթու կայ, ասիկա ալ կազային մարմին մ'է, աչքով անտեսանելի է մինչ թթուածինը վառող յատկութիւն ունի, ասիկա ընդհակառակը մարող յատկութիւն ունի, այսպէս բնածխային թթու պարունակող ամանի մը մէջ վառուած մոմ մը զրէք, անմիջապէս կը մարի, ուրեմն եթէ թթուածինին պաշտօնն է մեր կեանքի հնոցը վառ պահել, բնածխային թթուին պաշտօնն է զայն մարել, այսինքն մեզ մեղն մեղնել. առէք ապակիէ մեծ աման մը, օրինակ խոչոր շիշ մը, հոն նետեցէք մուկ մը, լիցեցէք բերանը, կը տեսնէք թէ կենդանին շատ լաւ կ'ապրի անոր մէջ մինչեւ ժամ մը, անկէ յետոյ հետզետէ կը մարի չը շարժիր և եթէ քանի մը ժամ յետոյ բանաք շիշն բերանը, մուկը սատկած կը գտնէք անոր մէջ: ինչէ՞ն եղաւ ասիկա.— որովհետեւ մուկը շիշն մէջի թթուածինը չնչեց, ապերցաւ և բնածխային թթուի փոխեց զայն, հատցուց բոլոր թթուածինը և սկսաւ անոր տեղը դրաւող բնածխային թթուն չնչել, որը ինչպէս տեսաք մարեց անոր հնոցը, այսինքն կեանքը, ուրեմն երբ մարդ մը դուռները և պատուհանները բոլորովին գոց սենեակի մը մէջ

բանտարկենք անիկա ոլ քանի մը օրէն կը
մեռնի . այսպէս գոց բաղնիքներու մէջ , և կե-
ղեցիներու , ժողովարաններու մէջ չատ անդամ
ժողովուրդը մարած է բնածխային թթուէ :
Գիշեր մը 180 հոգի ժողովարանի մը մէջ քա-
րոզ մը մաիկ կ'ընէին , գուռեր և պատու-
հաններ գոց էին , մէկ ժամ չանցած ձրագները
սկսած աղօտ վասիլ (թթուածինի պակասու-
թինէն) քիչ ետքը ժողովուրդին մէկ մասը , ի
վերջոց քարոզիք մարեցաւ այնպէս որ չկրցաւ
իր քարոզն աւարտել :

Օդը մեր երկիրն ամէն կողմէ կը չըջապա-
տէ . մինք , անսասունները , հնոցները միշտ
բնածխային թթուով կ'ապականէնք զայն . ին .
չո՞ւ համար անիկա բոլորովին չփոխուիր ըը-
նածխային թթուի և մեզ չնչանեղձ չըներ .—
որովհետեւ բոյսերը իրենց տերեւներով միշտ
կը մաքրեն օդը , անոր բնածխային թթուն
կ'ուտեն և թթուածին դուրս կուտան , ահա
թէ ի՞նչպէս .—ածուլ + թթուածին = բնածխային
թթու . ուրեմն բոյսերը ածուխը կ'առնեն ,
թթուածինը դուրս կուտան , ահա այդ ածու-
խով է որ կը չինեն զետնախնձորը , ալիւրը ,
պառողները և այլն . առեք ապակիէ չի մը ,
հոն նեաեցէք մուկ մը և կանանչ ոստ մը ,
խցեցէք և արեւու դիմաց զրէք , ասոնց եր-
կուքն ալ երկար ատեն կ'ապրին առանց նուա-
զելու :

Սիրեցէք բոյսերը .— Ուրեմն կը տեսնէք
թէ բոյսերն ու ձաղլիկները չատ մեծ օդապակա-

բութիւն մը ունին մեր կեանքին համար քանի
որ իրենք է որ կը մաքրեն մեր չնչելի օդը .
ուրեմն միշտ սիրեցէք զանոնք , ամէն տուն
թող իր պարտէղն ունենայ և ամեն քաղաք
իր անտառ :

7. ԲՆԱԾԽԱՅԻՆ ԹԹՈՒԽՍ .— Ասիկա կը
գոյանայ երբ ածուխը կէս մը վասի , երբ զի-
տէք կրակարանը կը տեսնէք հոն կարմիր բոց
մը , տոիկաւէ բնածխային թթուատը , որ բը-
նածխային թթուէն 100 անգամ աւելի զօրա-
ւոր թոյն մ'է , չատ անգամներ մարդիկ ասով
անձնասպան նկած են : Ուրեմն երբ կրակա-
րան զործածէք , բնաւ մի բերէք զայն ձեր
սննեալը , երբ անկէ բոցեր կ'ելլեն , միեւ-
նոյն ատեն մի ծոփք կրակարանին վրայ , քա-
նի որ անիկա կը թունաւորէ ձեր արիւնը :

Բ. ԶՈՒՐ

1. Զորը աշխարհիս վրայ ամենէն չատ
զանուող մարմինն է , անիկա է որ կը ծածկէ
երկրս մակերեսին երեք քառորդ մասը , ան-
կէ է որ կազմուած են լայնատարած ովկէա-
նուները , ծովերը և լիճերը , ինչպէս նաև
զետերը , առուակները , աղբիւրները և այլն :
Արեւուն ջերմութեան ազդեցութեամբ ամէն օր
միլիոնաւոր քիլօ ջուր չոգիանալով դէպի եր-
կինք կը բարձրանայ և յետոյ հովերու ազ-
դեցութեամբ խտանալով գետին կ'իյնայ իրը
անձրեւ կամ ձիւն և կամ թէ կարկուտ : Այդ

անձրեւներու կամ ձիւներու մէկ մասը լերան
վրայ գտնուող մասնաւոր ձեղքերու կամ ըն-
դունաբաններու մէջ կը հաւաքուի և անկէ
իրեն յատուկ բարակ ծակ մը բանակով իբր
աղբխր կամ ակ գտուրս կ'ելլայ լերան միւս
մէկ մասէն, ըսել է ամէն աղբխր իրեն յա-
տուկ մէյմէկ շտեմարան ունի որը իրմէ քիչ
կամ շատ հեռուն կը գտնուի, իսկ երբեմն
ալ անձրեւի ջուրերը լերան վրայ մեծ ու
պղտիկ ակօներ և հեղքեր կը բանան և իբր
հեղեղ մը կ'իջնան դէպի վար ձորին մէջ, հոն
շատ մը պղտիկ հեղեղներ իրարու միանալով
կը կազմին գետակը, նոյնպէս դէպի ձորն է
որ կը վաղէ աղբիւրներու ջուրը, շատ մը
գետակներ իրարու միանալով կը կազմին մեծ
գետեր և ասոնք ալ կ'երթան հոսիլ դէպի ծով
կամ դէպի լիճ մը, ուրեմն կը տեսնէք թէ
երկրիս վրայ ջուրերը շարժման մէջ զնողը
արեղակին ջերմութիւնն է, երբ ան չըլլայ,
անձրեւ չպիտի ունենանք, իսկ երբ անձրեւ
չունենանք ոչ աղբիւր, ոչ դետ և ոչ ալ լիճ
պիտի ունենանք: Արեւու ջերմութիւնը մէկ
կողմէն, երկրաշարժը միւս կողմէն՝ ահազին
շարժումներ առաջ բերած են և կը բերեն ա-
մէն օր ջուրերու վրայ, այսպէս առկէ շատ
մը դարեր առաջ Ասիոյ մէջ թուրքաստանի
մասը ահազին ծով մըն էր, բայց ջերմութիւնը
աղեց այդ ծովուն վրայ, չողիացուց այն ջու-
րերը, իսկ ծովերը քշեցին աարին այդ ամ-
պերը և ուրիշ տեղ անձրեւի վերածեցին, եր-

մա բոլորովին ցամաքի վերածուած է երկրիս
այդ նախկին ծովը, ասդին անդին քանի մը
լիճներ մնացեր են, որոնց ջուրը տարուէ տա-
րի կը պակսի, իսկ այդ ծովուն մէջ ապրող
կենդանիներու, այդ հազարեան անասուննե-
րու գիւակները քարացած են: Իսկ երկրա-
շարժն ալ ուրիշ ձեւ աղդեցութիւն ունի, այս-
պէս ծովուն կամ ովկիանոսին վրայ գոյու-
թիւն ունեցող կղզիներ երբեմն ծովամոյն կ'ըլ-
լան, իսկ անոնց տեղ նոր ցամաքներ երեւան
կուզան, ասկէ հազարաւոր տարի առաջ Պէհ-
բինկի նեղուցը գոյութիւն չունէր և Ամերի-
կայի Ալասկա թերակղզին և Սիպերիա իրա-
բու փակած ցանաքներ էին. մարդիկ անկէ է
որ անցան Ամերիկա երբ գեռ նաւ գոյութիւն
չունէր, իսկ յետոյ երկրաշարժը ծովամոյն
ըրաւ կարգ մը ցամաքներ և այսպէս նոր աշ-
խարհն ու հին աշխարհնը հազարաւոր տարի-
ներ իրարմէ անջատ մնացին և քանի մը հա-
րիւր տարի ածաջ Քրիստոնիոր Գոլոմոսու կըր-
կին գտաւիայդ մեր ցեղակիցները որոնք բախտի
բերմունքով մնալի հետ հաղորդակցութենէ զրո-
կուած էին:

2. ԶՈՒՐԻՒՆ ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆԻ. — Զուրը
բաղկացած է երկու կազմին մարմիններու
իրարու միանալէն, ասոնց անուններն են թր-
ուածին և ջրածին, ջրածինը աշխարհիս ամենա-
թերև կազմն է, երբ լուցկի մը վառէք և մօ-
տեցնէք իրեն աղօտ բոցով մը կը վառի և շո-
գի կը վերածուի, այդ շոգին է ջուրի շոգին

որը պաղելով հեղուկի կը վերածուի . իսկ
թթուածինը և անոր յատկութիւնը արդէն կը
ճանչնանք և ան է որ կը միանայ ջրածինին և
անկէ բոց մը և ջրաշողի առաջ կուգայ :

3.

ԹՈՒԵՍԼ. ԶՈՒՐ. — Այսպէս կը տես-
նաք թէ զուտ ջուրը վերոյիշեալ երկու կաղե-
րու միացումէն առաջ եկած մարմին մ'է , բայց
այս զուտ մարմինը բնուութեան մէջ զանել կա-
րելի է , բայց պատրաստել շատ դիւրին է : Ահա
թէ ինչպէս . — Զուրը իր հալեցուցիչ աղղեցու-
թեան չնորհիւ շատ մը բաներ իր մէջ կրնայ
պարունակել , այսպէս կարգ մը ջուրեր աղի
են քանի որ իրենց անցած հողին մէջ աղ կայ ,
ուրիշներ մետաղային են քանի որ իրենց ան-
ցած հողին մէջ երկաթ և այլն մետաղներ կան ,
ուրիշներ հանքային են . քանի որ իրենց ան-
ցած հողերուն մէջ օրինակ կիր , ծծումը և
այլն հանքեր կան , վերջապէս մեր ամենէն
մաքուր կարծած և խմած ջուրերն իսկ իրենց
մէջ քիչ կամ շատ քանակութեամբ օտարնիւ-
թեր կը պարունակեն , ուրեմն հասկցաք թէ
զժուար է զուտ ջուր գտնել , բայց դիւրին է
պատրաստել . — առեւ ո և իցէ ջուր մը եռացու-
ցէք զայն , կը չոգիանայ անիկա , այդ չոգին
է ջուրին մաքուր և զուտ մասը , ուրեմն հա-
ւաքեցէք զայն ամանի մը մէջ և պաղեցուցէք ,
կ'ունենաք զուտ ջուր կամ թորեալ ջուր :

4.

ԹՈՒՆՍԼ. ԶՈՒՐ. — Զեր տեսած
ամէն ջուրերը մի խմէք . որովհետեւ ինչպէս
ըստ ոմանք թունաւոր կրնան ըլլալ , այսպէս

երբեմն մարդիկ անձանօթ տեղեր պարտաւծ ա-
տեն իրենց խմած ջուրէն թունաւորուած են ,
ուրեմն միշտ ուշագիր եղէք երբ անտառը կամ
լեռը ելլաք : Վայրենիներ անձանօթ տեղ մը
պարտած ատեննախ իրենց քովի չորքոտանիին
փորձել կուտան ջուրը :

5. ՃԱՀՃԱՅԻՆ ԿԱՄ ԿԱՅՈՒՆ ԶՈՒՐԵՐ . —

Երկրիս վրայ կը գտնուին երբեմն փոս մասեր
որոնց հողը անթափանց է , անձրեւի ջուրեր
այդ փոսը կը վերածեն մեծ կամ պղտիկ լիճե-
րու , բոյսեր կ'ածին այդ լիճերուն մէջ որոնց
տերենիները հոն կ'իշնան և կը նեխեն , անա-
սունի դիակներ և այլ աղաեղութիւններ ալ
նոյնպէս կ'աղաստեն այդ ջուրը , միգրոպներ
շատ քանակութեամբ կուգան նստիլ հոս , այդ
միգրոպներու ամենէն վատանգաւորն է զերմին
միքրոպը , առա թէ ինչու ուր որ ճահիճ կայ
անոր չրջակայ քաղաքները վատասողջօդ կ'ու-
նենան . — քանի որ ժաղովուրդը միշտ ջերմ
կ'ունենայ : Ուրեմն ճահիճները քաղաքի մը
համար կամ երկրի մը համար շատ վեսակար
բաներ են , ամեն երկիր այսօր կ'աշխատի իր
ճահիճները չորցունելու , կամ հոն ծառեր արն-
կելով և մշակութիւն հասաւատելով , կամ
ճահիճին զանազան մասերուն վրայ ջուրերը
հոսեցնելիք և ցամքեցնելիք ճամբաններ բա-
նալով և խողովակներ գետեղելով և այլն .
գժբաղդաբար Ահասալուի մեծագոյն մասը դեռ
շատ մը ճահիճներ ունի և անոնց չորնալուն
համար բան մը չէ եղած , ուրեմն անոր չրջա-

կայքը բնակող ժողովուրդը սասափիկ զդուշանալու է ջերմէն . առաւտառն արեւածաղէն յետոյ դուրս ելլալու է , իրիկոնը մութին դուրս ելլելու չէ , բնակարանները ճանձերէն զերծ պահելու է քանի որ անոնք քիչ թէ շատ ջերմի միքրոպ ունին իրենց վրայ , անոնք են որ ճահիճները կ'երթան , կը նսախն ճնն տեղի աղտեղութիւններուն վրայ , կ'առնեն միքրոպը և մեր մորթը խածնելով կը վարակեն զմեն ջերմով :

6. ՀԱՆՔԱՅԻՆ ԶՈՒՄԵՐ .— Երբեմն ջուրեր իրենց մէջ հանք կը պարունակեն օրինակ երկաթ , ծծումբ , կիր , սօտա և այլն . առողջմէ ոմանք շատ տաք դուրս կ'ելլան իսկ ոմանք ալ բարեխառն , ոմանք իրը գեղ կը խմուխն և կարգ մը հիւանդութիւններու օգտակար կ'ըլլան , իսկ ոմանք ալ իրը լոգանք . հիւանդութիւններ կը բուժեն , առողջմէ առաջինին օրինակ յիշեմ Դարանիսարի հանճաջուրը որ կազային , ախորժանամ ջուր մ'է մասնաւոր շիշերով կը ծախուի . իր օգտակար յատկութիւնը կը պարտի պարունակած նօտա և այլ նիւթերուն , իսկ Պրուսայի հանքաջուրը ծծումբ ունի իր մէջ և շատ մը տեւական յօդացաւերու , ինչպէս և մորթի կարգ մը տեւական հիւանդութիւններու լաւ կերպով կ'աղդէ լոգանքի միջոցաւ :

7. ԱԴԻ ԶՈՒՄ .— Ծովուն ջուրը ինչպէս և կարգ մը լիճերու ջուրեր իրենց մէջ աղ կը պարունակեն , մեր կերած աղն անկէ կը հա-

նեն չատ անգամ , երկրիս ջուրերուն մեծ մասը աղի է :

8. ՍՏՈՐԵՐԿՐԵԱՅ ԶՈՒՄԵՐ .— Գետնին տակը միշտ ջուր կայ , անիկա երբեմն շատ մօտ է մեղի , հազիւ թէ կանգուն մը փորէք կը գտնաք զայն , իսկ ոմանք հեռու են , օրինակ 10—15 կանգուն խորութեամբ կարելի է գտնալ , մարգիկ երբեմն ջրհորներ կը շննեն և երբեմն ալ կը ծակեն գետինը և ջրհանով վեր կը քաշեն զայն , այս ջուրերէն մէկ մասը ըմպելի են , իսկ միւս մասը չեն , և մաքրութեան կամ պարտէզի համար կը գործածուին :

9. ԸՄՊԵԼԻ ԶՈՒՄԵՐ .— Ո և իցէ ջուր մը ըմպելի ըլլալու համար պէտք է նախ շատ յստակ և թափանցիկ ըլլայ իր մէջ քիչ քանակութիւնով օդ պարունակէ — առանց օդի ջուրերը դժուարամարս կ'ըլլան — նոյնպէս իր մէջ գտնուած աղերը և հունձքերը շատ քիչ քանակութիւն մը ունենալու են , նոյնպէս և ախտային միիրովների զերծ ըլլալու են . ահա այս պայմանները լրացնող ամէն ջուր ըմպելի է , առոր հետ մեկտեղ ամէն ըմպելի ջուրեր իրարու չեն նմանիր , երբեմն ջուրեր մարսողութիւնը կը դիւրացնեն , իսկ ոմանք կը դժուարացնեն . կան որ մարգս կը պարարտացնեն , իսկ ուրիշներ կը նիհարցնեն , ոմանք իրենց յատուկ անուշ համ մը ունին իսկ ոմանք համ չունին , ահա քաղաքի մը ուրիշ քաղաքէ մը ունեցած առողջաբանական տարբերութիւնը օդէն և ջու-


բէն կախում ունի , լաւ օդ և լաւ ջուր բը-
նակութեան մը համար աստուածային ամե-
նամեծ բարիք մ'ն , և ոչ մէկ բան անոր չի
հաւասարիր . երկիր մը որ այս բարիքէն
զուրկ է չարժեր հոն հստիլ , ուրիմն երբ տեղ
մը պիտի գնահատէք նախ անոր օդն ու ջուրը
քննեցէք , ան է որ կուտայ մարդկային ոյժը ,
տեղէ մը տեղ ջուր փոխադրել շատ դըժ-
ուար , իսկ օդ փոխադրել անհնար է :

10. ԶՈՒՐՈՎ. ՓՈԽԱՆՑՈՒՅՈՂ. ՀԻՒԱՆԴՈՒ-
ԹԻՒՆՆԵՐ . — Կարգ մը հիւանդութիւններ ջու-
րով է որ կը փոխանցուին , ասոնցմէ ամենէն
յաձախագէպն է բոլերան և ժանտանենդը , քա-
նի ու ասոնց միքրոպները ջուրի մէջ կ'ասպիրին ,
ուրեմն քաղաքի մը ջուրի ճամբանները որչափ
լաւ և անթափանցիկ խողովակներէ շինուած
ըլլան այնչափ ապահով կ'ըլլայ բնակչութեան
կեանքը այս զազերի հիւանդութեանց հանդէպ ,
իսկ երբ ասոնք հողէ խողովակներէ բաղկանան
և կամ ճաթաճներ ունենան հոն ժանտանենդը
պակաս չըլլար , Պոլիս և շատ մը զաւաններ
տարին հազարաւոր մարդիկ կը մեռնին ճիշդ
այս պատճառով , քանի որ միքրոպը հողէն կը
ճամբորդէ և կ'ամցնի ջուրի խողովակներուն
մէջ ուրեմն միշտ պէտք է ուշադիր ըլլաք այս
հիւանդութեանց դէմ , երբ անոնք զօլերայի
կամ ժանտանենդի համաձարակ մը , անմիջապէս
սկսէք ջուրը եփել և անիկ յետոյ խմել , ասի-
կա շատ դիւրին բան մ'է բայց կրնամ ձեղի
ապահովիցնել թէ ամենէն աղդեցիկ կանխազ-

զուշութիւնն է : Նոյնպէս ամէն մարդ թող
ունենայ իրեն յատուկ ջուրի գաւաթը , բո-
յախտառի մը , ցրանկախտառի մը ջուրին գա-
ւաթէն երբ խմէք ձեր կետնքը միշտ վասնդի
կ'ենթարիէք , վերջապէս ձեր ատնի ջուրի մեծ
ամանը միշտ ծորակ ունենալու է , ծորակ շու-
նեցող ջուրի մեծ աման մը երբեք առողջապաշ-
հիկ չկրնար ըլլալ , այս բանին մանաւանդ շատ
ուշազրութիւն ընելու է գպրոցներու մէջ :

11. ԶՈՒՐԻՆ. ԶՏՈՒՄԸ. — Ինչպէս ըսի մեր
խմած ջուրը պէտք է միշտ յատակ ըլլայ և
մաքուր , գմբաղդաբար ասիկա շատ հազուա-
գիւտ է , շատ մը քաղաքներ ակ և աղբիւրէ
զուրկ են կամ եղածը չբաւեր , սախպուած են
գետին ջուրը խմելու որը թէ պղամը է քանի
որ քիչ կամ շատ տիղմ կը պարունակէ իր մէջ
և թէ շատ մը միքրոպներ ունի , ուրեմն այս
ջուրը մաքրել , յատակնել և սնկէ յետոյ
խմել պէտք է , ասիկա շատ դիւրին բան մ'է ,
անշարժ մեծ ամանի մը մէջ ջուրը 48 ժամ-
ուան մէջ կը յատակնայ , նոյնպէս երբեմն
տեղեր հողէ ծակոտիկն մեծ սափորներ կը շի-
նեն որոնք ջուրը կը զանին և իրենց ծակո-
տիքներէն կաթիլ կաթիլ դուրս կը հանեն որը
մաքուր ամանի մը մէջ հաւաքել զիւրին է .
երբեմն ալ մասնաւոր հողէ ամաններով կը
զտեն ջուրը , ատմաց յատակը մասնաւոր փոշի
մը կայ որ ածուխի փոշի , իսիմ և այլն բա-
ներու խառնուրդ է , ասոնք աղդեղութիւնն
իրենց կը քաշեն և 24 ժամուան մէջ կը զտեն

ջուրը, անկէ յետոյ երբ բանաք այդ ամսնին ծորակը որ յատակէն 15—20 սանթիմ բարձրէ, մաքուր ջուր կը հոսի անկէ, միայն թէ պէտք է 5 օրը անգամ մը լուսալ այս ամանը և յատակի փոշին թափելով տեղը նորը լիցընել: Վերոյիշեալ զտարանները նախնական ձեւ բաներ են, իսկ Շամպարանի զտարանը ամենէն կտարակագործեալն է որ թէ ազտեղութիւնները և թէ միզրոպները բոլորովին կը



Պատկեր 1

գտէ ջուրէն և այս պատճառով շատ պարզ և թանկաղին կրասի մէկ տունի մը համար, պատկեր 1/ն մէջ կը ահեմաք թէ ասիկայ բաղկացած է (բ) յախճապակի (բօրութէն), ամանին որուն յատակը զէպի վեր գարձուած և յարմաքցուած է (ի) ամանին մէջ ուր կուգայ (ա) ծորակին ջուրը և կը զրաւէ (զ) մասը, և անցնելով ամանին մէջ կտթիլ կաթիլ դուրս կ'ելլայ (չ) բերանէն:

Վերջապէս կայ քիմիական երկու դեղեր որոնք ալ քանի մը ժամուան մէջ թէ ջուրը կը դունի և թէ անոր միզրոպները բնաջինջ կ'ընեն ասոնցմէ առաջինն է աշխան (չապ) (alum) որը ճերմակ փոշի մէջ ջուրի մէջ կը հալի, երկրորդն է բերուանկանար ոք բօրաս կապոյտ

(permanganate de potasse) ջուրի մէջ հալող գեղ մ'է, ասոնց երկուքն ալ դեղաբաններու մէջ կը գտնուին և շատ աժան են ասաջինին ասաը կրամը կը բաւէ 100 քիլո ջուր մաքրելու, իսկ եկրագին մէկ կրամը կը բաւէ 100 քիլո ջուր մաքրելու, գործածութիւնը շատ զիւրին է, կ'առնէք ասոնցմէ մին կամ միւսը, կը հալեցնէք կէս դաւաթ առաք չուրի մէջ և կը լիցնէք զայն աղասու ջուրին ու կր իսանէք 10 վայրկեան, յետոյ ինքն իրեն կը գէկ ջուրը 6—10 ժամ, այդ պահուն կր ահենէք թէ ձեր նետած գեղը փոչներու, աշատառութիւններու և միզրոպներու հետ մի ացած ջուրին յատակն է իջեր և պղասը ջուրը վերածեր է յատակ և ջինջ հեղուկի մը:

12. ԶՈՒՐԻՆ ՆԵԽԻԼ. — Երբ ջուրը երկար ատեն ամսնի մը մէջ մնայ, հոն կը նեխի այսինքն կր հոտի, ամառ ատեն ջուրը աւելի շուտ կը նեխի քան ձմեռ ատեն, պղողը ջուրը աւելի շուտ կը նեխի քան մաքուր ջուրը: Չուրի հոտելուն պատճանները երկուք են. 1. Միզրոպներուն գոյութիւնը տնոր մէջ որոնք հետզհետէ կը բազմանան, ջուրը կը թունաւորին և կը հոտեցնեն, Շամպըրանի զտարանէն (filter de Chamberland) անցած ջուրեր երբ զոց ամսնի մէջ պահուին ամիսներով չեն հոտիր քանի որ ոչ աղասեղութիւն և ոչ միզրոպն կը պարունակեն: 2. Որդերու հաւկիթներ կը գտնուին որոնք հոն կը բացուին, ձաղի կը վերածուին և աչքով տեսանելի վիճակ մը կ'առնեն: Ուրեմն մեր խմած ջուրը միշտ թարմ ըլլալու է և զուտ:

13. ՈՐՉԱՎՈՓ ԶՈՒՄԻ ՊԵՏՔ ՈՒՆԻՆՔ ՕՐԱԿԱՆ.— Զափահաս մարդ մը օրական 2 քիլո ջուրի պէտք ունի խմելու համար առնուազն, ձմեռ առեն աւելի քիչ կը խմենք որովհետեւ սուազ կը քրտնինք, նոյնպէս երբ մեր կերած կերակուրները շատ ջուր ունենան իրենց մէջ քիչ ջուր կը խմենք քանի որ մեզի պէտք եղած մէկ մասը անկէ կը ստանանք: Նոյնպէս մաքրութեան համար ալ ջուրի պէտք ունինք ըլլայ մեր մարմնոյն, լաթին, տունին ինչպէս նաև ամաններուն համար, առանց ջուրի մաքրութիւն անկարելի է: Հայիւով տեսնուած է որ մարդու մը մաքրութեան համար օրական 18 քիլո ջուրի պէտք կայ իսկ 2 քիլո ալ խրմելու և կերակուրի համար—20 քիլո—ուրիշն առնի մը մէջ առնուազն հինգ հոգի երբ զըտնուի հոն օրական 100 քիլո ջուրի պէտք կայ, ուրիմն պէտք է քաղաքի մը ինչպէս նաև առնի մը ջուրը առատ ըլլայ:

14. ԶՈՒՄ ԽՄԵԼ.— Ամեն անդամ որ ծառաւնաք ջուր մի խմէք, կերակուրէն անմիջապէս ետքը մի խմէք բնաւ, ժամ ու կէ սյետոյ կամ կերակուրին հետ խմեցէք, նոյնպէս մի խմէք երբ քրտնած էք, սպասեցէք որ անոիկա բոլորովին ցամքի, մէկ անդամէն ձեր ծարաւը մի հագեցնէք այլ քանի մը անգամէն, զաւաթ մը ջուրը մէկ ումպով մի հատցնէք այլ 3 ումպով:

Գ. ՈԳԵԼԻՑ ԸՄՊԵԼԻ ԿԱՄ ԿԵՂԾ ԸՄՊԵԼԻ

1.— Ոգելից ըմպելի ըսելով պիտի հասկընաք հեղուկ մը որուն մէջ քիչ կամ շատ քանակութեամբ ողի կայ, այդ ոգելին անունն է աղզօլ (իսպիրիթո).— ալգուը ջուրի գոյնով թեթեւ հեղուկ մէկ, իրեն յատուկ կիզիչ համ մը ունի. Երբ լուցկի մը վառէք և մօտեցնէք անոիջապէս փայլուն բոցով մը կը վասի: Ամեն ըմպելի միեւնոյն քանակութեամբ ոգի չպարունակեր, սովորապէս զարեջուրին հառիւրին չորսը, գինիին հարիւրին ութը, ոգի է, իսկ օղին և գոնեագը աւելի զօրաւոր են և հարիւրին 25—40 ոգի կը պարունակին իրենց մէջ:

2.— ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ.— Գլուխ խաղողէն կը պատրաստին, երբ խաղողին ջուրը լեցնէք մեծ ամանի մը մէջ քանի մը շաբաթ յետոյ կը տեսնաք թէ անոր մէջ փրփուրներ կը գոյանան և հետզհետէ համը կը փոխուի, իսկ երբ գիտականորէն քննէք պիտի հասկընաք թէ հոն մասնաւոր միքրոպ մը կ'առձի և խաղողին ջուրին մէջ զանուող շաքարը կը փոխէ ալգուի և բնածխային թթուի, ալգուը հեղուկին մէջ կը մնայ և անոր համը կը փոխէ, անմեղ հեղուկը կը վերածէ մեղաւոր հեղուկի, իսկ բնածխային թթուն կազային ըլ-

լալուն առթիւ հետզհետէ օդի հետ կը խառնուի, իսկ եթէ ուղեք որ անիկա ալ չկորսուի խաղողին ջուրը կը լեցնէք խցանուած հաստատուն շիշերու մէջ, քանի մը ամիս վերջը կամ տարի մը վերջը երբ բանաք անոնցմէ մին կ'ունենաք սաստիկ փրփրացող զինի մը: Գարեջուրը կը պատրաստեն մասնաւոր և մեծ գործարաններու մէջ և ասոր համար կը գործածեն դարին փոխանակ խաղողի: Իսկ գիտէք թէ լաւ օդին և գօնեազը խաղողէն կը պատրաստեն մասնաւոր գործիքներով:

3.— Յաւալի է որ վերջին քանի մը հարեւր տարիներու ընթացքին ոգելից ըմպելիներու դործածութիւնը չափազանց ընդհանրացաւ և կարգ մը տեղեր գրեթէ ջուրին տեղ զրաւեց, որով երկրիս վրայ գանուող այդիները չբաւեցին զինի և օդի ու գօնեազի համար խաղող արտադրելու և մարդիկ սափուեցան նախ գետնախնձորէն, յեսոյ մեր գիտեցած պտուղներուն ամենէն ալ ոգելից ըմպելի պատրաստել, այսօր ատոնք ալ բաւական չեն դար և հիմակուան մեր տեսած ըմպելիներուն մեծագոյն մասը պատրաստուած է ամենասառըին և նողկալի նիւթերէ, օրինակ հոտած բոյսեր, տաշեղներ, սղոցի փոշի և այլն, և պելին նմանցնել բնականին և խաննեցին անոր մէջ զանազան տեսակ խնասակար դեղեր թէ գոյն և թէ համ տալու համար այս աղտոտ ըմպելին և այսպէս ալգոլին սովորական վը-

աանգներուն վրայ աւելցուցին թունաւոր գեղերու վտանգները, ահա զինեառներու մէջ ծախուած ըմպելին որ ամեն օր մեր հարիւրաւոր եղայրները կը դինովցնէ:

4.— Ա. ԳՈԼԻՆ Վ. ՏԱՆԳՆ. — Մարդիկ երեք տեսակ կը զործածեն այս հեղուկը, (Ա.) շատ քիչ և պատահմամբ, (Բ.) չափէն աւելի, (Գ.) չափաւոր բայց տեւական, հիմա ասոնց վրայ զատ զատ խօսինք:

Ա. Շատ իիչ. — Մարդ մը պատահմամբ պըղտիկ գաւաթ մը զինի կամ օդի կը խմէ, ինչ կ'ըլլայ անով. — Քիչ մը միաքը կը բացուի, պզտիկ ուրախութիւնն մը և համարձակութիւնն մը կուգայ, ախորժակը կը բացուի և այլն: Բայց այս պզտիկ գաւաթն է որ կը մղէ մարդիկ աւելի մեծ գաւաթներու և յետոյ զանոնք կ'ընէ զինով, ուրեմն ով որ կ'ուզէ ապագայ ալզօլամոլ մը ըլլալ թող սաստիկ զգուշանայ այս պզտիկ գաւաթին, ան է որ կ'առաջնորդէ գժբաղգսաւթեան:

Բ. Չափէն աւելի. — Երբ մարդ մը չափէն աւելի խմէ կը զինովնայ. անվարժ մարդիկ գաւաթով մը կը գինովնան փոկ վարժուած մարդիկ շատ խմելով կը գինովնան, ամեն պարագայի մէջ զինով մը տեսնալ և չճանկնալ կարելի չէ, անիկա մարդ մ'է որ կորսնցուցած է իր հաւատարակշուրթիւնը, այսպէս կը տեսնաք թէ քալելու տաեն աջ ու ձախ կը տատանի և շատ անդամ ալ կ'իյնայ զանազան տեղերէ, օրինակ փողոցէն, կառքէն, տա-

Նիգէն, սանդուխէն, դեախնը, ցելիխն մէջ, վիճն մէջ, մարդու մը վրայ, շունի մը վրայ, կառքի մը առաջ և այլն, և շատ անգամ մեծ թէ փաքք վէրքեր կ'ըստանայ իր մարմնոյն վրայ, օրինակ միսյն զանկը կր ձեղքի, միւսին թեւը տեղէն կ'ելլայ, ուրիշ մէկին ոսկորը կը կոսրի, և այն, մտէք հիւսնդանցի մը վիրաւորեալներու սրանը և պատմեանէք թէ անոնց մէկ մասը զինովութեան զոհեր են:

Ընդհանրասրէս զինովը չտփաղանց ուրախ մարդ մ'է, ան է որ գիւետն մէջ կը խօսի, կ'երդէ, կը պարէ, մանւաւանդ բնաւ գաղտնից չունի, անխնայ կերպով կը որամէ իր կեանքին, գործին և ընտանեկան յարարերութեանց ամէն մանրամանութիւններ, ոհա թէ ինչ չո՞ւ համար ալզօլամոյներ անվատահ մարզիկներ են, և ոչ մէկ բան բաէք անոնց և մանւանդ բան մը փոխ մի տաք քանի որ շատ հաւանական է որ ի վերջոյ չի կրնաք դահձել զայն:

Գինովը շատ գրզուած մարդ մ'է, պատիկ պատճառով մը կը բարկանայ, կը հայնոյէ, կը կսուի, կը վիրաւորէ իսկ երբեմն ալ մարդ կը սպաննէ, մտէք զպրոց մը, անբարոյական և հայնոյոդ տղաք զինովներու տղաք են, իրենց հօրմէն դաս են տած, մտէք բանա մը ոճբազորներէն շատեր զինովութեան զոհեր են և ոչ ուրիշ բանի: ինքնամոռացուն մը կայ զինովին քով, անիկա ինքինքը հազարներու

տէր կը կարծէ հոգ չէ թէ կօչիկի ներկարար մ'րլայ, մանաւանդ բնաւ չիւչեր իր ընաւանիքն ու զաւակները որոնք հաց կը սպասեն հայրիկէն իրիկունը, ուրեմն թշուսութեան առաջն պատճառներէն մին է զինովութիւնը, ան որ գինուտոն մը կը գոցէ աղքատ մը կը հարստացնէ: Գինովը ներքին սաստիկ տայուրին մը զզայ ձիւնաբեր ցուրախն իսկ, լայնորէն կը բանայ իր սենեակին պատռնաները և կը նստի հովուն զիմաց ահա թէ ինչ չո՞ւ ասոնցմէ շատեր թոքատաղի (սաթլընան) կ'ենթարկուին և ոմանք չգիմանալով անոր, կը մեռնին քիչ օրին: Այսպէս բաւական խանգարումներէ յետոյ զինովը կը փսխի իսկ երբեմն ալ խոր բունի մը կ'ընկրկի. ո՞ւր, — ուր որ ինայ, այսպէս սրճարաններու ցուրտ աթոռներուն վրայ, կամ ուրիշ գինովի մը վրայ, փայտանոցի, ածխանոցի, փողոցի սաւայտակներուն վրայ կամ ցեխին մէջ պառկած կը դանաք բաւական չնորհքով մարզիկ որոնք զինովներ են, սպյեր և կառքեր կ'անցնին իրենց քովէն, իսկ երբեմն ալ կը ճմլեն, կը կառակն զանոնք ինչոյէս սատկած շուն մը, ահա թէ ինչ ո՞ւ կ'ըսուի որ եթէ մարդ մ'անասունի մը հաւասարիլ կ'ուզէ թող զինովնայ, իրաւամբ անբան չորքոտանի մ'է այն մարզը որ զինով մ'է: Շատ անգամներ զինովը կ'արթնանայ իր խոր քունէն, կը տեսնէ իր նոր լաթերը որոնք պատռեր են, կը տեսնէ իր զրպանները որ զատար-

կուեր են, կր զգայ որ իր բերնին մէջ շատ
անպիտան հոտ մը կայ, իցիւ թէ ասոնք
խրատ մը ըլլային իրեն, բայց ոչ, վաղը
կրկին միհետոյն պատմութիւնը: իսկ երբեմն
աւ գինով մը իր խոր քունչն չկրնար արթնալ
և ասիկա իր կեանքին վերջին քունը կ'ըլլայ:

Ինչպէս դարմանելու և զինովլ. — Բայց մի
արհամարհէք երբ հանդիպիք մարդու մը որ
գինովցած ու ինկած է և կը տառապի, օգնե-
ցէք անոր, նախ անիկա առէք մաքուր և
տաք անկողնի մը մէջ, խորունկ մը խոթե-
ցէք ձեր մասն անոր կոկորդին մէջ և շոյե-
ցէք պղափիկ լեզուն, շատ անդամներ այս
պատճառաւ կը փսխէ անիկա, կը պարզէ իր
ստամոքսը և կէս մը կ'արթննայ, հակառակ
պարագային անոր կը խմցնէք իւրաքանչիւր
10 վայրկեանը անդամ մը զգալ մը ջուրի մէջ
10 կաթիլ ամենիազ և 3—6 անդամ, այս մի-
ջոցներով դինովը շատ անդամ ինքն իրեն
կուգայ:

Ամենիազը շատ գարշանու կազային մարմին
մէ, բայց դեղարաններու մէջ ասոր հեղուկ տե-
սակը կը ծախեն, որը ցուրի հետ խառնուրդ մէ,
ասոր յատկութիւնն է ցղային դրաբիւնը արնցը-
նել և դրուել, այսպէս երբ ամենիազ պարու-
նակով շիշի մը բերանը բանայ և մօսեցնի զայն
խոր ֆունի մը մէջ ընկրանուած մարդու մը քիմ,
անիկա անմիջապէս կ'արթննայ:

Դ. Զափաւոր բայց տեւալան. — Ոմանք ալ
սմին օր ողելից ըմպելի կը դործածեն չափա-

ւոր կերպով, ասոնց ալզօլամոլ անունը կու-
տան: Աղօլամոլ մը թէ իր անձին, թէ մարդ-
կային ընկերութեան և թէ իր սերունդին հա-
մար վեասակար անհատ մէ՛, պատմեմ այս
երեք ձշմարտութիւնները: 1. Անձ. — Ողելից
ըմպելիները կը խանգարեն մարդկային ստա-
մոքսը, ալզօլամոլ մը գժուար կը մարսէ, ա-
ռաւօսները ստամոքսէն աղասոտ բաներ գուրս
կ'ելլան փսխումով: Լեարզը (զարաձիկեր) կը
խանգարուի ալզօլին աղդեցութեանը տակ,
զիսէ՞ք հիւանդութիւն մը կայ որուն հետե-
ւանքով ինթակային փորը կ'ուսի չափէն ա-
ւելի, չափազանց ջուր կը հաւաքուի հոն,
բժիշկները քանի մը անգամ կը պարպեն այդ
ջուրը և նորէն կը գոյանայ և վերջ ի վերջոյ
մարզը կը մեռնի, ասիկա լեարզի հիւանդու-
թիւն մէ՛ որուն պատճառը ուղղակի ալքօլն
է: Նոյնպէս ալզօլամոլին ձայնը փոխուած և
աւրուած ձայն մէ՛, չնչարգելութիւնը շատ
անդամ անոյժ է, քանի մը ուսք սան-
գուխ ոտք ելլել չնչարգելութեան պատ-
ճառ կ'ըլլայ, երակներ չուտով կը կարծրա-
նան իսկ երբեմն ալ անոնցմէ ոմանք ուղեղին
մէջ և այլ տեղեր կը պայմթին և ծանր կամ
մահացու արկածներ կը բերեն, ծերութիւնը
չափէն տւելի արագ կը գծուի երիտասարդ
ենթակային դիմագծին վրայ, հանգիստ քուն
չեն ունենար առոնք, միշտ ահարեկիչ երազ-
ներ կը տեսնան և ընդուս կը ցատկին անկո-
ղինէն:

2. Մարդկային լնկերութիւն. — Մարդկա-
յին ընկերութիւնը չարաչար կը տուժէ ասոնց

երեսէն, աղզի մը մէջ ուր ալգօլամոլութիւնն յառաջդիմած է, հոն անբարոյականներուն, գողերուն, իւելագարներուն, մարդասպաններուն, ոճրագործներուն, անկիւալներուն թիւը չափէն աւելի շատ կ'ըլլան, աղզային գաղտնիք, ընաանեկան գաղտնիք և այն բնաւ զույթիւն չոնենար և այն աղզը վերջ ի վերջոց ուրիշի մը տիրապետութեան կ'անցնի, ահա կարդացէք պատմութեան դիրքերու մէջ նիմունի և Բարելոնի աւերակները և շուտով պիտի համապուտք ըսածներուս :

3. Սերունդ .— Վերջապէս եթէ կայ յանշանք մը, որ հայրն է որ կը գործէ բայց զաւակն է որ չարաչար կը տուժէ այդ ալ ալգօլամոլութիւնն է, ասոնց զաւակները ակար և նիհարակազմ կ'ըլլան իսկ ոմանք ալ կը խենդենան, և այսպէս մարդկային թշրւառութեան թիւը կը չատցնեն, ուրիմն երբ տեսնէք հիւանդանոցի մը մէջ խենթ մը; մ'արհամարհէք զայն, գթացէք անոր վրայ, անիկա երէկուան գինովին տղան է: Վիզրօց Հիւլի բսած է .— «Ով որ գպրոց մը կը բանայ, բանա մը կը գոցէ», ևս այդ խօսքին հետեւելով պիտի ըսեմ թէ առվ որ զինետուն մը կը գոցէ երկու հիւանդանոց և մէկ բանտ գոցած կ'ըլլայ»:

5. ՀԱԿԱՎՈԼԱՄՈԼՈՒԹԻՒՆ .— Ուրեմն ամենքդ ալ հակալքոլամոլ եղեք, տաեցէք թէ ալգօլը և թէ ալգօլամոլները եթէ անոնք նոյն իսկ ձեր հայրն ըլլան, կառեցէք որչափ որ կընաք որպէս զի այս հեղուկը զոյտութեան

իրաւունք չունենայ երկրիս վրայ, մի ընկերակցիք ալգօլամոլի մը հետ, մի ընդունիք այդ տեսակ զործաւորներ ձեր զործին մէջ եթէ կ'ուղէք չքանդուիլ, բայց անձնական ճիգերը մինչեւ մէկ սահման մը օգտակար կ'ըլլան պէտք է կառավարութիւնները մաքառին ասոր զէմ, պէտք է շատ ծանր առորքեր գնեն որպէս զի քիլօ մը ոգելից ըմպելին արժէ 100 դահնեկան և զործաւորին ու էսնաֆին քսակին մատչելի չըլլայ: Վերջապէս պէտք է բանտարկէ այն տղաքը և երիտասարդները (25էն վար) օրոնք ալգօլի կը վարժուին: Խոլ հակալքոլական ընկերութիւնները օրոնք աշխարհի ամէն կողմերը կազմակերպուած են, պէտք է մեր մէջ ալ ընդհանրանան, ուրեմն օննեցէք անոնց ուր որ տեսնաք զանոնք:

Դ. ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

1. Խոչպէս ըսի որպէս զի մարդկային մարմնոյն հնոցը միշտ վառ մնայ պէտք է անոր մէջ միշտ մնունդ նետել, նոյնպէս և մեր մարմնոյն մաշած մասերը նորոգելու համար միշտ խնամք տանիլ, և ասոնք կ'ըլլան կերակուրներով: Մեր կերած կերակուրներուն մէջ մեռնել կը դանուի, կարգ մը կերակուրներ իրենց մէջ շատ մնունդ կը պարունակեն, իսկ ոմանք շատ քիչ, օրինակ թարմ բոյսերէ յատերուն զրեթէ հարիւրին 95ը ջուր և ուրիշ անպէտ նիւթերէ կազմուած է, հաղիւ հարիւ-

ըին 5ը մնունդ է, ուրիմն ասոնցմով որչափ
ալ ստամոքս լեցունէք մնունդ առած չէք ըլ-
լար, իսկ չոր լուրիային հարիւրին 60էն ա-
ւելին մնունդ է, միսին հարիւրին 20էն աւե-
լին, կերակուրներու պարունակած մնունդը
երեք տեսակ է, իւղ, նշաստակ, ալպիւմին,
բացատրեմ ասոնք:

Ա. Ի՞նչ... իւղը երատարր մարմին մէջ
այսինքն բաղկացած է ածուխ+ջրածին+թթվ-
ուածինէ, ինչպէս գիտէք իւղերէն ոմանք հե-
ղուկ, ոմանք կէս հեղուկ իսկ ոմանք ալ կար-
ծըր են, սովորապէս հեղուկները աւելի դիւ-
րամարս և աւելի սննդարար են: Ասոնց ամէնն
ալ կը վառին քանի որ ածուխի և ջրածինի
բաղադրութիւն են, ալպիւ վառուած ճրազի
մը բոցին վրայ բանեցէք խաւաքարտ մը, ան-
միջապէս կը սևնայ ան, ածուխի փոյշներով:
Ինչ տեսակ իւղ որ ըլլայ երբ թուղթի մը քը-
սէք անմիջադէս անոր վրայ լայն և կէս թա-
փանցիկ բիծ ՛՛: կր ձգէ: իւղերը ջուրին մէջ
չեն հալիր բայց երբ եփած ջուրի մէջ լեցնէք
զայն և անոր վրայ ալ աւելցնէք իիր կա և սօ-
սա կը տեսնէք որ կը հալի անիկա, ջուրին
երեսը շատ մը փրփռուներ կ'ելլան, այդ փըր-
փռուները երբ հաւաքէք պիտի տեսնաք թէ
օճառ է, ըսել է օճառը իւղով կը շինէն, իսկ
ամանին մէջ ուրիշ քաղցր հեղուկ մը կը մնայ,
զատեցէք անիկա ջուրէն և կը տեսնէք թէ
կիսներին է, ուրիմն իւղէն օճառ և կլիսէրին
կը հանեն, թէև իւղը ջուրին մէջ չհալիր բայց

այս վերջինները կը հալին: Գիտէք թէ, իւղե-
րուն ամէնն ալ կը վառին և շատ տաքութիւն
կուտան, ահա թէ ինչո՞ւ ձմեռ ատեն շատ կը
սիրենք իւղը և ամառը քիչ, որովհետեւ մեր
մարմնոյն վասարանին մէջ կը վառի և տա-
գութիւն կուտայ: Ամեն չափահաս մարդու
մնունդին մէջ պէտք է օրական հարիւր կրամ
իւղ գտնուի (33 ուկէս տրամ), շատ մը ուտես-
լիքներ իրենց մէջ իւղ կը պարունակեն այս-
պէս հարիւրը կրամ միս մէկ կրամ իւղ, հա-
րիւր կրամ կարագ, 90 կրամ իւղ, հարիւր
կրամ հաւկիթ 12 կրամ իւղ, հարիւր կրամ
կաթ 4 կրամ իւղ կը պարունակէ:

Բ. ՆՇԱՍՏԱԿ. — Նշաստակը ինչպէս գի-
տէք ալիւրէն կը հանեն, ասիկա շատ ճերմակ
փոշի մըն է, քիմիական բաղադրութիւնն է
ածուխ+ջրածին+թթուածին, ըսել է երա-
տարր մարմին մըն է ինչպէս իւղը, սորիկայ ալ
ինչպէս գիտէք կրնայ վառիլ, ուրիմն իւղը և
նշաստակը մեր մարդկային մարմնի ածուխներն
են: Երբ ջուրին մէջ նետէք ասկէ անիկա
ճերմակ կ'ըլլայ, ուրիմն չի հալիր հոն,
պէտք է աւելցնէք զօրաւոր թթու մը օրինակ
ծծմբարթու (acide sulfurique), ասոր միջո-
ցաւ կը տեսնէք թէ քանի մը ժամէն բոլոր
նշաստակը հալիր է հոն, ճերմակ ջուրը
փոխուեր է անզոյն և յստակ ջուրի մը, հա-
մը նայեցէք, պիտի տեսնէք թէ շատ քաղցր
է, շաքար է, ուրիմն նշաստակը որ անհամ
մարմին մըն է և ջուրին մէջ չի հալիր, ծծմ-

բաթթուի աղդեցութեանը տակ կը փոխուի չաքարի և ջուրի մէջ կը հալի, այսպէս ամէն տեսակ նշաստակէ չաքար չինել կարելի է, չափահաս մարդ մը օրական 400 կրամ նշաստակի պէտք ունի և ասիկա կ'առնէ կ'երակուներէն, 100 կրամ հացի մէջ 50 կրամ նշաստակ, 100 կրամ գետնախնձորի մէջ 20 կրամ նշաստակ, 100 կրամ չոր լուրիացի մէջ 57 կրամ նշաստակ կայ:

Գ. Ա.ՊիիՄին.— Ալպիւմինը քարատարր մարմին մըն է, կը բաղկանայ ածուխ +ջրածին+թթուածին+բորակածին է, բայց երբեմն ալ հնդատարր կամ վեցատարր կ'ըլլայ, այսպէս կարդ մը ալպիւմիններ իրենց մէջ ծովնք, ոմանք լուսածին, ոմանք երկար և այն նիւթեր կը պարունակեն և զանազան կերպով մեղի օգտակար կ'ըլլան. ալպիւմինները ընդհանրապէս հեղուկ մարմիններ են, երբ տաքցնենք կը կարծրանան, այսպէս գիտէք թէ հաւկիթին ճերմկուցը որ բոլորովին ալպիւմին է, տաքին աղդեցութեամբ կը կարծրանայ: Մեր սնունդներու ամենակարեւորներէն է ալպիւմինը, անիկա թէ կը վասի և ջերմութիւն կուտայ և թէ մեր մարմնոյն հինգած և խանդարուած մասերը միշտ և ամէն օր կը նորոգէ, ամէն մարդ պէտք ունի օրական 100 կրամ ալպիւմինի, սնունդները յիտագայ համեմատութեամբ ալպիւմին կը պարունակեն իրենց մէջ, 100 կրամ միս 20 կրամ ալպիւմին ունի, 100 կրամ կաթ 4 կրամ

ալպիւմին, 100 կրամ չոր լուրիա կամ ոսպ 20 կրամ ալպիւմին, 100 կրամ հաւկիթ 16 կրամ ալպիւմին ունին իրենց մէջ:

Ուրեմն հասկցաք թէ չափահաս մարդ մը որպէս զի կատարեալ կերպով սնանի, պէտք է ամէն օր 100 կրամ ալպիւմին 100 կրամ իւղ և 400 կրամ նշաստակ առնէ, ուրիշ զլուխի մը մէջ մեր կերակուրներուն ամննը զատ զատ պիտի նկարազրեմ, բայց որպէս զի մարսողական գործողութիւնը զիւրաւ կարենամ հասկըցնել, պէտք տեսայ այս նախնական տեղեկութիւնները տալ ձեզի. ահա պզտիկ ցուցակ մըն ալ որմէ կրնաք ընտրել և հաշուել օրական ձեզ պէտք եղած սնունդի քանակը.

Կերակուր, քանակ, տապիւմին, իւղ, նշաստակ, ջուր եւ անսպետ նիւթեր

Հաց	100	8	1	50	41
Միս	100	20	1	—	79
Հաւկիթ	100	16	12	--	72
Կաթ	100	4	4	4	88
Չոր ընդեղէն					
Լուրիա, ոսպ, 100		20	1	57	22
Ափսեռ եւն.					
Գտնինձը.	100	1	—	20	79
Թաց պտղ.	100	—	—	8	92

Եթէ մեր առած սնունդը պէտք եղած չափէն պակաս ըլլայ, հետեւանքը նիւհարութիւն և ժամանակ մը յետոյ հիւանդութիւն է և ասոնց ամենէն սոսկալին թոքախան է, ահա թէ ինչո՞ւ աղքատներէն չատիր այս կերպ հիւ-


ռանդութեան կ'ենթարկուին, իսկ եթէ առած անունդնիս չափէն աւելի ըլլայ պարապ տեղը կը գործին և կը մարսն մեր գործարանները և շուտով կը յոզնին անոնք, հետեւանքը կ'ըլլայ կանխահաս ծերութիւն ինչպէս նաև շատ մը գործարաններու խանգարում, ուրեմն ան մարդիկ շատ կ'ապրին և առողջ կը մնան, որոնք չափաւոր կը մնանին:

Մ Ա Ա Ա.

ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ

Մեր առած մնունդները որպէս զի օգտակար ըլլան նախ պէտք է մարսուին, չմարսուող բան մը եթէ քիլօներով իսկ ուտէք պղտիկ օգուտ մը իսկ չէք, կրնար տեսնել, մարսել ըսել հեղուկ վիճակի հասցնել ըսել է, գիտէք թէ հացը, միսը, և այլն ջուրին մէջ չեն հալիր, ուրեմն մեր մարսողական գործարանները զանոնք կը վերածեն շատ մանր փոշիի մը ակռաներու միջոցաւ, այդ փոշին կը վնրածուի շաղուած խիւսի մը լորձունքի միջոցաւ, այդ խիւսն ալ կ'երթայ ստամոքս և աղիք հոն կը գտնէ կարգ մը թթու կամ լեղե հեղուկներ որոնց մէջ կը հալի, անկէ յետոյ գէպի արևմտ կ'անցնի:

Մարսողութեան գործարանը երկու մասէ կը բաղկանայ. Ա. — Երկայն խողովակ մը որ բերնէն կը սկսի և կը վերջանայ մինչեւ հաստ



Պատկեր 2

աղիքին ծայրը որուն մարտղական խողովակ անունը կը տրուի: Բ. — Այդ խողովակին քովերը գտնուող կարգ մը գեղձեր որոնք հիւթ կը թափին հոն, մարսողական խողովակը բե-

բան, որկոր, ստուկ, ստամոքս, բարակ
աղիք, հաստ աղիք անունով վեց մասերէ
բաղկացած է, իսկ գեղձերը երեք հատ են,
լորձունքի գեղձեր, լեարդ, պանկրատ, ահա
ասոնք զատ զատ պիտի բացատրենք:

Այս պատկերին մէջ կը տեսնաք (թ) բերան
անկէ յետոյ կուգայ (ո) որկոր, յետոյ (ս)
ստուկ աւելի վարը (սՏ) ստամոքս, (թա) բա-
րակ աղիք, (հա) հաստ աղիք որ կը վերջա-
ւորի (ո) ուղղագիռվ, վերջապէս կը տեսնաք
(լ) լեարդը (այ) պանկրատը և (մ) մաղձի
պարկը:

Մարսողական խողովակին առաջին մասը
որ է բերանը՝ կը գտնուի գէմքին վրայ, որ-
կորը վիզին մէջ, ստուգը կը գտնուի վզին
և վանդակին մէջ մնացեալ մասերը կը գըտ-
նուին որովայնին մէջ,


ԳԼՈՒԽ Ա.

Բ Ե Բ Ա Կ

1. Բերանը տեսակ մը խոռոշ է որ կը
պարունակէ ակուսները և լեզուն, այս կեր-
պով թէ կերակուրները ծամելով խիս մը շի-
նելու պաշտօնն ունի և թէ խօսք խօսելու:
ինչպէս զիտէք այս խոռոջին յատակը կը
գրաւէ լեզուն, որը երանկիւնածեւ միս մըն է
և մեր ուղելովը կը շարժի և խօսք կը խօ-
սինք, նոյնպէս կերակուրները ծամելէ յետոյ
կուլ տալու կը ծառայէ, իսկ բերնին առաս-
տաղը կը կոչուի իիլֆ որուն առաջանասը ոսկ-
բային և կարծրէ իսկ ետեւի մասը թաղանթա-
յին և կակուղ է: Այս կակուղ մասին ետեւի
ծայրին լեզուակ անունը կուտան: Երկու կող-
մեր կազմուած են այտերով, առաջամասը
կազմուած է շրթունքներով, իսկ ետեւի կող-
մը կամարաձեւ բացուածք մը կայ որով հա-
ղորդակցութեան մէջ է որկորին հետ, այդ
բացուածքին երկու կողմերը և ստորոտը կը
գտնուին մէյ մէկ հատ նուշի մեծութեամբ
կլոր մարմիններ որոնց նշիկ անունը կուտան,
ով որ կ'ուզէ այս մանրամասնութեանց տե-
ղեկանալ թող զիմացինին բերանը բանաց և
զիտէ: Բերանին կմախքը կազմուած է վերին
և ստորին կզակի ոսկորներէ որոնց վրայ ակ-

ռաներ կը բումին , միշտ ստորին կզակն է որ կը շարժի և անոր հետեւանքով բերանը կը բացուի և կը գոցուի , վերի կզակը անշարժ է :

2. Ա.ՏԱՄՆԵՐԻ :—Ակռաները վերին և ստորին կզակի ոսկորներու վրայ դամուած ոսկորային մարմիններ են և ծամելու կը նպաստգ տասոնք 32 հատ են , 16ը վերի կզակին վրայ և 16ը ստորին կզակի վրայ , ութ հատ



Պահեր 3


իւրաքանչիւր կզակի
աջ և ձախ կողմերը :
Ասոնք չորս ձեւի վրայ
շնուռած են , դիտե-
ցէք հայելիով մը ձեր
ակռաները , ճիշտ մէջ
տեղը գտնուող չորս հա-
տը իրարու կը նոմանին
և կը կոչուին հատու ակ-
ռաներ , ասոնց աջ և
ձախ կողմը մէյ մէկ

հատ սրածայր ակռաներ

կը գտնուին և կը կոչուին ժանիի , ասոնց ալ
ետեւի կողմը երկերկու իրարու նման ակռա-
ներ կան որոնց կ'ըսեն փոքր աղօրիի , վերջա-
պէս ասոնց ետեւի կողմը գտնուող երեք իրա-
րունման ակռաներուն կ'ըսեն մեծ աղօրիի , այս-
պէս ըսել է թէ մենք իրաքանչիւր կզակի վրայ
ունինք չորս հատու+մէկ ժանիք+4 պղտիկ
աղօրիք և+6 մեծ աղօրիք=16 : Ահա պատ-
կեր 3ի վրայ կը տեսնաք (հ) հատու , (Ժ) ժա-

նիք , (փա) փոքր աղօրիք , (մա) մեծ աղօրիք
անտամները , (Ն) լեզուակ , (Ը) նշիկ :

Ակռայ մը որ տեսակի ալ պատկանի կազ-
մուած է երկու մասէ , 1. այն մասը որ
մենք դուրսէն կը տեսնանք . 2. այն մասը որ
աչքով չենք տեսնար քանի որ թաղ-
ուած է կզակի ոսկորին մէջ , առա-
ջին մասին անունն է պսակ , երկ-
րորդ մասին անունն է արմաս
(պատկերին մէջ (պ) պսակ ա . ար-
մատ) , այս երկու մասին իրարու Պատկեր 4
միացած տեղը քիչ մը նեղ է և ա-
նոր պարանոց անունը կուտան : Ակռայ մը տես-
նալ և ինչ տեսակի պատկանիլը հասկնալ շատ
գիւրին է , հատու ակռաներու պսակը տափակ
և հատու է , իսկ ժանիքներու պսակը սրածայր
և եռանկինածեւ է , աղօրիքներու պսակը խո-
չոր և լայն է իսկ արմատը շատ
անդամ մէկէն աւելի և 2—3—4
ճիւղի բաժնուած արմատներ կը բ-
նան ունենալ ասոնք , տեսէք
պատկեր 5ը :




Ինչպէս ասոնց ձեւերն իրարւ Պատկեր 5
մ ; տարբեր են նոյնպէս և պաշ-
տօններն ալ տարբեր են , այսպէս հատու ակ-
ռաները կը ծառայեն պատառները կտրել և
պղտիկցնելու , աղօրիքներն ալ այդ պղտիկ
մասերը կ'աղան և փոշիի կը վերածեն , ժա-
նիքները ու է կտոր մը պատուլ և փրցը-
նելու պաշտօն ունին , ահա թէ ինչո՞ւ վայ-

Քենի և գիշատիչ անասուններու ժանիքը թէ
խոշոր և թէ շատ սուր է :

3. Արձանեայ եւ տեսական առավելք.— Նո-
րածին մը ակուայ չունենար իր բերնին մէջ,
եռթներորդ ամիսէն կը սկսին անոր ակուա-
ները բուսնիկ նախ վարի կզակին հատու ակ-
ուաներէն 2ը յետոյ վերինին 2ը և այսպէս
չարունակաբար քանի մը ամիսը անդամ մը
զայդ մը ակուայ կը բուսնի, ընդհանրապէս երբ
երեք տարեկան ըլլան բոլոր ակուաներ ելած
կ'ըլլան, բայց
ասոնք 32 հատ
չեն, 20 հատ են,
հետեւաբար մա-
նուկ մը 12 ակուայ
պակաս ունի չա-
փահասէ մը. այս
քսան ակուանե-
րէն 8ը հատու 4ը
ժամփ և 8ը

փոքր աղօրիքներ են, մեծ աղօրիքներ չեն
գտնուիր մանուկներու բերնին մէջ: Մինչև 7
տարեկան մանուկ մը 20 ակուայ կ'ունենայ
իր բերնին մէջ, իսկ անկէ յետոյ մանուկը կը
սկսի զանոնք մէկիկ մէկիկ փոխել. որոնց տեղ
նոր ակուաներ կը բուսնին, պատկերին մէջ կը
տեսնաք թէ նոր ակուաներուն սերմը հին ակ-
ուաներուն արմատին տակն է որոնց հանուե-
լէն յետոյ կ'աճին և տեսական ակուայ կ'ըլ-
լան, այսպէս որ 12 տարեկան մանուկ մը կը



Պատկեր 5

բոլոր ասժամեայ ակուաները փոխած կ'ըլլայ,
և անկէ յետոյ է որ 2 տարուան մէջ կը բուս-
նին 1. և 2. մեծ աղօրիքներ, իսկ երրորդ մեծ
աղօրիքը կը բուսնի 18 կոտ 24 տարեկանին և
անոր համար իմաստութեան ակրայ անունը կու-
տան ասոր. այս վերջնինը միւսներուն պէս ա-
ռանց ցաւի չի բուսնիր, չատ անդամներ սաս-
տիկ կզակի ցաւ կը պատճառէ, ուռեցք, ջերմ
և այլ անհանդատութիւններ առաջ կը բերէ:

4. Ակրաներու կազմը.— Ակուաները ոս-
կորէ շինուած են
(աես պատկեր
6). անոնց ար-
մատին մէջը պտ-
րապ է, և ծայրը
ծալ մը ունի, ահա
այդ ծակէն է որ կը
մտնան ողջ ակուայ
մը սնուցանող ե-
րակներ և անոր
զգացում տուող ջի-
ղեր, և երթալով
կը լեցնեն արմատի
մէջի պարապու-
թիւնը, ասոր կ'ըսեն
Պատկեր 6

առավելամին, (pulpe dentaire), բոլոր ակուան
ասով է որ կը սնանի: Պասկը ծածկուած է
ճերմակ և հաստատուն թաղանթով մը որուն
կիտուած անունը կուտան, իսկ արմատի մասն
աւ ուրիշ թաղանթով մը ծածկուած է (աես

պատկեր 6, 2.) վերջապէս երկու կղակի ու կորները պատող բարակ և կարմիր թաղանթ մը կայ որուն լին կ'անուանեն :

5. Ալրաներու փուռիւն .— Ինչպէս վերը յիշեցի պսակը ծածկուած է կիտուածով . ասիւ կայ ակռան պաշտպանող թաղանթն է երբ ու է կերպով խորտակուի , անոր տակի ոսկորը , այսինքն ակռան հետզետէ կը փատի , այսպէս երբ շատ պաղ կամ շատ տաք կերակուրներ ուտէք , կամ թէ շատ Պատկեր 7 թթու բաներ առնէք ձեր բերնին մէջ , կարծր բաներ օրինակ ընկոյզ և այն կոտրէք , և կամ թէ բերաննիդ կերակուրէ վերջ զուաք և անմաքուր ձգէք զայն , ակռայի կիտուածը կը մաշկի և երբ մաշած է անոր տակի ոսկրային մասը կը տեսնաք որ կարմիր գոյն ունի , այս վիճակի մէջ եղող ակռայ մը ցաւիր ինքնիրեն , միայն թէ շաքարը կամ թթուն կը ցաւցնեն զայն , ահա ասիկա առաջին աստիճանի փառութիւն մընէ , երբ առանց դարմանի ձգէք , հետզետէ ոսկորը կը փատի և փոս մը կը բացուի անոր մէջ , իսկ երբ փոս ըլլայ ընդհանրապէս ակռան քիչ կամ շատ կը ցաւի մանաւանդ կերակուր ուտելու ատեն և անկէ վերջը , քանի որ կը տորներ կ'երթան և կը լեցնեն այդ փոսը , ասիկա երկրորդ աստիճանի փառութիւն մընէ : Այս պահուն է որ ատամնաբոյմներ կը մաքրեն այդ փոսը և կը լեցնեն զայն մետաղով մը որ-



պէս զի ակռային մնացեալ մասն ալ չմաշի , իսկ ոմանք աւելի ապահով ըլլալու համար ակռայի պսակին վրայ կ'անցնեն երկրորդ կիտուած մը , բայց ասիկա մետաղ է , օրինակ ոսկիէ կամ բլաթինէ . վերջապէս երկրորդ աստիճանի փըտութիւն մը երբ առանց դարմանի մնալ փոսը ալ աւելի կը մեծնայ և կ'իջնայ դէպի արմատի խոռոջը , այսինքն ատամնամիսը , ասոր կ'ըսեն երրորդ աստիճանի փտութիւն :

Երբեմն ալ փատծ ակռայի մը հետեւանքով մինար կ'ուռի , թարախ կը հաւաքուի անոր մէջ , ի վերջոյ երեմն ալ կուռի . իսկ երբեմն ալ կզակի ոսկորը կը հիւանդանայ և կը փատի , երբեսը կը ծակի և կը սկսի անկէ թարախս գալ :

6. Ալրաներու առողջապահութիւնը .— Ուրեմն աշխատեցէք ձեր բերանը մաքուր պահէլ , և առ այս ամէն կերակուրէ վերջ լուացէք զայն օճառով . իսկ շաբաթը անդամ մը վրձնով . բնաւ ասեղով , գնդասեղով մի մաքրէք ձեր ակռաները , երբ կերակուրի կը տոր մը գացած է փայտի կտորով մը հանեցէք զայն : Երբ աղտոտ են ակռաները զանոնք փայլեցնելու , կաթի պէս ձերմկցնելու առաջնակարգ միջոցն է օօպիմինեն (Էաս Օքյանէ) .— Ասիկա բրուտազուր և , հասարակ ցուրի պէս անզոյն և յուսակ , երբ տեղ մը կարեցնէք անմիջապէս փրփուներ կը հանէ այդ փրփունը բրուտաձին և . շիշին կախարիչը լայիցելու եւ զով տեղ մը պահելու և այս օգտակար դեղը , գործածութեան ձեւը շատ պարզ է ,

պզտիկ բամպակ մը թրջեցէք անով և շիեցէք քանի մը անդամ ակռաները, բերնին ամէն կողմը փրփուրներ կ'երթան, զաղջ չուրով լուսցէք զայն և կը տեսնէք թէ աղտոտ ակռաները կարծի պէս ճերմկցէր են վերջապէս խնայելու է կիտուածը շատ տաք և շատ պաղ կերակուրներէ, կարծր մարմիններէ, խնամք տանելու է մանաւանդ մանուկներու բերնին և ակռաներուն, կերակուրի ժամերէն դուրս անոնց ձեռք ուտելիք տալու չէ որպէս զի բերաննին աղտոտ չմնայ:


Երբ փտած ակռայ մը կը ցաւի, առէք ցուրենի մւծութեամբ բամպակ մը, թաթիսցէք ցէք զայն մի քիչ ասիսէինիի մէջ և գետեղցէք ակռային փոսին մէջ, քանի մը վայրկեանէն ցաւը կ'անցնի,

ԳԼՈՒԽ Բ.

I. ԱՐՉՈՒԽՎ

Մեր բերանը միշտ թաց է, մանաւանդ երբ կերակուր ուտենք ասիկա ալ աւելի կը շատնայ, ինչ է ասոր պատճառը. — որովհետեւ մեր գէմքին երկու կողմերը երեքական հատլորձունքի գեղձեր կան որոնք միշտ լորձունք կը չինեն և մասնաւոր խողովակով մը կը դրկեն զայն մեր բերանը, ասոնցմէ ամենէն մեծն է ականջի տակի գեղձը որ ընկոյզի մը չափ մէծ է, ասոր արտազրած լորձունքը բարակ խողովակի մը միջոցաւ կուգայ մէր այտին ներսի կողմը բերնին մէջ կը բացուի:

Անկէ պզտիկն է կզակի տակի գեղձը, որ նուշի մը մեծութիւնն ունի, այս վերջին երկու գեղձերուն արտազրած լորձունքը մասնաւոր խողովակներու միջոցաւ կուգայ կը հոսի լեզ-



Պատկեր 8

ուի տակ, երբ ձեր լեզուն վեր վերցնէք անոր ստորոտը քանի մը ծակեր կը տեսնաք, պատկերին մէջ 1. 2. 3. ով ցոյց տուած ենք գեղձերը և անոնց խողովակները, թէև այս գեղձերը փոքր են բայց անոնց կատարած պաշտօնը մէծ է, օրական մէկ քիլօի չափ լորձունք կը թափի մեր բերանը, ակռաներ կը մանրեն և փոշիի կը վերածեն կերակուրները, իսկ լորձունքն է որ այդ փոշին կը վերածէ խիւսի մը, լորձունքին որչափ կարե-


ւոր ըլլալը հասկնալու համար, հանեցէք կովու մը լորձունքի գեղձերը, կը տեսնէք թէ անաստանին բերանը չորցած է, առւէք անոր գարի կամ խոտ, խեղձը կը ծամէ զանոնք բայց չկրնար կուլ տալ, ստիպուած է ամէն կուլ տալէ առաջ քիչ մը ջուր խմել: Բակը է առանց լորձունքի պատառ մը կուլ տալ շատ դժուար է երբեմն ալ անկարելի: Ասկէ զատ լորձունքն ուրիշ պաշտօն մըն ալ ունի, ան է նշաստակը քաղցր շաքարահամ բանի մը վերածել. ահա թէ ինչո՞ւ երբ չոր հաց մը երկար տաեն ծամէք ձեր բերնին մէջ անիկա կ'անուշնայ:

Ուրեմն կերակուրները շատ լաւ ծամեցէք և անանկ կուլ տուէք քանի որ ստամոքսին և աղվքներուն մէջ ակուայ չկայ այլ միայն բերնին մէջ, որչափ շատ ծամէք այնչափ բարակ խիւս մը կը չինէք և բարակ խիւս մը աւելի շուտով կը մարսուի ստամոքսի մէջ քան թէ խոշոր կտոր մը:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

ՈՐԿՈՐ

1. Բերանէն յետոյ կուգայ որկորը. լայնութէն բացէք ձեր բերանը և հայելիին մէջ գիւրաւ կը տիմնաք զայն. ասիկա մասնաւոր խորշ մէջ



Պատկեր 9

որ կը ծառայէ թէ՝ կերակուրներն առաջնորդելու և կուլ տալու և թէ բերնէն ու քիթէն օդ առաջնորդելու դէպի խոչափող. ասկէ կը հասկնաք թէ շատ մը դորձարաններու հետ հաղորդակցութեան մէջ է. այսպէս կամարա-

քը, այնպէս որ պատառ մը որչափ ատեն որ
մեր բերնին մէջն դէպի որկոր չէ գացած մեր
կամքովը կրնանք զայն գուրս հանել, բայց
անգամ մը որ այդ կամարաձև բացուածքն
անցնի անկարելի է ետ բերել ինչ որ ալ ը-
նենք. անիկա ալ մեր կամքին չնպատակիր:
Բ. Որկոր զացող կերակուր մը մարդուս քի-
թէն գուրս չելլեր, քանի որ անոր հետ հա-
տորդակցութեան ծակը կը գոցէ պայման կ'լուն
և կ'արգիլէ անոր դէպի հոն ելլալը. ահա թէ
ինչու համար երբ այս մասը հիւանդ ըլլայ և
չկարենայ գոցել այդ բացուածքը, մարդուս
կերածին մէկ մասը քիթէն գուրս կուգայ: Գ.
Որկոր զացող կերակուր մը չնչափող չիշնար
քանի որ կուլ տալու պահուն լեզուն ետ կ'եր-
թայ, կը հրէ մակալեզուն որն իր կարգին լաւ
կերպով մը կը գոցէ խոչափողին բերանը իբր
լաւ կափարիչ մը. ուրեմն ալդ պահուն դէպի
թոք օդ չերթար, անոր համար է որ չունչը
կարծ մարդիկ գժուար կերակուր կուտեն, իսկ
երբ ձեր պատառը կուլ տուած ատեն խօսիք
անմիջապէս կը բացաւի խոչափողին բերանը և
հոն կ'ինայ կուր մը կերակուր որը սաստիկ
հաղ կը պատճառէ. ուրեմն կերակուրի ատեն
ընաւ մի խօսիք, կուտ և այլ կարծը բաներ
կուլ մի տաք, շատ մը դիւզացիի տղաք
կեսապ կերած և կուտը կուլ տուած ատեննին
խօսեր են և կուտն ինկեր է իբենց խոչափողը
և քիչ տաենէն չնչանդ եղիր և մեռեր են.
ահա կը տեմիք թէ բնութիւնը որչափ իմաս-

ձեւ բացուածքով մը բերնին. իսկ վերէն քթին.
վարէն ալ թէ խոչափողի (չունչի ձամբայ) և
թէ ստուգի հետ հաղորդակցութեան մէջ է.
հետեւարար կը հասկնաք թէ ասիկա չորս ձամ-
բու մէջտեղ մնացած խոռաչ մ'է (սպատիկը 9ին
մէջ մէջ կը տեսնաք. Ն լեզուն, կ. կտոր մը
ձամբուած խիւս որ կուլ պիտի արուել, ք. քիմք,
ո. որկոր, Ա. մակալեզու, Ա. ստուգ, Յ. չնչա-
փող): Որկորը քիթի հետ կը հաղորդակցի,
քանի որ շատ անգամ աղաք խողի համար
դերձանի մը մէկ ծայրը քիթ կը մտցնեն և բեր-
նէն գուրս կը հանեն. իսկ երբեմն ալ զիսէք
թէ չուր խմած ատեննիդ սխալ շարժման մը
հետեւանքով դէպի խաչափող կ'երթայ ան և
սաստիկ հաղ կը պատճառէ:

2. ԿՈՒԼ. ՏՍԼ. — կերակուրի պատառին բեր-
նէն դէպի վար իջնալու, այսինքն բերնէն դէպի
ստուգ անցնելու գործողութեան կուլ տալ տ-
նունը կուտան. կերակուրները լաւ մը ծամ-
ուելէ յետոյ կուգան հաւաքուիլ լեզուի վրայ.
անիկա դէպի վեր կը բարձրանայ և կը փակի
քիմքին և հետզնետէ ետ կը մղէ պատառը
մինչեւ որ անիկա որկոր իինայ: Իսկ զիսէք
թէ որկորը չորս տեղի հետ հաղորդակցութեան
մէջ է. բայց անիկա միայն ստուգ կ'երթայ
առանց ուրիշ կողմ ձամբայ մը բանելու. ահա
թէ ի'նչպէս: Ա. Որկոր զացող կերակուր մը
կրկին բերան չկրնար զալ, քանի որ լեզուին
ետեւի մասը կը բարձրանայ և կը գոցէ բերնի
հետ հաղորդակցութեան կամարաձև բացուած-

տուն կերպով կարգադրեր է կուլ տալու գործողութիւնը . բայց մի կարծէք թէ այսքան կնձուս մէկ բան ուշ ասենէն աւզի կ'ունենայ . ասիկա 3-5 երկվայրկեանի դործ է որովհետեւ պատմած բաներս միաժամանակ աւզի կ'ունենան :

3. ԿԵՊՄԱԾԿ (Գուշ պօղան) . — Որկորի հիւանդութիւննց էն ծանրը կեղծմաշկն է . ասիկա թէ՝ մանուկներու և թէ երախաներու ամենամեծ թշնամին է և այնափ տարափոխիլ է որ սունի մը կամ գպրոցի մը մէջ կը բռւէ մէկ անձի մը վարակութը որպէսդի ամենքին աշխոխութու . երբեմն ամբողջ թաղի մը մանուկներէն մեծ մասը միաժամանակ կ'ենթարկուին հիւանդութիւնն : Ասոր վրայ աւելցուցէք նաև չափազանց մահացու ըլլալը և գաղափար մը կը կաղմէք թէ որչափ կարեւոր է ճանաչումը և կանխազգուշութիւնը . պատմեմ թէ ի՞նչպէս երևան կուգայ նաև Ասվորաբար մայր մը կը նշարէ որ մանկան վրայ թեթև չերան մը և չափազանց անուժութիւն մը կայ . ոչ խօսսի կ'ուզէ և ոչ ալ ուտել , քանի որ կոկորդը ցաւ ունի . եթէ հիւանդը երախայ մ'է՝ կաթը չուտեր , բերանը կ'առնէ և ետ կուտայ : Ահա այս պահուն եթէ խելացի մայր մը լայնօրէն բանայ մանկան բերանը և դիտէ անոր կոկորդը , հոն կը տեսնէ սիկարի թուղթի պէս ձերմակ բաղանքներ , այսինքն կեղծ մաշի , որոնք փակած են կոկորդի զանազան մասերուն վրայ և կարելի է զանոնք փրցնել իրենց փակած տեղէն :

Դժբաղզաբար մայրեր և հայրեր տգէտ են . անինամ կը թողուն և օրեր կ'անցնին . բայց նոյն պահութեան թագանթները կը չառնան , գէպի խոչափող կը մտնէն կը դոցեն զանի և հիւանդը չնչահեղձ կ'ընեն և կը մեռցնեն առանց կարելի ըլլալու անոր վիճակին գարման մը հասցնել . երբեմն միզրոսներ ալ աւելի կը կատղին , կը թունաւորեն արիւնը և այսպէս մահ առաջ կը բերեն . սովորապէս այս պահերուն հիւանդին վիզը կ'ուոի :

Այս հիւանդութիւնոր մասնաւոր միգրոպի մը աղզեցութիւնովը առաջ կուզայ , մինչև մօտ ատեններս ասոր համար գարման մը զոյութիւն չունէր և բանուսդներէն մեծագոյն մասը (100ին 80ը կրնամ բոել) կը մեռնէին . բարերադդրար զիսութիւնը յաջողեցաւ պատրաստել շինուի մը (sérum antidiplhtérique) , որուն ներարկումով ամէն տարի հազարաւոր կեանքեր կը փրկուին , պայմանաւ որ ժամանակը անցած չըլլայ . ուրեմն մայրեր չատ ուշադիր ըլլալու են այս հիւանդութեան հանդէպ , պէտք է մանուկներու ամէն նոր հիւանդութեան ատեն ուշադիր կերպով դիտեն անսնց կոկորդը որպէս զի տգիսութեան մը զո՞ն չերթակ անիկա . հիւանդին բնակած տունը կեցող մանուկներն անմիջապէս զատել և ուրիշ տուն մը ճամբեւլու է . հիւանդին սենեակին մաքրութեան չատ հոգ տանելու է . ուշադիր ըլլալու է մանաւանդ չվարակուելու , առ այս զատ տեղ մը հաւաքելու է հիւանդին բոլոր լաթեղէնները և թաշ-

կինակները և անոմիջապէս եփելու է զանոնք .
հիւանդին աղեկնալէն կամ մեռնելէն յետոյ
հականեխելու է սենետոկը և տունը . ինչպէս
նաև բոլոր անկողիններն ու կարասիները :




Գ Ա Ս Խ Խ Պ .

Ս Տ Ո Ւ Գ

Որկորէն յետոյ կուգայ ստուգը , որ մատի
մը հաստութեամբ խողովակ մ'է և պաշտօն
ունի կերակուրները առաջնորդել ստամոքս
(տես պատկեր 2 ս.) : Ասիկա նախ վիզէն գէպի
վար կ'իջնայ , կը մանէ վանդակ , հան սղնաւ
յարի սիւնին առջեւէն կ'անցնի և կը մանէ
որովայն ուր կը միանայ ստամոքսին , չափա-
հաս մարդու մը սպուզը 35 սանթիմ երկաց-
նութիւն ունի : Այս խողովակին մէջ կերակուր-
ներ իրենց ծանրութիւնովը չէ որ կ'իջնան
դէպի ստամոքս . այլ ստուգի մղիչ ոյժին չնոր-
հիւ . ահա թէ ինչո՞ւ ուռքէն գլխիվայր կախ-
ուած մարդ մը կրնայ կերակուր ուտել և ջուր
խմել : Շատ անգամ սակորի կաորներ , ձուկի
փուշեր , պառողի կուտեր և այլն սխալմամբ
կուլ կուտանք . անիկա ստուգի մէջ կը մնայ
և անկէ վար չիջնար . ստուգի ցաւ , երբեմն
չնչարդելութիւն կը պատճառէ , մանաւանդ
անկէ վերջ կերակուր ուտել անհնար կ'ըլլայ .

ուրեմն երբ տեսնէք ասանկ արկածեալ մը ,
մինչև բժիշկին համնիլը օգնեցէք անոր , ձեր
մատր խորունկ մը խոթեցէք անոր կոկորդը
պզոմիկ լեզուն խոխտացուցէք . հաւանական
է որ փոխէ անիկա և դուրս տայ կուլ տուածը :




Գ Ա Ս Խ Խ Պ .

Ս Տ Լ Մ Ո Ւ Ս

1. Ստամոքսը մկանաթաղանթային առած-
գական և կոր պարկ մ'է , որովայնին ձախ
և ամենավերի մասը կը դրաւէ և պաշտօն
ունի մեր կուլ տուած պատաներն իր մէջ
հաւաքելու . մաստիմ մը մարսել և անկէ յե-
տոյ գէպի աղիքներ զրկելու քանի մը ժամեր
իր մէջ պահելէ յետոյ (տես պատկեր 2 ս.) :
Այս պարկը 1200 կրամ չուր . պարունակելու
չափ ծաւալ ունի , բայց որտինետև առածգա-
կան է այս ծաւալը կրնայ երկուք և ալ աւելի
ընդլացնել և ան ատեն սովորական ստամոքս
մը փոխանակ 1200ի կրնայ 2000 , 3000 կրամ-
նոց ծաւալ ունենալ : Ինչպէս պատկերին մէջ
այ կը տեսնէք , ստամոքսը վերէն և վարէն
երկու հատ դունախներ ունի . վերի գոնակէն է
որ ներս կը մտնեն մեր կերած պատաները .
իսկ վարի գոնակէն է որ գուրս կ'ելլեն և
դէպի աղիք կ'երթան չմարսուած կերակուր-

Ները : Երբ ստամոքսին դուրսի մասը դիտէք անիկա շատ փայլուն պիտի տեսնէք . այդ փայլը առաջ կուգայ ստամոքսի դուրսի թաղանթէն որուն մեղիքուան (péritoine) անունը կուտան . այս թաղանթը որովայնի մէջ զանըւող գործարաններուն ամենքն ալ պատած է և պաշտօն ունի իւզ մը արտազրելու , որպէսզի այդ գործարանները իրարու վրայ քսուելով չմաշին : Իսկ երբ ստամոքսին ներուը բանաք և դիտէք , պիտի տեսնէք զայն խորդուրուրա , ասիկա առաջ կուգայ ստամոքսի ներսի մասը կազմող թաղանթին ծալքերէն , ասոր շարադանք անունը կուտան : Երբ խոչորացոյցով դիտէք անոր վրայ պիտի տեսնէք միլիոնաւոր ծակոտիքներ որոնք աչքով անսեսանելի խոռովակներու բերաններն են . այդ խոռովակներն են որ հիր մը զուրս կուտան և անով կը մարտեն կերակուրները : Վերջապէս ներքին և արտաքին թաղանթին մէջ անեղը կայ ուրիշ : մէկ թաղանթ մը որուն կ'ըսեն մկանարադանք . անիկա է որ ստամոքսի շարժումներն առաջ կը բերէ . (պատկեր 10ին մէջ շամաթաղանթը և բէսիթուանը ներկայաց սցեր եմ զիծերով , իսկ կէտերով ներկայացուցած մկանաթաղանթն է անկէ զատ կը տեսնէք 2, 3, որոնք ստամոքսի վարի և վերի դոնակներն են , 1ը կը ներկայացնէ աղիքին



Պատկեր 10

կազմը որ յար և նման է ստամոքսինին) : Այս երեք թաղանթներն իրականին մէջ իրարու փակած են , և ասոնց բնդամէնին հաստութիւնը հաղիւ կէս սանթիմ է , ըսել է ստամոքսը կէս սանթիմ թանձրութեամբ մկանաթաղանթային կլոր պարկ մ'է :

2. ՊԱՅՏՈՒՅԾ . — Երբ կերակուրներն ստամոքս երթան անիկա կը սկսի զանոնք մարսելու . նախ և առաջ վերի և վարի դուռները կը զոցէ և կը բանտարկէ կերակուրներն իր մէջ . միւս կողմէն չամթադանթին վրայ զանուող գեղձերուն ամէնքին բերանէն կը սկսի հիւթ հոսոլի ստամոքսի մէջ , կ'երակուրներու վրայ . իսկ ստամոքսի մկաններն ալ կը սկսին շարժիւ և կերակուրները մէկ կողմէ միւս կողմ տանիլ և այսպէս միշտ շարժման մէջ գնել զանոնք որպէս զի անոնց ամէն մէկ մասը հիւթի հետ շաղաւուի . այսպէս կ'աշխատի ըստամոքսը 4-5 ժամ և աղչափ ժամանակի մէջ իր պաշտօնն աւարտած կ'ըլլայ : Ստամոքսի հիւթը թիւու հեղուկ մըն է , իւրաքանչիւր մարտողութեան տաեն առնուաղն 1000 կրամ կ'արտազրէ ստամոքսն անկէ . այս հեղուկին մեծագոյն մասը ջուր է . իսկ պղափիկ մաս մը զյօրաբրու (տուզ բուհու) և բերվին կայ . ահա այս երկու մարմիններն են որ կը մարսեն : Գիտէք թէ կերակուրներու մէջ երեք տեսակ մնունդ կայ . իւզ , նշաստակ , ալպիմին . ասոնցմէ միայն ալպիմիններն են որ կը մարտուին ստամոքսին մէջ , միւսներն անայ-

լայլ կը մնան հոն . (անոնք աղիթներուն մէջ պիտի մարտուխն յետոյ) : Ուրեմն միսը , հաւկիթի ձերմկուցը և այլ բաներ կը մարտուին ստամոքսին մէջ : Փորձով շաա գիւրին կը հասկցուի մարտուստեան գործողութիւնը . շունի մը կամ կատուի մը քիչ մը հաց տուէք , անոր ստամոքսը կը սկսի հիմ արտապրել , կէս ժամ յետոյ փսխեցուցէք զայն , թթու հեղուկ մը կ'ելլէ անոր բերնէն : զաւաթի մը մէջ հաւաքցէք այդ հեղուկը և հոն նետեցէք կտոր մը միս . քանի մը ժամ յետոյ միոր բոլորովին հաւած պիտի զանաք այդ հեղուկին մէջ . ահա միւնացն գործողութիւնը տեղի կ'ունենայ մեր ստամոքսին մէջ . երբ կերակուրին մէկ մասը կատարելապէս մարտուի , այսինքն հալի , այլ ևս չսպասեր նա ստամոքսին մէջ , անմիջապէս արեան երակներ կը ծեռն զայն , հետեւարոր ենթապրեցէք թէ 1000 կրամ կերակուր կերաք . անոր հաղիւ 800 կրամը կ'երթայ աղիքներու մէջ մնացեալ 200ր կը հալի և արեան մէջ կ'անցնի . աս կէտր յետոյ պիտի բացատրեմ : Բոի թէ ալպիւմիները ջուրի մէջ չեն հալիք . բայց ստամոքսի մէջ երբ մարտուին կը վերածուին բերօնի որր ջուրի մէջ շտագիւրին կը հալի . իսկ երբ այս վերջինը արեան մէջ անցնի հոն տեղի նիւթերէն մին անմիջապէս կը փախէ զայն նորէն ալպիւմինի : Մեր կերած ալպիւմիներէն հաղիւ կէսը ստամոքսին մէջ կը մարտուի , որովհետեւ ամբողջավին մարտուելու համար պէտք է ո՞ր 10 ժամ սպա-

նէ հոն , մինչ զիսէք թէ ստամոքսը հազիւ 4-5 ժամ կը պահէ զանանք . միւս կէսը աղիքը ներու մէջ կը մարտուի : Այսպէս ժամանակ մը յետոյ ստամոքսին վարի գուար կը բացուի , միւս կողմէն իր մկանները ստատիկ կը կծիկն զինքը և մէջի կերակուրները բարորովին աղիքի մէջ կ'անցնին : Եւ այսպէս ստամոքսին պաշտօնը հոս լրացած կը սեպուի :

3. Ա. Ա. Պ. Զ. Պ. Ա. Հ. Խ. Թ. Ի. Ի. Ն. Լ. — Առողջ պահեցէք ձեր ստամոքսը , քիչ կերէք , սննդարար կէրէք , անովէտ և գժուարամարս նիւթերով մի լեցնէք զանի . մանաւանդ սկզբնին վրայէն ելէք պատիկ ախորժակրվ մը , քանի որ երբ ստամոքսը բոլորովին լեցնելէ յետոյ ելլէք , անոր հիւթին տեղ չպիտի թողուք և գժուար պիտի մարտէք ձեր կերածը և վերջի վերջոյ հիւանդ պիտի բնէք ստամոքսը ձեր կերակուրի ժամերն ունեցէք , ժամն գուրս բնաւ կերակուր և այլն մի դնէք ձեր բերանը , ստամոքսն այ պէտք ունի . իր հանդիսանին . երբ անգտար աշխատցնէք , չուտով կը յոգինի անիկա և բանի մը չծառացեր յետոյ . մանաւանդ զգուացէք սկելից ընդելիներէն , անոնք ստամոքսի թոյներն են . կերակուրի ատեն մէկ կամ կէս զաւաթին տեղի ջուր մի խմէք . խմեցէք ջուրը ճայէն մէկ ու կէս ժամ յետոյ և շաա պազ մի խմէք . մարտողութիւնը կը խանգարէք :


4. Փ. Ս. Խ. Ե. Լ. — Փսխել , գուրս տալ ըսել է ստամոքսի պարունակած կերակուրն ու անոր

արտադրած հիւթը . ասիկա շատ անգամ ստամոքսի խանգարման և քիչ անդամ հիւանդութեան արդինք է և մանաւանդ շատ նեղիչ մէկ անհանգաստութիւն մ'է , հետեւաբար զիտցէք ասոր գէմ բան մը բաել . նախ ով որ կը փոխէ երբէք բան մը չօւտէ մինչև որ ստամոքսը հանգարափ և անցնին անոր վրայ 6-7 ժամ . երբ շատ ծարաւ կայ , ջուր մի տաք բնաւ , տուէք 5 վայրկեանէ անգամ մը պըզտիկ կտոր մ'ը սաս . ասիկա թէ ծարաւը կը յագեցնէ և թէ ստամոքսը կը հանգարաեցնէ . եթէ այս միջոցները բաւական չըլլան հետեւեալ ջուրերուն խրաքանչիւրին տուէք մէյտէկ ապուրի զգար իրարու եամեռ . և խրաքանչիւր 15-20 վայրկեանը անգամ մը տուաջին շիշն մէջ կայ 5 կրամ պիշտակոնար ըլ առա (սօսա) և 200 կրամ ջուր : երկրորդ շիշն մէջ կայ 5 կրամ սահմ սիրոիֆ (լիմոն տուզու) և 200 կրամ ջուր , ասիկա թթու է . այս երկու գեղերն երբ ստամոքսի մէջ միանան կազօղի կը փոխուին և այդ կազը որ բնածխային թթու է կը հանգարաեցնէ ստամոքսը և արգելք կ'ըլլայ փրսեելու :

(Bicarbonate de soude . պիշտակոնար ըլ սուս . — ձերմակ փոչի մ'է , ջուրին մէջ կը հալի , մասնաւոր հոմ մը ունի որ ոչ անախորժ է և չատ օգաւակար գեղ մ'է ստամոքսի համար) :

5 . ՍՏԱՄՈՔՍԻՆ յետոյ կուգայ աղիքը . սպիկա 10 մեթր երկայնութեամբ խողովակ մ'է , այս խողովակին 9 մեթրը հաղիւ մէկ ու կէս մատ հաստութիւն ունի և բարակ աղիք կ'անւանեն , մնացեալ վերջին մասը երկուք ու կէս մատ հաստութեամբ խողովակ մ'է և հաս աղիք կ'անուանեն , սոսնց առաջինը կերակուր կը մարսէ իր մէջ , իսկ վերջինին մէջ կուգան հաւաքուիլ անպէտ և աւելցուք նիւթեր որոնք դուրս պիտի արտաքսուին . այս առթիւ ասիկա դուրս արտաքսող խողովակ մ'է :

ոէք մէկ կրամ պիգարպօնաթ ար սուս և քիչ մը ջուրով խմեցէք . սպասեցէք 10 վայրկեան , շատ անգամ այս պարզ միջոցը կը բաւէ մեծ ցաւ մը ամոքելու եթէ ոչ անձնուց մը (խաւլու) թրջեցէք շատ տաք ջուրի մէջ և ուորելով զրէք զայն ցաւող անդին վրաւ և կրկին անգամներ բրէք այս դրամոլութիւնը քանի պաղի լաթը . ամենամեծ ցաւեր շատ անգամ կ'անցնին ասով . նոյնպէս տաք կղմինոր մը միեւնայն գերը կը տեսնէ . իսկ երբ այս միջոցները բաւական չըլլան՝ րժիշկի կը դիմէք :




ԳԼՈՒԽ Զ.

ԱՂԻՔ ԱԵՐ

1 . Ստամոքսին յետոյ կուգայ աղիքը . սպիկա 10 մեթր երկայնութեամբ խողովակ մ'է , այս խողովակին 9 մեթրը հաղիւ մէկ ու կէս մատ հաստութիւն ունի և բարակ աղիք կ'անւանեն , մնացեալ վերջին մասը երկուք ու կէս մատ հաստութեամբ խողովակ մ'է և հաս աղիք կ'անուանեն , սոսնց առաջինը կերակուր կը մարսէ իր մէջ , իսկ վերջինին մէջ կուգան հաւաքուիլ անպէտ և աւելցուք նիւթեր որոնք դուրս պիտի արտաքսուին . այս առթիւ ասիկա դուրս արտաքսող խողովակ մ'է :

2. ԲԱՐՅՈՒԿ ԱԴԻՔ. — Ասիկա ինչպէս ըստ ստամբուէն անմիջապէս յետոյ կուզայ, ասոր առաջին մասը որ գրեթէ 12 մատ երկայնուշ



Պատկեր 11
դուռը սրովայնին մեծապոյն մասն անոնցմով լեցուն է:

3. ՀԱՍՏ ԱԴԻՔ. — Ասիկա ինչպէս ըսի մէկ կամ մէկ ու կէս մեթր երկայնութիւն ունի և կը սկսի մարդուս որովայնին վարի և աջ կողմէն վարի կողմը գոց խողովակով մը, այդ խողովակը որ հասու աղիքին սկիզբը կը կաղմէ, կը կոչուի կուրայի (10), բարակ աղիքը կուրաղին հետ ծայր ծայրի չի միանար, այլ կողմանկի. կուրաղի վրայ կը տեսնէք (6)

1 թիւն ունի (պատկեր 11, 9) ձախադինի անունը կ'առնէ


և հաստատուն դիրք մ'ունի. իսկ անոր յաջորդող մնացեալ երկայն մասը ինչպէս պատկերին մէջ կը տեսնէք (5) շարժուն է և ճճիներու կոյտի մը կը նմանի. որովայնին մէջ աջն ձախ, ձախին աջ, վերէն վոր կամ վարէն վեր կ'երկարի և ոլորտներ կը ներկայացնէ. մարդուս սրովայնին մեծապոյն մասն անոնցմով լեցուն է:

մասը որուն կ'ըսեն յաւելուածաղի, հաստ աշղիքը այս կերպով սկսելէ յետոյ դէպի վեր կը բարձրանայ, յետոյ աջին դէպի ձախ կ'ուղղուի և անկէ ուղղակի վար կ'իջնայ (7) և ի վերջոյ կուզայ կը կազմէ սրբանը, հաստ աղիքի այդ վերջի մասին անունն է ուղղաղի (8):

4. ԱՌԱՋԻ ԵՒ ՄԱՂԶ (Գարա ձիյեր). — Ասիկա ամենքդ ալ տեսած էք. կը գտնուի որովայնի ամենավերի և աջ մասը (3), կարմիր գոյն մ'ունի և կէս հաւկթածե մարմին մ'է մէկ ու կէս քիր ծանրութիւն ունի. ասոր պաշտօններէն մին է մաղձ (լեղի) շինել, պատրաստուած այս հեղուկը որ ինչպէս դիտէք գեղին դոյն մը ունի, կուզայ կը հաւաքրուի բարակ պարկի մը մէջ, որուն կ'ըսեն մաղձի պարկ. իսկ մարսողութեան ատեն այս հեղուկը կ'երթաց կը թափի նախաղիին մէջ մասնաւոր բարակ խողովակի մը միջոցաւ:

5. ՊԱՆԿՐՈՍ. — Ասիկա ներկայացուցեր եմ պատկեր 2ին մէջ (այ). կը տեսնէք թէ բարակ, երկայն, ճերմակ, կակուղ և ստամբուին ետեւը և նախաղիին ձախ կողմը գտնուող գեղձ մ'է որ կաթէն աւելի թանձը ճերմակ գոյնով չիւթ մը կ արտաղրէ. որը մարսողութեան ատեն կուզայ կը թափի բարակ խողովակի մը միջոցաւ նախաղիի մէջ. պատկերին մէջ կը տեսնէք թէ երկու բարակ խողովակներ իրարու միացած և մէկ ծալէ մը կը թափին նախաղիի մէջ (պատկեր 2), ասոնց մին մաղձի խողովակն է միւսը պանկրոտինը:

6. Աղիթին կԱԶՄԸ. — Խնչպէս ստամոքսը նոյնպէս և աղիքը կազմուած է երեք թաղանթներու իրարու միանալէն, ասոնց առաջինն է գուրսի թաղանթը բնուիրուան, երկրորդը միջին միանալին բաղանքը.



Խոկ երրորդն է ներքին շարալիանը որ մասնաւոր հիւթ մը կ'արտադրէ. այս թաղանթը շատ մը ծալքեր ունի այնպէս որ աղիքին ներսի մասը սանդխամատի մը կերպարանքն ունի (պատկեր 12) ծայրէ ի ծայր, ասոնք յատկապէս շինուած են որպէս զի կերակուրներն յամրաբար ճամբորգեն հոն։ Այս պատկերին մէջ աւելի յատակ կերպով կը տեսնէք (1, 2) խողովակներու նախաղիին մէջ բացուիլը, ասոնք պանկրատի և մաղձի խողովակներն են։

7. Աղիթի ՊԱՇՏՈՆԻ. — Բոխնք թէ ստամոքսը մասամբ մը կը մարսէ մեր կերակուրներու մէջ գտնուող սլպիւմիները. մնացեալ նիւթերը կատարելապէս կը մարսուին աղիքի մէջ, հոն երեք տեսակ հիւթ կայ. Ա. Պանկրատի հիւթը, Բ. Մաղձը, Գ. Աղիքին շաթաղանթին հիւթը. ասոնցմէ ամենակարեւորն է պանկրատինը, ամէն տեսակ սնունդներ ասոր մէջ կը մարսուին։ Ալպիւմիները կատարեալ կերպով կը մարսուին պանկրատի հիւթին չորհիւս, այդ հիւթին մէջ թրիբսին անունով նիւթ մը կայ որ այդ նպատակով շինուած

է։ Խողերը երկու տեսակ կը մարսուին մէկ մասը օճառի կը վերածուի պանկրատի հիւթին մէջ գտնուող լիբազ անուն նիւթին (խմորին) չնորհիւ. միւս մասը մաղձի աղդեցութեամբ շատ մանր կաթեներու կը վերածուի որը տեսակ մը մարսողութիւն ըսել է։ Խոկ նշաստակը կը մարսողը կրկին պանկրատի հիւթն է որուն մէջ գտնուող ամիլազ (amylase) անուն խմորն անիկա շաքարի կը վերածէ։ Թէ՛ պանկրատի հիւթը և թէ մաղձը տեւական կերպով աղիքշնեն թափիր, այլ երբ կերակուրները ստամոքսն աղիք անցնին։

Ուրեմն հասկցաք թէ պանկրատը մարսողութեան ամենաանհրաժեշտ գեղձն է քանի որ ինքն իրեն ամէն տեսակ կերակուրներ կը մարսէ. ասոնց պանկրատի ապրիլ կարելի չէ, ասոնց ստամոքսի ապրիլ կարելի է, նոյնպէս երբ աղիքին 2—3 մեթր մասը պակաս ըլլայ նորէն ապրիլ կարելի է. անաստան մը որուն պանկրատը փորձի համար հանած էք բնաւ չմարսեր իր կերածը, անոնք կտոր կտոր անմարս գուրս կուգան, հետզհետէ կը նիհարնայ և քանի մը օրէն կը մեռի։ Խոկ մաղձը բաւական կարեւոր բան մ'է, երբ անիկա դադրի աղիքին մէջ հոսելէ (օրինակ երբ քար մը գայ գոցէ անօր խողովակը) մարզուս կերած իւղերուն միծաղոյն մասը չեն մարսուիր և այնպէս գուրս կուգան։ կղկղանքը բնաւ գոյն չունենար. փոխանակ կանանչ ըլլալու, կ'ըլլայ ճեր ճերմակ. խոկ աղիք հոսող մաղձը արեան

մէջ կ'անցնի և մորթլ, բերանը, աչքը գեղին գոյնով մը կը ներկէ. այս տեսակ հիւանդներ տեսած էք շատերդ, որը եթէ երկար տեւէ մահ կը պատճառէ: կերակուրները բարակ աղիքին մէջ մէկ կղողմէ կը մաքսուին, միւս կողմէ կը ճամբորդեն անոր մէկ ծայրէն միւս ծայրը, այս ճամբորդութիւնը շատ դանդաղ է, հազիւ 10 ժամէն կերակուր մը բարակ աղիքին մէկ ծայրէն միւսը կ'երթայ. ասոր պատճառը վերը յիշածիս պէս շնաթաղանթին սանդխաձև ծալքերն են. եթէ անոնք չըլլային քիչ տաեւնէն կերակուրը պիտի ճամբորդէր և առանց մաքսուելու դուրս պիտի ելլար, կամաց ընթանալուն ուրիշ մէկ օգուտն ալ սա է որ մարսուող նիւթերը հետղնետէ արեան մէջ կ'անցնին, այնպէս որ մինչև հաստաղի երթան կերակուրները, իրենց մէջ մաքսուած մնունդի հետքն իսկ չմնար և հազիւ թէ աւելորդ և անպէտ նիւթերն են որ կ'անցնին հաստ աղիք:

Հաստ աղիքի մէջ աւելի կամաց կը ճամբորդեն կերակուրի անպէտ նիւթերը, որոնց վրայ միզրոպներ կը նստին, դայն կը նեխեցընեն և կալեր կ'արտադրեն, սովորաբար հաստ աղիքին մէկ ծայրէն միւս ծայրը այսինքն ուղղաղին կը հաւնին 24 ժամէն, երբ հաւաքուին հոն և լեցնեն զայն, բնական պէտք մը կ'ըզգացուի և կղկղանքը դուրս կ'արտաքսուի:

Թէ հաստ և թէ բարակ աղիքներ իրենց մկանաթաղանթին չնորհիւ տեւական շրջակիկ

և օղակաձև պրկումներ ունին, որոնք կը սկըսին աղիքին մէկ ծայրէն և կ'երթան մինչև միւս ծայրը և այն ազդեցութիւնը կ'ընեն իրենց մէջինին վրայ, ինչ ազդեցութիւն որ կ'ընէ ջուրով լեցուն առածգական խողովակ մը մէկ ծայրէն միւս ծայրը սիմող երկու մատ:

8. ԱՆԵԱՑ ՆԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա. ԼՈՒԾՄՈՒՆՔ. — Վերը ըսի թէ կերակուրներ շատ կամաց կը ճամբորդեն աղիքին մէկ ծայրէն միւս ծայրը. բայց երբեմն վեասակար ուտելիքներու, անմաքսողութեան, պաղառութեան և այլ պատճառներով միզրոպներ հիւանդ կ'ընեն աղիքը, և ասով անկիա շուտ շուտ դուրս կը վանէ իր մէջինիւթերը երբեմն ցաւով երբեմն առանց ցաւի, այսպէս ինչ որ ուտէք ներս չմնար, առանց մաքսուելու դուրս կ'ելլայ, նոյնպէս աղիքի շնաթաղանթը շատ հեղուկ կ'արտադրէ և ան ալ դուրս կ'ելլայ. անա այս է պատճառը որ լուծմունքի ատեն կղկղանքը միշտ ջուրի պէտ նոսոր կ'ըլլայ և շուտով մարդը նիհար կը ձգէ. ուրեմն գիտցէք ասոր նախնական դարմանը որ շատ պարզ է. նախ լուծողական դեղ մ'առէք որ բոյորովին դուրս վանէ դժուարամարս կերակուրի կտորները ինչպէս և անոնց վրայ նստող միզրոպները որ աղիքը բորբոքած են. առաջին 24 ժամուան մէջ ընաւ կերակուր և ոչ իսկ կաթ մի ուտէք. առէք ափ մը բընճ, խաչեցէք


զայն 2 քիլօ պլարդ ջուրի մէջ, զաեցէք, նետեցէք բրինձը և սոսկ ջուրը խմեցէք, մի վախնաք մինչև իսկ 4 քիլօ այս տեսաք ջուր խմելէ, անիկա կը մաքրէ ձեր աղիքը, ընդհանրապէս 24 ժամ յետոյ բաւական հանգիստ էք, ան ատենէն սկսեալ կրնաք երկու օր, օրական 2 քիլօ կաթով մնանիլ, չորրորդ օրը սովորաբար առողջ էք և ամէն բան կրնաք ուտել: [իբր լուծողական ձեր առնելիքը 30 կրամ սիւլֆար ըլ առտ է (sulfate de soude) որ ամէն տուն պէտք է գտնուի, [ասիկա ճերմակի մօտ գոյնով պղտիկ բիւրեղներէ կը բաղկանայ ջուրի մէջ կը հալի և լեզի դաւն համ մ'ունի, 30 կրամը կը բաւէ չտփահաս մարդու մը, 15 կրամը՝ պատանիի մը, 5 կրամը՝ մանկան մը, 2 կրամը՝ երախսոյի մը, այս գեղը հալեցնելու է 1 առ 5 ջուրի մէջ և վրան աւելցնելու է այնչափ մը օշարակ]:

Բ. ՊՆ.ԴՈՒԹԻՒՆ. — Պնդութիւնը աղիքի մը կաններուն ծուլութիւնէն առաջ եկած բան մ'է, ասոր ենթականեր քանի մը օրը մէկ անդամ գործարան կ'երթան և չատ կը տառապին, զլխու ցաւ կ'ունինան, ախորժակ չեն ունինար. ևայլն. պնդութեան ենթակայ մարդիկ պէտք է նախ կանոնաւորեն իրենց ուտելիքը, միսը քիչ, բոյսը և պտուղը համեմատաբար աւելի շատ ուտեն, նստողական կեանքէ հրաժարին և ոտքի վրայ կեանք վարեն, ամէն առաւտ և իրիկուն պէտքարան ներկայանան անպատճառ և ասանկով վարժեցնեն իրենց աղիքնե-

րը աշխատութեան: Իսկ իբր գեղ պէտք է առնեն մերթ ընդ մերթ [հիւիլ ըլ ողսկնը (huile de recin) (հիմս եաղլ) ասիկա ինչպէս զիտէք կարմիր գոյնով և քիչ մը դառնահամ իւղ մ'է որ բայսէ մը կ'արտադրեն. 60 կրամը կը բաւէ չափահաս մարդու մը, 30 կրամը պատանիի մը, ապօւրի գդալ մը՝ մանուկի մը և սուրճի գգալ մը՝ երախսյի մը, թէ՛ այս գեղը և թէ սիւլֆար ըլ սուրը ընդհանրապէս 1—Ծ ժամէն իրենց ազգեցութիւնը կ'ընեն]:

Գ. Պ.ԴԵԱՅ. ՈՐԴԵՐ. — Երբեմն մարդուս աշղքին մէջ որդեր կը բնակին, այս որդերը երկու տեսակ են, 1. կլոր տեսակ, 2. տափակ տեսակ: (1) կլոր տեսակ որդերը ճերմակ անասնիկներ են 10—12 սանթիմ երկայն և յարակ մատիտի մը չափ հաստ ճախներ են, մանուկներու աղիքներուն մէջ աւելի չատ կը գտնըւին քան թէ մեծերուն. մաքուր նայուած մանուկներու և մարդոց փորին մէջ և ոչ մէկ ատեն որդ կը գտնուի. իսկ գիւղացիներու և ընդհանրապէս անմաքուր նայուող մարդոց փորին մէջ միշտ կը գտնուի: Որդերը զանազան տեսակ անհանգստութիւն կը պատճառին, ոմանք սաստիկ փորի ցաւ կուտան, ոմանք աղիքներէն դէպի ստանքս կ'ելլան և անկէ աւելի վեր սողալով կուգան բերնէն դուրս կ'ելլան, իսկ ոմանք ալ որկոր կուգան և անկէ խոչափող կ'իջնան և մահուան պառնառ կ'ըլլան, ոմանք չափազանց շատ կ'ըլլան աղիքին մէջ, այսպէս 300 հատը մէկէն շատ

անգամ նշմարուած է այդ պահուն երբեմն մինչև անգամ մարդուս աղիքը կը գտցեն, ասկէ ունեցող մանուկներ չատ անգամ զնդերահարութեան (որազուս) կ'ենթարկուին, բարերադդաբար չատ անգամ ալ ուեէ վիսաս մը չի գոր անոնց գոյութենէն։ Անոնք աղիքի մէջ կ'ապրին և կը մեծնան, հոն չատ մը հաւկիթներ կ'ածեն որոնք կղկղանքի հետ դուրս կ'եւան,



Պատկեր 13

չմաքրած բնաւ մի ուտէք։

(2) Տափակ տեսակ որդերը որոնց երիզորդ անունը կուտան, կազմուած են մանր զլուխէ

այդ հաւկիթներէն պարունակող կղկղանքը իբր աղբ կը գործածուին պարտէզներու մէջ, անկէ ելած թարմ բայսերը եթէ առանց մաքուր կերպով լուանալու ուտենք, անոնց վրափի որդի հաւկիթները մեր աղիքը կ'երթան հոն կը բացուին և կը մեծնան, որդ կ'ըլլան։ Ուրեմն հում բուսեղները լաւ

մը և անոր ետեւը չարուած բազմաթիւ տափակ մարմիններէ, (անս պատկեր 13) զլուխն է որ կ'արտադրէ զանոնք որոնք ալ իրենց կարգին մէյմէկ երիզորդներ են, զլուխին մօտ գտնուողները մանր և կարճ են բայց անկէ որչափի հեռանան այնչափի մեծ են, ամենամեծը զգումի կուտի մը չափ է. երբեմն երիզորդներ 5—6 մեթր երկայնք կ'ունենան, և մէկ մարդու մը աղիքին մէջ 10—20 կը գտնուին. երբ խոչորնան ետեւի օղակները մաս առ մաս կը փրթին և կղկղանքի հետ դուրս կուգան (ապշես պօզան)։ Բայց որչափ ատեն որ զլուխը ներսն է նորեր կը չինէ հիներուն աեղ. ամէն պարագայի մէջ գետին ինկող օղակներու իւրաքանչիւրին մէջ չատ մը հաւկիթներ կան. կղկղանքը աղբի տեղ կը գործածեն պարտէզներու կամ մարդագետներու համար. կովը կ'երթայ կ'ուտէ խոսաը որուն վրայ երիզորդի հաւկիթներ կան, այդ հաւկիթները անսասուշնին աղիքին մէջ կը բացուին և անկէ ելած անտեսանելի ձագուկները կը ծակեն աղիքը, արեան կը խամսուին և կ'երթան անսասունին միսերուն մէջ իբր բշտիկ կը նստին, մենք երբ այդ կովուն միսը հում կամ քիչ եփած ուտենք, այդ բշտիկները մեր աղիքին մէջ կ'ածին և կը վերածուին երիզորդի որոնք օրէ օր կը մեծնան։ Ահա այս տեսակ երիզորդները կովերէն կ'առնենք. իսկ ուրիշ տեսակ և աւելի կատաղի երիզորդ մը կայ որը խոզին միսէն կ'առնենք. վերջապէս աւելի գէշ երիզորդ մը կայ որ մեր աղիքը

կ'արիւնէ միշտ, ան ալ ձուկերէն կ'առնենք ։ Այս անասունները տափակ ճճիններէն աւելի վնասակար են, անոնք մեղի յատկացուած մնունդը կ'ուստեն և մեղ նիհար կը ճգեն, իսկ խոզին երիզորդը մեր աղիքներուն կը փակչի ծր գլխով և անհանգիստ կ'ընէ զայն, ձուկինը աղիքին արիւնը կը ծէ միշտ և քանի մը ամիսէն մարդք անարիւն կը ճգէ: Ուրեմն կառկածելի միսեր մի ուտէք. մանաւանդ կովուն և խոզին միսը լաւ մը չեփած բերան անգամ մ'առնէք, մի գուցէ սնոնց մէջ երիզորդներ գտնուին որոնք տափին աղղեցութեամբ կը սատկին. նոյնպէս զգուշացէք խոզի կամ եղանր երշիկներ ուտելէ եթէ ատոնց մաքրութեան վրայ կասկած ունիք: Կոր ճճինները և թէ տափակ ճճինները մասնաւոր դեղերու աղղեցութեամբ կը սատկին, կամ կը թմրին և կը դեղեղանքի հետ գուրս կը թափին, բայց երբ երիզորդի մը բոլոր մասը ինայ և զլուխը ներս մնայ, անիկա կրկին կը շնէ նոր երիզորդ մը, ուրեմն ալ աւելի այս մասին ուշագիր ըլլալուէ: Այդ գեղեր բժիշկի արտօնութեամբ կրնան առնուիլ:

Դ. Գ Օ Լ Ե Ր Ա

1. Մարգկացին ցեղին ենթարկուած հիւան գութիւններէն ամենասաստիկը գոլերան է որ աղիքէն կը սկսի. ամէն տարի շատ մը մարդիկ ասոր զո՞ն կ'երթան, ասիկա երբ երկիր մը մտնաց

1000աւոր հոգիներ չիւանդացուցած և անոնց մեծ մասը չմնոցուցած չմեկնիր անկէ, այս հիւանդութեան կեղրոնը չնդկաստանն է, անկէ է որ կը տարածուի թէ՛ Պարսկաստան, թէ՛ Կովկաս, թէ՛ Եգիպտոս, թէ՛ Արաբիա և թէ՛ Պոլիս, և անշուշտ ճամբորդներն են որ կը փոխադրեն զայն:

2. Երեք տեսակ գոլերա կայ, Ա. թեթև, Բ. ծանր, Գ. Սաստիկ տեսակ, պատմեմ ձեզի ասոնք:

Ա. Թերեւ տեսակ.— Ենթական մէկէն ի մէկ լուծմունքի մը կը բանուի, օրը 7—15 անգամ գործարան կ'երթայ ասոր հետ մէկտեղ կրնայ ոտքի վրայ պտախլ, այս միհալը քանի մը որ կը տեւէ, անկէ յետոյ եթէ աղէկ նայուի երբեմն կ'աղէկնայ, հակառակ պարագային ծանր տեսակի կը փոխուի որը հիմա պիտի պատմեմ, սա ըսեմ թէ անկողինը պատկած ծանր գոլերայի ենթարկուող հիւանդներէն շատ մի վախնաք, ասանկ ոտքի վրայ եղողներէն զգուշացէք որոնք ուր որ երթան հոն հիւանդութիւն կը սփոռին, ուրեմն ասոնք են որ կը փոխադրեն հիւանդութիւնը հեռու երկիրներ:

Բ. Ծանր տեսակ.— Խնչպէս ըսի վերի հիւանդութիւնը երբեմն կը ծանրանայ, իսկ երբեմն ալ գոլերան մէկէն ի մէկ այս կերպով կը սկսի, ահա թէ ի՞նչպէս: Լուծմունքն է որ կը բանայ տեսարանը, բայց ոչ թէ օրը 7—10 անգամ, այլ ժամը 10—20 անգամ, կղկղանքը շատ նօսր է, բրինձի ապուրի կը նմանի, որուն

ջուր մասը աղիքի հիւթը , արեան ջուրն է , իսկ կտորները աղիքներու փատած մասերը : Եռւծմունքէն առաջ կամ յետոյ կը սկսի նաև փըսխումը , հիւսնդը սաստիկ և յաճախագէպ փըսխումներ կ'ունենայ , միեւնոյն տաեն փորէն , ոտքերէն , թեւերէն վերջապէս մարմնոյն ամէն կողմէրէն սաստիկ ցաւեր կ'ունենայ , այս վայրկեանէն սկսեալ միզումն ալ կը դադրի և կը տեւէ մինչեւ հիւանդութեան վերջը : Մինչ մէկ կողմէն փսխում և լուծմունք տեղի կ'ունենայ , միւս կողմէն հիւանդին արիւնին ցուրը հետղնեաէ կը նուազի և տմբողջ մորթը կը պաղի , այսպէս երբ հիւանդը շօշափէք կը տեսնաք թէ անիկր ձիւնի պէս պաղեր եւ յափազանց նիւացեր եւ , այլ եւս մարմնոյն ցցուն մասերն անհետացեր և խոռոչներ է դոյացեր , աչքերն իրենց խորչերուն մէջ թաղուեր , այտերը փոսուեր , բազուկներ և սրունդներ թելի պէս բարակցեր և հիւանդը կմախքի մըն է վերածուեր , և մանաւանդ մարդկային մորթը լայն է եկեր այսչափ նիշար մարմին մը ծածկելու համար և ամէն կողմ խորչուներ է կտզմեր , անարինութիւն ան աստիճան առաջ է դացեր որ մարմնոյն որ մասը որ կտրէք կաթիլ մը արիւն իսկ չպիտի ելլայ անկէ . հիւանդին նչառութիւնը շատ գժուար և հարեւանցի կ'ըլլայ այսպէս ձայնը բոլորովին բաշուած կը գտնաք , իսկ նչառութեան թերութենէն կապոյս արիւնը կարմիրի չիրնար փոխուիլ , հետեւաբար մարմնոյն ամէն կողմը կապուցած

կը գտնաք : Երբ այս վիճակը 48 ժամ և աւելի աւելէ սովորաբար հիւանդը կը մնոնի , բանմը որ 80 առ 100 ասանկ կ'ըլլայ . իսկ երբ պիտի աղէկնայ , անոր մորթը կը սկսի տաքնալ , կապուտութիւնը անհետանալ , հանգիստ նչառութիւն առնել , ձայնը բացուիլ ևայն :

Գ . Սասիկի տեսակ . — Ասիկա վերոյիշեալ տեսակէն մեծ տարբերութիւն մը չունի միայն թէ յիշած բաներս աւելի արագընթաց են և սովորապէս 10—20 ժամէն հիւանդին կեանքին վերջ կուտան : Ասկէ ազատիլ բնաւ չկայ :

3 . Գոյերային պատմառը . — Գոյերայի բըննուած հիւանդի մը կղկղանքին մէջ միլիոնաւոր միզունաներ կը տեսնանք , որոնք ամենքը (.) սոսրակափ մը ձեւ ունին , այդ միզրոպները կ'իյնան նողի վրայ կամ պէտքարաններու մէջ , անկէ նորէն հողին մէջ կ'անցնին և այդ կերպով կը մտնան ջրհորններու , ինչպէս նաև ծամբան լաւ չընուած աղբաւրներու և գետերու ջուրին մէջ , հոն կը բազմանան և մենք անիկա խմելով կ'ըլլանք հիւանդ :

4 . Գոյերային նախազգուշուրիւնը . — Ամէնքդ ալ համաճարակի մը ատեն աշխատեցիք գուերայի չբռնուիլ , հակառակ պարագային շատ անգամներ ձեզի անկէ ապահով կերպով ազատելու միջոց մը չունինք . հոս մէկ կանխազգուշութիւն հազար գարման կ'արժէ . կրակի չանցած բան ձեր բերանը մի դնիք . այսպէս ձեր խմելիք ջուրը պէտք է միշտ եփած ըլլայ , հացը կրակի վրայ կարմրցուած . հում միրգ և

պտուղներ բնաւ Ֆի ուստէք, մանաւանդ հաւ-
կագոյերա զեղեր բնաւ մանեք, անոնք խաւ-
ըուսիկ բաներ են. կաստածելի թաղեր և տուշ-
ներ բնաւ մի ալցելէք. ահա այս նախնական
զգուշութիւնները կը բաւեն անկասկած ձեզի
զերծ պահելու համար հիւանդութենէն: Քա-
ղաքապետութիւններ ալ աւելի ուշադիր զըտ-
նուելու են. տուն մը զէպք պատահածին
պէս հիւանդը պէտք է չուտովլ հիւանդանոց
փոխազրեն, ոչ թէ միայն անիկա իր ըսկեր-
ներէն անջատելու համար այլ նաև զայն դար-
մանել և բուժել տալու համար, կարելիութեան
սահմանին մէջ: Անոր կղկղանքը չմարած կի-
րով խառնելու և 4 ժամ յետոյ գործարան
նետելու է որպէս զի միզրօպները սատկին և
հողը չապականեն: Զուրի ճամբաներ պէտք է
ոչ թէ կղմինարներով շինուած ըլլան այլ եր-
կաթէ հաստատուն խողովակներով որպէսզի
հողէն դէպի հոն միզրօպ չկարենայ անցնիլ.
կասկածելի երկիրներէ համող ճամբորդ-
ները ինչպէս և կասկածելի տուներն ու թաղե-
րը պէտք է 5 օր հակողութեան տակ առնել.
վերջապէս պէտք է ջուրերը միզրօպաբանական
զնութենէ մը անցընել և որոնք որ ախտա-
ծին միզրօպներ ունին իրենց մէջ զոցել և
չխմցնել ժողովուրդին:



Դ Ա Ռ Խ Ա Տ Ա

ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

Կերակուրները շատ մը տեսակներ ունին.
բայց ես այս գրքիս մէջ անոնց գլխաւորներովը
պիտի դրադիմ:

Ա. Կ Ա Թ Ը

1. Կաթը մեր ամենակատարեալ կերակուրն
է. ամէնքս ալ մեր կեանքին քանի մը տարի-
ները անովլ ենք սնաներ և մեծցեր, շատ մը
չափահաս մարզիկ կարդ մը հիւանդութեանց
առթիւ ամիսներով կաթէն զատ ուրիշ կերա-
կուր չեն ուտեր և կ'ապրին ու չեն սիհարնար,
չափահաս մարդ մը օրը երբ 3 քիլօ կաթ խմէ,
իրեն օրական պէտք եղած մնունդները ամ-
բողջովին կրնայ ստանալ անկէ: Կաթին ուրիշ
մէկ լաւ յատկութիւնն ալ խիստ զիւրամարս
ըլլան է, այսպէս երբ ուրիշ կերակուրներ 6—7
ժամէն կրնան մարսուիլ, ասիկա 2 ու կէս ժա-
մէն կը մարսուի, որով գժուարամարս մարգոց
համար շատ յարմար կերակուր մ'է և կրնայ
երկար ատեն շարունակուիլ մինչև որ գժուարա-
մարսութեան պատճառ եղող ստամոքսի կամ
աղիքի հիւանդութիւնն անհետանայ. նոյնպէս
պիտէք թէ միզրօպային հիւանդութիւններու

ընթացքին կաթէն զատ ուրիշ բան ուտել արդիլուած է :

2 ԲԱՂԱԴՐՈՒԹԻՒՆԸ . — Խնչպէս գիտէք մեղի պէտք եղած սնունդներուն երեք տեսակէն ալ կայ կաթին մէջ : Սնոնցմէ առաջինը իւղն է, ասիկա կաթին մէջ կը գտնուի իբր շատ մանր կաթիլներ . 100 կրամին մէջ 4 կրամ համեմատութեամբ . ուրեմն 20 քիլօ կաթը 1 քիլօ զուտ կարագ կուտայ : Երբ կաթը ամանի մը մէջ անշարժ և հանգարտ ձգէք, հետզհետէ անոր մակերեսը կուգան ժողվուիլ մանր իւղի կաթիլներ, որոնք կը կազմին սերը, երբ վերցրնեք անիկա տակը մնացած կաթին կ'ըսն սերտուած կար որը քիչ մնացարար կաթ մ'է, գժրաղզարար մեծ քաղաքներու մէջ ծախուած կաթերուն շատո՞ւ սերը գողցուած կաթ է . կարագը երբ զուտ է ու թարմ, շատ դիւրամարս իւղ մ'է, երկրորդ սնունդն է ալպինինը որ 100 կրամ կաթին մէջ 4 կրամ կը գտնուի, ասիկա ուրիշ ալպիւմիններու պէս տաքի ազգեցութիւնովը չթանձրանար (ինչպէս հաւկթի ձերմկուցը), այլ թթուի ազգեցութիւնովը, և ձերմկուցը) , այլ թթուի ազգեցութիւնովը, և երբ թանձրանայ, կ'ըլլայ պանիր . պանիր չինել դիւրին է . կաթը կը տաքցնէք 35 աստիճան և այդ վիճակին հոն կ'աւելցնէ ք քիչ մը խմոր (présure), քիչ յետոյ անոր մէջի ալպիւմինը կը թանձրանայ և ամանին յատակը կ'իջնայ . զատեցէք զան մնացեալ հեղուկէն, կ'ունենաք թարմ պանիր : Պանիրները երկու աեւ սալ կը յիշեցէք և այնպէս զանեցէք զայն, բերանը շատ յաւ զոցեցէք և այնպէս

յետոյ կը չինեն զայն որով շատ քիչ իւղ կ'ունենայ իր մէջ անիկա, և կ'ըսուի նիհար պանիր, իսկ երբեմն առանց իւղը առնելու կը չինեն և կ'ըսեն անոր իւղոս պանիր, այս վերջինը անշուշտ առաջինէն աւելի մննդարար է և աւելի սուր : Պանիրները ընդհանրապէս դիւրամարս կերակուրներ են երբ թարմ են, հակառակ պակ պարագային՝ դժուարամարս են և երբէք երբ կերակուր պէտք չէ որ ուտէք հին պանիրները, այլ իբր կերակուրի քով համեմ մը : Կաթին մէջի երբորդ սնունդն է շաքարը որ 100ին 4 համեմատութիւնը ունի :

3. Հին կլթ . — Կաթը երբ շատ ատեն մնայ իր մէջ միգրօպներ կ'իյնան, կ'աճին և կը թունառորն զայն . մանաւանդ ամառ ատեն այս բանը շատ չուտով՝ 10—16 ժամէն տեղի կ'ունենայ, երբեմն միգրօպներ կաթին շաքարին վրայ կը նստին, թթուի կը վերածեն զայն և այս վերջինը ալպիւմինները կը թանձրացնէ և հին կաթը կ'ըլլայ նաև աւրուած կաթ . ուրեմն միշտ թարմ ոլլայ ձեր կերած կաթը, մանաւանդ մանուկներուն կերածը որոնց աղիքները չուտով կը չիւանդանան հին կաթի ազգեցութեամբ . ահա թէ ինչո՞ւ մեծ քաղաքներու մէջ ան երախաններ որոնք մօր կաթով չեն մնանիր, չեն ածիր և շատերը կը մեռնին քանի որ շատ անգամ հին և թունառոր (միգրօպի) և երբեմն ալ խարդախուած կաթ կ'ունեն : Վերջապէս երբ առնէք կաթը եփեցէք զայն, բերանը շատ յաւ զոցեցէք և այնպէս զանեցէք զով տեղ մը :

4. ԽԱՐԴԱԼԻ ԿԱԹ. — Կաթի վաճառական-
ներ շատ մը խարդախութիւններ կ'ընեն, ոմանք
անոր իւղը կը գողնան և անկէ յետոյ կը ծա-
խեն, այս տեսակ կաթեր հանդարտ
մնալով սեր չեն ձգեր, կամ շատ
քիչ կը ձգեն. ոմանք ջուր կը խառ-
նեն, այս տեսակ կաթեր քիչ թանձր
կ'ըլլան. կարնացալը [lactométre]ը
ապակիէ պղտիկ զործիք մըն է
որ ամէն տուն պէտք է գտնուի.
ասիկա կը բաղկանայ (ա) մասէն
որուն յատակը քիչ մը ծանր է և
(բ) մասէն որուն վրայ կարմիր նշան
մը կայ. նետեցէք կաթին մէջ, կը
լողայ այդ զործիքը: Դիտեցէք (բ)

Պատեր 14 մասին վրայ, եթէ կարմիր նշանը
կաթին մակերեսէն վեր է՝ թանձր է
կաթը, եթէ վար է՝ ջուր խառնուած է անոր
մէջ, այլ եւս նշանին վրայի թիւերը կը կար-
դաք և կը հասկառք թէ որչափ շատ խանուած
է ջուրը]: Երբեմն ջուր խառնուած կաթերու
թանձրութիւն տալու համար, ալիւր կամ
նշաստակ կը նետեն անոր մէջ, այս տեսակ
կաթ մը ճանչնալ դիւրին է, տուէք անկէ դգտի
մը, աւելցուցէք անոր վրայ 2 կաթիլ թենրիւր
shos (teinture d'iode, ասիկա կարմիր կիզիչ
հեղուկ մ'է որ ձեզմէ շատեր աեսած են և
ամէն տուն պէտք է գտնուի) անմիջապէս ձեր-
մակ կաթը կապոյտ կաթ կ'ըլլայ:

5. ԿԱՐՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ. Հիմնդու-



թիին. — Կովեր շատ անդամ թոքախտաւոր
կ'ըլլան և անոնց տուած կաթին մէջ թոքախ-
տի միզրոպ կը գտնուի, ուրեմն բնաւ հում
կաթ մ'տաք մանուկներուն, եփեցէք և անկէ
յետոյ տուէք:

6. ՄԱՅՈՒՄԻՆ. — Անվաս միզրոպի մը ազ-
դեցութիւնով թանձրացած կաթ է մածունը,
որը հնացնետէ յարգ կը գտնայ թէ՛ Եւրոպայի
և թէ Ամերիկայի մէջ: Ասիկա շատ անդամ
կաթէն աւելի դիւրամարս է, նորը՝ քաղցրա-
համ իսկ հինը՝ թթու է, աղիքի հիւանդութիւն
ունեցող մարդիկ շատ անդամ կ'օգտուին ասկէ:

Բ. ՀԱԻԿԻԹ

Հաւկիթը ինչպէս գիտէք կատարեալ կերա-
կուր մ'է, քանի որ անոր մէջը ձագ մը կ'ա-
ճի և կենդանի գուրս կուգայ, թռչուններու
հաւկիթները միեւնոյն միծութիւնը չունին,
ջայլամի մը հաւկիթ 1500 կրամ կը կշռէ իսկ
հաւու մը՝ հազիւ 50 կրամ, ճնձուկի մը աւե-
լի փոքր, բայց ինչ որ ալ ըլլայ հաւկիթ մը
չորս մասէ կը բաղկանայ, 1. Դեղնուց, 2.
ձերմկուց, 3. կեղեւաթաղանթ, 4. կեղեւ: Այս
վերջինը ինչպէս գիտէք կարծը, ձերմակ
և ծակուկէն մարմին մ'է, անկէ է որ կը մըտ-
նայ ողը զէպի ներս, կեղեւաթաղանթը որ
երկու հատ բարակ թաղանթներէ կը բաղկա-
նայ ձերմկուցին և կեղեւին մէջտեղն է, հաւ-
կիթին հաստ ծայրը այս երկու կեղեւաթա-

դանթները իրարմէ զատուած են և հոն օդով
լցուն է . այս օդը որչափ քիչ ըլլայ հաւկիթը
այնչափ թարմ կը մնայ : Ճերմակը ալպիւմին
մ'է , որ տաքին ազգեցութեամբ կը թանձրա-
նայ . գեղինը շատ օգտակար իւղ մըն է որ իր
մէջ լուսածին և կիր կը պարունակէ և մեր
ջիղերը զօրացնող , որկորներն աճեցնող յատ-
կութիւն ունի : Երբ հաւկիթ մը ամառ ատեն
երկար ժամանակ մնայ կը նեխի և մխտորի
հոտ մը կ'արձակէ , այդ տեսակ հաւկիթներ
թունաւոր են , միշտ թարմը գնեցէք և գիտ-
ցէք զանազանել զայն , ահա թէ ի՞նչպէս : Թարմ
հաւկիթ մը երբ լոյսին դիմացը բանէք կէս
թափանցիկ երեւոյթ մը կ'առնէ , երբ գզալ մը
աղ պարունակող գաւաթ մը աղի ջուրի մէջ
նետէք՝ անոր յատակը կ'իջնէ : Նոյնպէս գիտ-
ցէք զանոնք երկար ատեն թարմ պահելու
կերպը , որպէսզի չաւրուին , առայս առէք կէս
քիլօ բարափին (paraffineը տեսակ մը ճարպա-
յին մարմին է որ տաքին կը հալի . գեղարան-
ները կը գտնուի) քիչ մը տաքցուցէք զայն
որպէսզի հեղուկ ըլլայ , այս պահուն հաւկիթ-
ները մէկիկ մէկիկ անոր մէջ նեաեցէք և ան-
միջապէս հանեցէք բարակ իւղի խաւ մը կը
ծածկէ կեղեւը և կը գոցէ անոր ծակոտիքնե-
րը , այս կերպով պատրաստուած հաւկիթ մը
տարիներով չաւրուիր : Կէս քիլօ բարափին կը
բաւէ 600 հաւկիթի : Եփած հաւկիթը գժուա-
րամարս և հումը շատ գիւրամարս է :

Գ. ՄԻՍ

Միսը անասուններու հայթայթած ամենա-
լաւ կերակուրն է որը շատ սննդարար է , 100
կրամին մէջ 20 կրամ զուտ ալպինմին կայ ,
պղտիկ անասուններու , ինչպէս ձուկ , հաւ ,
բադ և թուզոններու միսը ճերմակ է , աւելի
մեծերունը , օր . գառնուկ , ոչխար , այծինը՝
սեւի մօտ գոյն ունի . իսկ հորթի , կովի միսը
բոլորովին սե է : Սև միսը աւելի սննդարար է
քան ճերմակ միսը , բայց աւելի գժուարամարս
է , որով վերջինը նախընտրելի է : Զեփած մի-
սը եփածէն աւելի , խորովածը՝ խաչածէն ա-
ւելի գիւրամարս է , իսկ պահածոյ միսերը օր .
երշիկ , ապօւխտ ևլն . առողջապահական տե-
սակէտով յարգի բաներ չեն . թէ՛ գժուարա-
մարս են և թէ հում ըլլալնուն համար միտ
հոտելու ենթակայ , մանաւանդ կարգ մը հի-
ւանդութեանց միզրոպնները կրնան պարունա-
կել իրենց վրայ . այս վերջին անպատեհու-
թեան համար միշտ պէտք է որ տեղի մը թա-
ղապետութիւնը ուշադիր կերպով հակէ աստոց
վրայ . անասուններու ուղեղը շատ սննդարար
է և իր մէջ իւղ կը պարունակէ , իսկ թոքը ,
լեարզը , ոտքերը ևլն . քիչ սննդարար մասեր
են : Թէկ միսը մեր կերակուրներուն ամենչն
համեղն է , բայց և այնպէս զգուշանանք անկէ
չափազանց ուտելէ , չափէն աւելի չուտենք
զայն , միշտ մեր կերակուրին մէջ մեծ տեղ

մըն ալ յատկացնենք բոյսերուն եթէ ոչ շուտով կը խանգարուին մեր ներքին գեղձերը, մանաւանդ անոնք որ 40 տարիքն անցուցեր են, այլ եւս պէտք է չափազանց ժուժկալ ըլլան միս ուտելէ, պնդութենէ չեն տառապիր, քիչ կը յոգնին և հանգիստ ծերութիւն մը կ'անցընեն: Օրական 200—300 կրամ միս կը բաւէ չափահաս մարդու մը, աւելին միշտ փաստակար կ'ըլլայ:

Դ. ՀԱՅ

Հացը ալիւրէն կը շինեն, ալիւրը բաղկացած է երկու մարմիններէ, նշաւատկ և լիիւրին, երբ կտաւէ պարկի մը մէջ տի մը ալիւր լեցնելէ յետոյ աղբիւրի մը դիմաց բռնէք զայն, նշաստակը ջուրին հետ մէկտեղ կը խառնուի որով ճեր ճերմակ ջուր մը դուրս կ'ելլայ պարկէն, իսկ անոր մէջ կը մնայ գորչ, մածուցիկ, հիւթաւոր բան մը որ կլիւթէնն է, այս վերջինը ալպիւմին մ'է: Լաւ հացի մը 100 կրամին մէջ 50 կրամ նշաստակ, 8 կրամ ալպիւմին և 1 կրամ իւղ կայ: Հացը մեր կերակուրներուն ամենէն կարեւորն է, չատ մը մարդիկ մինակ անով է որ կը մնանին երկրիս վրայ, զուտ ցորենի ալիւրէն պատրաստուած հացը խառն ալիւրի հացէն աւելի լաւ է, բարակ մաղուած ալիւրի հացը աւելի գժուարածարս է քան թէ քիչ մը թեփ պարաւակող հացը, որը թէկ քիչ մը գորչ է, բայց առողջապահիլ է:

Հացը ընդհանրապէս վերոյիշեալ կերակուրներէն աւելի ուշ կը մարսուի ստամոքսին մէջ, կեղեւը աւելի դիւրամարս է քան միջուռ կը, կրակին վրայ կարմրյուած և լաւ ծամուած հացը ալ աւելի դիւրամարս է: իսկ լաւ չեփած խմոր հացը չատ գժուարամարս է, անիկա ստամոքսի ցաւ կը պատճառէ:

Ե. ԼՈՒԲԻԱ, ՈՍՊ, ԳԵՏՆԱԽՆՁՈՐ, ԲՐԻՆՃ

1. Լուբիան աղքատին միսն է, ասոր 100 կրամը 20 կրամ ալպիւմին և 57 կրամ նշաստակ կը պարունակէ իր մէջ: ուրեմն 100 կրամ լուբիան կ'արժէ 100 կրամ միս և 100 կրամ հաց: ուրեմն չատ մնացարար է ասիկա:

2. Ոսպն ալ լուբիայէն տարբերութիւն մը չունի, աւելորդ ըլլալով երկաթ ունի իր մէջ որը մեր արիւնը կ'ուժովլինէ: Այս երկուքին կեղեւները գժուարամարս են:

3. Միսեղը, զետնախնձորը, բրինձը.—Ասոնք համեմատաբար դիւրամարս են ու իրենց մէջ չատ նշաստակ և քիչ ալպիւմին ունին: կան երկիրներ որ հացի տեղ գետնախնձորը կ'ուտեն, իսկ ճարոնի և Զինաստանի բնակչութեան մնունդին ամենակարեւոր մասը բրինձն է:

Զ. ԹԱՐՄ ԲԱՆՁԱՐԵՂԷՆՆԵՐ ԵՒ ՊՏՈՒՂՆԵՆ

1. Թարմ բանջարեղէնները իրենց մէջ շատ քիչ սնունդ ունին, հաղիւ հարթւրին 4, միացեալ մասը չուր և անպէտ նիւթեր են, ասոնք միսի և այլ սննդարար նիւթերու հետ քիչ քանակութեամբ խառնուելու են իրը անոնց համ տուող բաներ, այսպէս աղիքներուն շարժումները կը գիւրացնեն, անոնք որ իրենց կերակուրներուն հետ բանջարեղէն կ'առնեն բնաւ սննդութենէ չեն տառապիր:

2. Այսուղիներէն միայն խաղողը, արմաւը և թուզն են որ կարեւոր կերպով սննդարար են և այդ սնունդը շաքարն է, իսկ ընկոյզը, հնդկնկոյզը իրենց մէջ իւզ կը պարունակեն և սննդարար են, մնացեալները քիչ սննդարար են, հետեւարար իրը բերան փոխ քիչ քանակութեամբ ուսուելու են:

Է. ԱՂ ԵՒ ՀԱՄԵՄՆԵՐ, ՍՈՒՐՃ, ԹԷՅ

1. Աղը բուսակերներու ամենասպիտանի մէկ բանն է, բուսակեր անասունի մը քիչ մը աղ կերցուցէք անմիջապէս ախորժակը կը բացուի և խոտ կ'ուտէ, մարդիկ ալ կէս մը բուսակեր ըլլալնուն առթիւ օրական 12 կրամ աղի պէտք ունին:

2. Պղպեղը, գարիճը (թարջին) և այլ բա-

ներ սնունդ չեն, միայն թէ համ մը ունին և շատ քիչ քանակութեամբ պէտք է գործածել զանոնք:

3. Սուրաը նոյնպէս սնունդ չունի բայց իր մէջ գաֆէին անունով նիւթ մը ունի որը մեր ուղեղը կ'արթնցնէ, թմրութիւնները և յոգնութիւնները կ'անհետացնէ որով օգտակար է, բայց ման ուկները պէտք չէ վարժուին անոր: Գագաօն և անկէ պատրաստուող ջօզօլան ձիշդ սուրճի յատկութիւնն ունին: Թէյը վերոյիշեալներէն աւելի քիչ գրգռիչ նիւթ ունի իր մէջ, ասիկա իրը տաք և քաղցր հեղուկ մը, մեր մարսողութիւնը կը գիւրացնէ եթէ կերակուրէն Զ ժամ յետոյ խմենք անկէ գաւաթ մը, զբժուարամարս մարդիկ միշտ պէտք է սովորութիւն ընեն այս բանը:

Ը. ՊԱՆԱԾՈՆԵՐ

Զմեռ ատեն թարմ բանջարեղէն կամ պտուզ ունենալու կամ երկար ծովու ճամբորդութեան մը ատեն թարմ միս ունենալու շատ փափոքող են մարդիկ, ոմանք այս նիւթերը կ'աղեն, կը համեմեն և կը պահեն, ոմանք կը չորցնեն ևայլն, բայց ասոնցմէ և ոչ մին լաւ և առողջապահիկ պատրաստութիւններ չեն, ձեզի ամենալաւ կերպը բացատրեմ որը ամէնքդ ալ կարող էք ընել: Առէք թիթեղէ ամաններ, լեցուցէք անսնց մէջ ինչ բաներ որ կ'ուզէք պահել, Գոցեցէք անոնց իւրաքան-

չիւրին կափարիչը և անագով բոլորովին փակցուցէք զայն (որպէսողի օդ չառնէ), իսկ ամանին կափարչին մէջտեղը գամով ծակ մը բացէք, այս վիճակին մէջ զրէք զայն եռացող ջուրի մէջ կէս ժամ տեւողութեամբ, այսչափ ժամանակի մէջ տաքը գուրս կ'արտաքսէ ամանին մէջի օդը, ուրեմն հանեցէք և իսկոյն այդ գամին ծակն ալ գոցեցէք անագով. պահեցէք զանոնք քանի մը ամիս կամ տարի, յետոյ երբ բանաք կը տեսնէք թէ անոր մէջի միսը, բանջարեղեջաները կամ պտուղները իւրենց բնական թարմութիւնն ունին: Ուրեմն օդն է որ կ'աւրէ թարմ բաները, իսնի որ անոր մեջ միզրոց կայ:

→→→○○←←←

Մ Ա Ս Բ.

ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆ


Մեր մարմինին մէջ հեղուկ մը կայ որ միշտ կը շրջի անոր ամէն կողմը մասնաւոր խողովակներու մէջէն, այդ հեղուկին անունն է արին, խողովակներուն անունն է երակ. իսկ մեքենայ մը կայ որ անընդհատ կ'աշխատի և շարժման մէջ կը դնէ արիւնը, անոր ալ կ'ըսեն սիրտ: Ահա զրքիս այս մասին մէջ այս երեքին վրայ պիտի խօսիմ:

Պ Ա Ռ Ա Խ Ա.

ԱՐԻԻՆ

1. Արիւնը կարմիր հեղուկ մ'է որ մեր մարմնոյն ամէն կողմը կը գտնուի և շրջան կ'ընէ, ձեր մարմնոյն որ կողմը որ ասեղով մը կամ դանակով ձեղքէք կը տեսնէք այդ կարմիր հեղուկին գուրս ելլելը. արիւնը՝ ինչպէս ըսի՝ իրեն յատուկ մասնաւոր դոց խողովակներու մէջ կը գտնուի և ոչ մէկ ատեն անոնց մէջ գուրս չելլեր: Զափահաս մարդու մը ուրատին ինչպէս և երակներուն մէջ գտնուող արեան քանակութիւնը 5-6 քիլո է: Եթէ կաթիլ մը արիւն խոչորացոյցի մը տակ քննանք կը տեսնենք թէ անիկա երկու մասէ կը բաղկանայ, Ա. հեղուկ մը որ կ'ըսեն բրազմա (արիւնահիթ), Բ. այդ հեղուկին մէջ լողացող գնդիկներ որոնց մեծ մասը կարմիր և քիչ մասը ձերմակ են:

Ա. Բլազին. — Բլազման արեան ջուրն է, այդ ջուրը անդոյն հեղուկ մ'է, հետեւաբար արեան կարմիր դոյն տուողը անոր մէջի կարմիր գնդիկներն են: Այս հեղուկը երբ քիմիական քննութեան մը ենթարկենք պիտի տեսնանք թէ անոր վեց մասը պարզ ջուր և մէկ մասը



Պատկեր 15

անոր մէջ հալած սնունդներ են, օրինակ իւզ, շաքար, ալպիւմին և քիչ մը աղ, 100 կրամ արիւնին 65 կրամը^{*} բլազմա և 45 կրամը գընզիկներ են:


Բ. Կարմիր զնդիկներ. — Ասոնք չատ փոքր մարմիններ են, այն աստիճան փոքր որ մէկ միլիմէթր խորանարդ արեան մէջ, այսինքն մէկ կաթիլին $\frac{1}{5}$ ին մէջ 5,00,000 հատ կայ ասոնցմէ, արեան ամենակարեւոր մասը կարմիր գնդիկներն են, ասոնց բաղադրութեան մէջ կայ արիւնաներկիս (hémostoglobine) անուն երկաթեայ քիմիական մարմինը որ երբ թթուածինը տեսնէ կը ծէ և գնդիկին կուտայ չատ կարմիր զայն մը, իսկ երբ կորանցնէ զայն, սե գոյն մը կ'առնէ. ահա թէ ինչո՞ւ երկաթը քժիկներ իբր ուժի դեղ կուտան հիւնդներու, քանի որ անիկա արեան գնդիկները կը չատցնէ և գունատ մարդոց դէմքը կը կարմըցնէ: Նոյնպէս յետոյ պիտի տեսնաք թէ կարմիր արիւնը կը սեսնայ և սեր կը կարմըցնայ, այս բանն ընողը գնդիկին պարունակած քիմիական նիւթն է:

Գ: ձերմակ զնդիկներ. — Ասոնք ճերմակ գոյնով և չատ փոքր մարմիններ են մէկ միլիմէթր խորանարդ արեան մէջ 5000-8000 կայ ասոնցմէ:

2. ՄԱԿԱՐԴՈՒԽ. — Երբ ամանի մը մէջ թարմ արիւն լիցնենք անիկա քանի մը վայրկեան յետոյ կը թանձրանայ, այս զործողութեան մակարդում անունը կուտան. ի՞նչ է ասոր պատճառը. — Էսի թէ բլազմակ մէջ մաս-

նաւոր ալպիւմին մը կայ որուն կ'ըսեն նեարդածին (fibrinogène), ասոր յատկութիւնն է արեան երակէն զուրս երածին պէս հեղուկ վիճակէ փոխաւիլ չատ մը նուրբ թելերու. ահա այդ թելերն են որ կը թանձրացնեն արիւնը, թելերուն անունն է նեարդին (fibrine), ուրեմն նեարդածինը որ հեղուկ ալպիւմին մ'է, երբ ոգի կամ ուկէ մարմինի մը աղգեցութեամբ թանձրանայ և թելերու վերածուի մակարդում առաջ կուգայ: Ուրեմն առէք քիչ մը արիւն, լեցուցէք զայն ամանի մը մէջ (պատկեր 16), անիկա անմիջապէս կը թանձրանայ, ձգեցէք զայն 6-7 ժամ ինչո՞ւ իրեն, մակարդը երկու մասի կը բաժնուի. չատ թանձր մաս մը որ ամանին յատակը կը ժողվուի, որուն կ'ըսեն դոնդու (դ). իսկ չատ բարակ հեղուկ մը կը զատուի գոնզողէն որուն շինուկ (sérum) անունը կուտան. քննեցէք զոնզուղը խոչորացոյցով, պիտի տեսնէք որ անիկա բաղկացած է արեան կարմիր և ճերմակ գնդիկներէն որոնք բանտարկուած են նեարդինէ հիւսուած չատ նուրբ ցանցին մէջ. իսկ չիձուկը նեարդածինէ զբկուած բլազմա մըն է, արեան ջուրն է:

Արեան մակարդումը բնութեան ամենալաւ գաղանիքներէն մինչ է. եթէ մեր արիւնը այս յատկութիւնը չունենար պատիկ վէրք մը ա-



Պատկեր 16

ռածնուռ պէս անկէ անընդհատ արիւն պիտի
հոսէր և քանի մը ժամէն մեր կեանքը վերջ
պիտի գանէր, բարեբաղդաբար ասանկ ըլլար
և վերքէ մը ելլող արիւնը օդին և մեր մար-
մայն ինչպէս և յաթի մը հետ շփուածին պէս
կը թանձանայ, ինքն իրեն կը գոցէ կտրուած
երակին ծակը և այսպէս կը պաշտպանէ մեղ
մահուան դէմ:

Յ. Ա. Բ. Ե. Ա. Պ. Ա. Ծ. Տ. Օ. Ն. Բ. — Արիւնը մեր մար-
մայն մննդաբար հեղուկն է, ան է որ կը մնու-
ցանէ մեր գործարաններուն խրացանչւր մաս-
նիկները, գիտէք թէ մեր կերած կերակուրնե-
րը կը մարսուին և մնունդ վիճակի մէջ արեան
կ'անցնին որը կը ասանի այդ մնունդները մար-
մայս ամէն մասերը, կուտայ անոնց պակասը,
կը նորոգէ անոնց հինցած մասերը, և լու, և լու,
երր անտուունի մը արեան մէծ երակներէն մին
կտրէք և հստի արիւնը. անիկա հետզհետէ կը
գունատի, մարմայն ամէն մասերը ձիւնի պէս
կը պաղին, ինչասութիւնը կը գտուարանայ,
ինքինքը կը կորսնցնէ և կը մեռնի: Սովորա-
պէս երբ չափահաս մարդու մը ունեցած արեան
2 քիւօն մէկէն գուրս վագէ և կորսուի մարդը
յաեկարծաման կ'ըլլայ, իսկ երբ այդ սահմանը
չանցնիր, կարեի կ'ըլլայ զանի կենդանացնել,
նորիտէն երբ անտուու մը մէկէն իր ծանրու-
թեան ^{1/20} քանակութեամբ արիւն կորսնցնէ
շուտով կը սատկի, բայց փոխանակ ատանկ
ընելու ամէն օր քիչ քիչ, չմեռցնելիք քանա-
կութեամբ արիւն առնուի, անտունը չսատկիր

Քանի որ անոր մարմինը շուտով արիւն կը
շնէ կորսուածին աեղը: Այսպէս քսան քիլօ
ծանրութեամբ շունէ մը կրնաք հինգ օրուան
մէջ 2 քիլօ արիւն առնել առանց անոր մահ
պատճառելու. վերջապէս երբ փորձի համար
մէկու մը բազուկը կապով մը շատ ուժով
կապէք և այսպէս արգիլէք հոնաեղի արեան
շրջանը, ձեռքը, նախարազուկը հետզհետէ կը
թմրին, ինչպէս նաև քիչ ատենուան մէջ կը
պաղին. ուրեմն արիւնն է որ իրը ջերմոցի
խողովակ մը մարմայն ամէն կողմբ տաքու-
թիւն կը բաշխէ: Հիմա խօսինք արեան զանա-
գան մասերուն զատ զատ պաշտօններուն վրայ:

Ա. Բ. Լ. Ա. Կ. Ա. Վ. Ա. Պ. Ա. Ծ. Տ. Օ. Ն. Բ. — Ինչպէս ըստ ա-
սիկա արեան մննդաբար հիւթն է, առ կը կե-
րակրէ մեր մարմայն բոլոր մասնիկները, իսկ
անոնցմէ տեղացած վնասակար և անպէտ նիւ-
թերը իր մէջ կ'առնէ և կը ասանի զանոնք այն
գործարանները որոնց չնորհիւ դուրս պիտի
արտաքոսին:

Բ. Կ. Ա. Ր. Վ. Ա. Պ. Ա. Ծ. Տ. Օ. Ն. Բ. — Ասոնք
թթուածինի բենակիրներ են, ու արիւնը երբ
թոք գայ հոն կարմիր գնդիկներ անմիջապէս
թթուածին կը քաշն իրենց մէջ և յաւ կար-
միր գոյն մը կ'առնեն իրենք ինչպէս նաև ա-
րիւնը. իսկ արիւնը ցիջան բրած պահուն գըն-
դիկներ մեր մարմայն մասնիկներուն կուտան
իրենց թթուածինը և նորէն կը սեւնան, այս
բաները տեղի կ'ունենան անընդհատ. թթուա-
ծինը քաշողը կարմիր գնդիկին արխմաններկիւ

անուն քիմիական նիւթն է որը խնչպէս գիտէք
երկաթի բաղադրութիւն մ'է :

Գ. Ճերւեալ զնդիկներու պաշտօնը .— Իսկ ա-
սոնք մեզի միգրօպներու յարձակմանը դէմ
պաշտպանող զինուորներ են, երբ ուելցէ միգ-
րօպ մը կարենայ մանել արեան մէջ և մեզ
հիւանդ ընէ . կոիւ մը կը սկսի ճերմակ գնդիկ-
ներու և միգրօպներու մինչև , շատ անգամ,
առաջինները կ'ուտեն , կը խեղդէն , կը հալեն
վերջինները և այսպէս մեզ կ'ազատեն . իսկ
երբեմն չն կրնար յաղթական հանդիսանալ
կոիւի մէջ և մահը վրայ կը համարի . երբեմն ալ
բաւական ուշ ատենէ մը կը յաղթեն , այնպէս
որ մինչև ան ատեն միգրօպը մեր գործարան-
ներէն մէկ մասը արդէն խանգարած կ'ըլլայ
որով թերի կերպով կ'ազատինք հիւանդութենէ :




ՖԼՈՒԽ Բ.

ՍԻՐՏԸ ԵՒ ԱՆՈԹՆԵՐ

1. Արեան յրջանի կեղրոնը սիրտն է , ա-
սանց սրտի արիւնը իր կեցած տեղէն բնաւ
չկրնար շարժիլ . ասիկա է որ իր անընդհատ
աշխատութիւններով մեր մարմնոյն ամէն կող-
մը մաքուր արիւն կը դրկէ , իսկ անմաքուր-
ներն իրեն քաշելով կը դրկէ դէպի թոքեր ,
որպէսզի հոն մաքրուին . ուրիշն ասիկա լաւ

մեքենայ մ'է : Սիրտը մեր վանդակին մէջ եր-
կու թոքերու մէջտեղը և աւելի ձախ կողմը




Պատկեր 17

կը բնակի (տես պատկեր 17 ս. սիրտ , ար. աջ
թոք , ձր. ձախ թոք) . մարդուս ձախ ծիծին
անմիջապէս նաեւը վանդակին մէջ սիրտ կայ .
ասիկա միսէ չինուած , կարմիր գոյնով , ձուա-
ձև գործարան մ'է , որուն հաստ ծայրը գէպի
վեր և բարակ ծայրը գէպի վար կը նայի . ահա
այդ բարակ ծայրը ձախ ծիծին անմիջապէս
տակն է և երբ ձեր մատը հոն դնէք կը զգաք
անոր անընդհատ աշխատիլը : Սրտին մեծու-
թիւնը տարիքի համեմատ կը փոխուի . չափա-
հաս մարդոց սիրտը անշուշտ մեծ և մանուկ-
ներունը՝ փոքր է . սովորապէս ուեէ մէկու մը

սրտին մեծութիւնը իր բռունցքին չափ է . անշուշտ բացառութիւնները կը յարգուին :

2. ԿՈԶՄԸԼ . — Սիրտը ինչպէս ըսի միանալին , անամեջ խորշ մ'է , այդ խորշը վերէն վարերկարող միջնորմով մը երկու հաւասար խոր-



Պատկեր 18

շերու բաժնուած է , աջ կողմինին կ'ըսեն աջ սիրտ , ձախ կողմինին կ'ըսեն ձախ սիրտ . բայց որովհետեւ սրտին աջ խորշը միշտ մե , ձախ խորշն ալ միշտ կարմիր արիւնով լցուն կ'ըլլայ . հետեւաբար աջ սրտին կ'ըսեն սեւ արեան սիրտ , ձախ սիրտին կ'ըսեն կարմիր արեան սիրտ . այս աջ ու ձախ խորշերը հորիզոնական ուրիշ միջնորմավ մը կրկին երկու խորշիներու բաժնուած են . ուրեմն սիրտը չորս խորշի բաժնուած է , որոնց երկուքը՝ վերի մասը և երկուքն ալ՝ վարի մասը կը կազմեն (պատկերին մէջ 1, 5 վերի խորշեր , 6, 2 վարի խորշերը կը ներկայացնեն) , արդ՝ վերի խորշերուն անունն է բլրակ , վարի խորշերուն անունն է փորորք . ուրեմն աջ սիրտը կը բաղկանայ երկու խորշիներէ այսինքն աջ բլրակ (5) և աջ փորորք (6) , ձախ սիրտն ալ կը բաղկանայ երկու խորշիներէ այսինքն ձախ բլրակ (1) և ձախ փորորք (2) : Առկէ կը հասկցուի որ սիրտը ընդամենը 4 խորշիներէ կազմուած է :

Խւրաքանչիւր կողմի բլթակէն գէպի փորոք դռնակ մը կը բացուի . այդ գռնակները այն կերպով շինուած են որ թող կուտան արեան բլթակէն գէպի փորոթ անցնելուն բայց երեէք փորոքէն գէպի բլթակ արիւն չեն անցըներ , քանի որ վերէն վար կը բացուին և վարէն վեր կը գոցուին : Զախ կողմի դուռը զուգաթեւ է , ինչպէս բակի մը դուռ , այս պատճառաւ երկարեան դռնակ կը կոչէն անոր , իսկ աջ կողմինը եռաթեւ է , այսինքն եռանկիւն երեք դուռներ իրարու քով գալով կը գոցին այդ բացուածքը որով եռասարեան դռնակ կը կոչէն անոր . ուրեմն բլթակէն արիւնը զիւրաւ կրնայ հրել և բանակ այդ դուռները և անցնիլ գէպի փորոք , բայց փորոքէն գէպի բլթակ կարելի չէ որ արիւն անցնի : Խւրաքանչիւր բլթակ հաղորդակցութեան մէջ է մայր երակի մը հետ որմէ իրեն արիւն կուգայ , աջ բլթակը հաղորդակցութեան մէջ է զոգերակի հետ (4) որը սե արեան մայր երակն է , ձախ բլթակը հաղորդակցութեան մէջ է բոխային մայր երակի հետ (8) որը թոքի մէջ զտուած արիւնը հոն կը փոխադրէ :

Փորոքները՝ խւրաքանչիւրը 100 կրամ արիւն պարունակելու չափ տարածութիւն ունեցող երկու հատ խորշիներ են , այս խորշիները ինչպէս ըսի գռնակներու չնորհիւ հաղորդակցութեան մէջ են բլթակներու հետ , որոնցմէ արիւն կուգայ իրենց , անկէ զատ իրենցմէ կը բղիմի մէջմէկ հատ շնչերակ . ձախ փորոքէն

ծնունդ կ'առնէ և այր շնչերակը (3) որ կարմիր արիւնը՝ մեր մարմնոյն ամէն կողմը կը զրկէ, աջ փորոքէն ծնունդ կ'առնէ բոխային և այր շնչերակը (7) որ սև արիւնը կը զրկէ գէպի թոք հոն մաքրուելու համար: Խւրաքանչիւր փորոքէն գէպի մայր չնչերակ կը բացուի գննակ մը որ թող կուտայ արեան գէպի չնչերակ անցնելուն, բայց բնաւ թող չտար չնչերակէ գէպի փորոք անցնելուն:

3. ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆ. — Այսչափ տեղեկութեաներ ստացած ըլլալէ յետոյ ինձի համար



Պատկեր 19

շատ զիւրին սիհափ ըլլայ ձեզի արեան շրջանի վրայ համառօտ գաղափար մը տալ, զիտեցէք պատկեր
19ը (1) կը ներկայացնէ ձախ փորոքը որմէ կարմիր արիւնը կ'երթայ, (2) մայր չնչերակ, անիւկա մարմնոյս ամէն կողմը կը ձիւզաւորուի և կարմիր արիւնը կը վերածուի սև արեան որը (3) գոգերակի միջոցաւ կուգայ կը հոսի (4) աջ թլթակ, ան ալ իր ստացած սև արիւը կը զրկէ (5) աջ փորոք, որը ծնունդ կուտայ (6) թոքային մայր չնչերակին, ասիկա աջ փորոքի մէջի սև արիւնը կը տանի (7) գէպի թոք, ուր սև արիւնը կը փուփի կարմիր արիւնի, այդ կարմիր արիւնը (9)


ձախ թլթակ կուգայ (8) թոքային մայր կրակի միջոցաւ, կարմիր արիւնը ձախ թլթակին կ'անցնի գէպի ձախ փորոք և այս գործողութիւնը անընդհատ կը կատարուի սրտի անդադար աշխատութեանը չնորհիւ: Պատկերին մէջ կը տեսնէք թէ արեան շրջանը երկու է. մին ձախ փորոքէն գէպի աջ թլթակ տեղի ունեցող շրջանը որով սրտէն մարմնոյս բոլոր կողմը կարմիր արիւն կ'երթայ և կը փոխուի սև արիւն որը կուգայ կրկին սիրտը: Միւսը՝ աջ փորոքէն գէպի ձախ թլթակ տեղի ունեցող շրջանը որով սրտէն սև արիւնը գէպի թոք կ'երթայ, հոն կը մաքրուի և կարմիրի կը փոխուի և նորէն սիրտ կ'ուզայ. ահա այս արջաններէն առաջնին կ'ըսնէն արեան մեծ շրջան, երկրորդին՝ փոքր շրջան:

4. ԱՆՈԹՆԵՐԻ. — Անոթ կը կոչուին այն ամէն խողովակները որոնց մէջ արիւնը շրջան կ'ընէ. ատանք երեք տեսակ են՝ շնչերակ, մասնեւան անօր, երակ:

Ա. ՇՆՉԵՐԱԿ. կը կոչուին այն ամէն անօթները որոնք սրտի փորոքներէն ծնունդ կ'առնեն իբր մեծ խողովակ մը, բայց հետզհետէ ձիւղերու, ձիւղերը ձիւղիկներու, ևն. բաժնուելով հետզհետէ մասր խողովակներու կը վերածուին, ինչպէս ծառի մը բունը քանի մը ձիւղերու և ձիւղերը հարիւրաւոր ձիւղիկներու և ձիւղիկներն ալ հազարաւոր ոստերու կը բաժնուին: Օրինակ. մայր չնչերակը որ ձախ փորոքէն կ'ելլայ մատ մը հաստութեամբ խո-

զովակ մ'է , բայց ասիկա հետզհետէ կը ճիւղաւորուի ծնունդ կուտայ մատիտի մը հաստութեամբ հարիւրաւոր խողովակներու , այս վերջիններն ալ կը վերածուին գերձանի մը թանձրութեամբ շատ մը խողովակներու : Արեան մեծ շրջանին պատկանող բոլոր չնչերակներու մէջ կարմիր արիւն կը շրջի փոքր շրջանին պատկանողներու մէջ սև արիւն կը շրջի . օրինակ թռքային մայր չնչերակը սև արիւն կը տանի գէպի թռքերը :

Բ . ՄԱԶԱՆՄԱՆ ԱՆԹՆԵՐ . — Էսի թէ շընչերակները գերձանի մը հաստութեամբ հաղարաւոր խողովակներու կը վերածուին վերջի ի



Պատկեր 20

վերջոյ , ասոնք ալ աչքով անտեսանելի շատ մը բարակ ճիւղերու կը վերածուին որոնց իւրաքանչիւրին մազանման անօթ անոնը կը տրուի , ասոնք քիչ մը շրջելէ յետոյ նորէն իրարու հետ կը միանան և կը կաղմէն կրկին գերձանի հաստութեամբ խողովակ մը որոնց միանալէն առաջ կուգան երակները : Պատկեր 20ին մէջ կը տեսնէք (1) չնչերակը որ բաւական հասու է , ասիկա (2) բարակ ճիւղերու կը

վերածուի , այդ ճիւղն ալ կը վերածուի մազանման անօթներու (3) որոնք կրկին իրարու հետ միանալով կը կաղմէն (4) բարակ երակը որպիսիներու միացումէն կը կաղմուի (5) քիչ մը հաստ երակը : Անկէ զատ կը դիտէք թէ արիւնը որ մինչեւ մազանման անօթներ կարմիր էր , հոն կը կորանցնէ իր թթուածինը և կը վերածուի սև արեան որով երակը անով լեցուած կը տեսնէք :


Գ . ԵՐԱԿՆԵՐ . — Երակ կը կոչուին այն ամէն մեծ և փոքր խողովակները որոնք գէպի սրտին բլթակը արիւն կը տանին և կը կաղմուին մազանման անօթներու իրարու միանալէն , ասոնք թէև շատ փոքր են , բայց հետզհետէ իրարու միանալով կը մեծնան և մատի հաստութեամբ մայր խողովակ մը կը կաղմէն , արեան մեծ շրջանին պատկանող բոլոր երակներու մէջ սև արիւն կը շրջի , իսկ փոքր շրջանին մէջ՝ կարմիր արիւն :

5. ԴՐՈՒՅԹԻՒՆ

Տեսաք թէ ընդ ամէնը երկու մայր շնչերակ և երկու մայր երակներ կան . ուրեմն գրաթիւն ըսկելով պիտի հասկնանք ասոնց իւրաքանչիւրին ճիւղաւորումները , ատկէ զատ կայնակ մազանման անօթներու դրութիւն :

Ա . ՄԱՅՐ ՇՆՉԵՐԱԿԻ ԴՐՈՒՅԹԻՒՆ . — Մայր շնչերակը ինչպէս գիտէք , ձախ փորոքէն կը ծնի և պաշտօն ունի մարմնոյն ամէն կողմը

կարմիր արիւն տանելու , ասիկա բթամատէ մը աւելի թանձր խողովակ մ'է , սրտէն դէպի վեր կ'ելլայ (պատկեր 21) (2) կոր ուղղութիւնը կ'առնէ որուն կ'ըսեն ցուպ , անկէ յետոյ վանդակէն դէպի վար կ'իջնայ (1) կ'անցնի սոնձանիւն (ս) կը մտնայ սրովայն որուն մինչեւ



Պատկեր 21.

ափ մը թանձրութեամբ , ասոնց երկուքին անունն է աջ ու ձախ ենթանրակային շնչերակիներ (3 , 6) սրոնք աջ ու ձախ վերին անդամներու յատուկ են , իսկ միւս երկուքին անունն է

վարի մասը կը հասնի , հոն կը բաժնուի երկու ձւշերու որոնց իւրաքանչիւրը մատիտի մը հաստութիւնն ունին և աջ ու ձախ ստորին անդամներու յատուկ են : (12, 13): Այս շնչերակը իր ընթացքին զանազան ձիւղեր կ'արձակէ . հախ իրեն կազմած ցուպ մասէն կը ծնին չորս կարեւոր շնչերացիւրը մատի-

րակներ իւրա-

գանջիւրը մատի-


աջ ու ձախ ինարեր շնչերակիներ (4, 5) , որոնք վիզէն դէպի վեր կը բարձրան ան և զլիսու ու վիզի յատուկ են : Աւելի վարը վանդակին մէջ մայր շնչերակին ծնունդ կ'աննեն 7 զոյդ պըզտիկ ձիւղեր որոնք վանդակին աջ ու ձախ կողմիրը կ'երթան և կը կոչուին միջակաղային շնչերակիներ . իսկ որովայնի մէջ մայր շնչերակը հոն գանուող բոլոր գործարաններուն մէջ մէկ ձիւղ կը հայթացնէ , այսպէս շնչերակային (14) , ստանիսային (9) , փայծաղային (8) , աղեաց (10) , երիկամնային (11) շնչերակիներ բոլոր մայր շնչերակին կը ծնին : Այս պատմած ձիւղերէս իւրաքանչիւրը իր կարգին շատ մը ձիւղիիներու , ձիւղիկներ՝ ոստերու և ասոնք թելերու կը բաժնուին և իրենց պատկանող գործարանին ամէն կողմը կը պատեն շնչերակային ցանցի մը մէջ . այսպէս մարմնոյն ո՛ր մասը որ գանակով մը կտրէք անկէ քիչ կամ շատ կամ անհան արիւն կ'ելլայ . քիչ կ'ելլայ , եթէ ձեր կարածը մանր թել մ'է , աւելի շատ եթէ ձեր կարածը ոստ մ'է , ալ աւելի եթէ ձիւղիկ մ'է , իսկ Պատկեր 22 գլխաւոր ձիւղիերէն չափազանց արիւն կը հօսի իբր աղբիւրէ մը և մահը շուտով վրայ կը հատի . գալով մազանման անօթներու անոնց կտրուելէն աննշան քանակութեամբ արիւն կ'ելլայ : Պատկեր 22ի մէջ օրինակի համար ստորին անդամի մը շնչերակներուն բաժնումը ցոյց տուած եմ :



22

Բ. ՄԱԶԱՆՄԱՆ ԱՆԹԵՆԵՐՈՒԻ ԴՐՈՒԹԻՒՆ.

Ինչպէս վերը յիշած էի ասոնք շատ բարակ խողովակներ են, և շատ ալ ծակոտակէն, այնպէս որ արեան ջուրին մէկ մասը դէպի դուրս կ'ելլայ և կը լիցնէ բջիջներու մէջ զանուող պարագ տեղերը, այդ ջուրով է որ կը սնանին բջիջները (բջիջ կ'ըսեն ապրող էակի մը ամենափոքր մասնիկին որը իրեն յատուկ կեանքն



Պատկեր 23

կը կազմէն պղտիկ խողովակներ, ասոնք ալ միանալով կը վերածուին աւելի մեծ խողովակ-

ունի), իսկ արեան կարմիր զնդիկներէն և ոչ մին դուրս կ'ելլայ, միայն թէ բջիջներ կը քաշեն անոնց ունեցած թրթուածինը, և բնածխային թթու հակուան որով արիւնը որ մինչև մազանման անօթներ կարմիր էր, անկէ անդին սեի կը փոխուի: Տես պատկեր 20:

Գ. ԳՈՂԵՐԱԿՆԵՐՈՒԻ ԴՐՈՒԹԻՒՆ.—
Երակները մարմույն ամէն կողմը իրարու հետ միանալով

ներու և այս վերջններն ալ միանալով կը կազմեն երկու հատ հաստ խողովակներ որոնց առաջինին անունն է վերին զոգերակ, երկրորդին անունն է ստրին զոգերակ: Ասոնցմէ առաջինը (1) կազմուած է մարդուս զլուխ, վիզ, վերին անդամներ և վանդակի երակներու իրարու միանալէն: Պատկերին մէջ կը տեսնէք թէ (4, 5) երակներ զլուխէն կուգան և վիզէն դէպի վար կ'իջնան իսկ (3, 6) երակներ վերին անդամներէ կուգան և կը կազմէն վերին գոգերակը որը կ'երթայ կը միանայ աջ բլթակ: Ստորին գոգերակը կը սկսի որովայնի վարի կողմէն, (որ կուգան միանալ (12, 13) երակները որոնք ստորին անդամներու երակներն են), անկէ դէպի վեր կ'ելլէ մայր չնչերակի աջ կողմէն և շրջելով ու հաւաքելով ուրիշ երակներու արիւնը կը հասնի սրախն աջ բլթակը ուր կը թափէ բերած սև արիւնը: Իր ընթացքին կը ստանայ (14) երիկամունքի երակները և (7) լեարդի երակը: Իսկ կը նշմարէք թէ (9, 10, 11) ստամոքսի, աղիքներու և փայծաղի երակներ իրարու միանալով կը կազմէն միծ երակ մը որուն կ'ըսեն դռներակ, անիկա կը մտնայ լեարդին մէջ (?) և հոն հաղարաւոր ճիւղերու կը բաժնուի և նորէն այդ ճիւղեր իրարու կը միանան ու կը կազմէն լեարդային երակը որը ինչպէս տեսանք ստորին գոգերակին կը միանայ, այսպէս գոգերակներէն երկուքն ալ աջ բլթակ կը տանին մարմնոյս բոլոր մասերուն սև արիւնը:

Դ. ԹՈՒԹԱՅԻՆ ՇՆՉԵՐԱԿԻ ԴՐՈՒԺԻՒԹԻՒՆ. —
Թուգային չնչերակը որուն մէջ սև արիւն կայ
աջ փորոքէն կ'ելլայ և անմիջապէս երկու
մասի կը բաժնուի, որուն մին աջ թռք միւսը
ձախ թոք կ'երթայ հոն մաքրուելու համար,
թոքի մէջ այս չնչերակներ հաղարաւոր ճիւղիկ-
ներու և ճիւղիկներն ալ շատ մը մազանման
անօթներու կը վերածուին, ինչպէս զիտէք մու-
զանման անօթներ շատ բարակ են և զիւրաւ կը
քաշեն թոքերու մէջ զանուող օդին թթուա-
ծինը դէպի իրենց մէջ զանուող արեան կար-
միր զնդիկները որոնք սև վիճակէ անմիջապէս
կարմիրի կը փոխուին :

Ե. ԹՈՒԹԱՅԻՆ ԵՐԱԿՆԵՐՈՒ ԴՐՈՒԺԻՒՆ. —
Մազանման անօթներու միանալէն առաջ եկած
բարակ երակները որոնց մէջ կարմիր արիւն
կը գանուի հետոքնետէ իրարու միանալու կը
կազմեն ամենամեծ երակներ որոնք կուզան և
ձախ բլթակին մէջ կը թափեն թոքերէն բեր-
ուած մաքուր արիւնը :

6. ՍՐՏԻ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

Ա. Սրտը անդույ անդադար աշխատող
մարմին մ'է, անիկա կ'աշխատի մեր կհանքին
սկիզբէն մինչեւ վերջը, երբ վարկեան մը իր
աշխատութիւնը դադրեցնէ, մահը անմիջապէս
վրայ կը համնի : Սրտի աշխատութիւնը վրայ
գաղափար մը առնելու համար նայեցէք պատ-
կեր 19ը. բլթակները երակներու միջոցաւ եւ

կած արիւնով կը լեցուին, երբ այս գործողու-
թիւնը լմնայ երկու բլթակներ մէկէն կը
կծկուին և կը պարպէն իրենց մէջի արիւնը
փորոքներու մէջ, երբ այս վերջինները լեցուին
անմիջապէս կը կծկուին և իրենց մէջի արիւնը
կը նետեն չնչերակներու մէջ . Մինչ այս բանը
տեղի կ'ունենայ, միւս կողմէն բլթակները ա-
րիւնով կը լեցուին և փորոքները պարպուելէ
յեաոյ նորէն կծկուելով կը լեցնէն անոր մէջը
որն ալ իր կարգին կը կծկուի և կը զրկէ իր
արիւնը զէպի չնչերակներ և այս գործողու-
թիւնը անընդհատ տեղի կ'ունենայ : Ահա ասոր
կ'ըսեն սրտի աշխատութիւն : Սրտի իւրաքան-
չիւր աշխատութիւն երկու շրջանէ կը բաղկա-
նայ, Ա. շրջան՝ կծկում (systole), Բ. շրջան՝
ընդլայնում (diastole) . փորոքներուն աշխա-
տութիւն կ'ըսեն կծկում, իսկ անոնց արիւնով
լեցուելու շրջանին կ'ըսեն ընդլայնում, բայց
զիտէք թէ մինչ փորոքները կը կծկուին, միւս
կողմէ բլթակները արիւնով կը լեցուին ու կ'ընդ-
լայնին, և մինչ փորոքները կ'ընդլայնին միւս
կողմէ բլթակները կը կծկուին և զանոնք ա-
րիւնով կը լեցնէն . այսպէս կծկում և ընդլայ-
նում յարատե կերպով իրարու կը յաջորդէն :
Ուրեմն 1 կծկում + 1 ընդլայնում = 1 սրտի
աշխատութիւն : Սրտը իւրաքանչիւր վարկեա-
նը 50-80 անգամ կ'աշխատի . հետեւաբար այդ-
չափ անգամ արիւնով կը լեցուի և կը կծկուի :
Գիտէք թէ իւրաքանչիւր փորոք ո՞ւր կը զրկէ
իր արիւնը և իւրաքանչիւր բլթակ ո՞ւսկէ ա-
րիւն կը ստանայ :

Բ. ԴԻՇԱԿՆԵՐՈՒԻ ՊԱՇՏՈՆՔ. — Զեղի ծառնօթ է որ սիրտը չորս հատ դուռերով օժտված է, բայց ասոնք ան աստիճան իմաստուն կերպով շինուած են որ բոլոր արեան շրջանը ասոնց լաւ գոցուելէն կախում ունի. առնենք բլթակէն դէպի փորոք բացուող դուռերը, ասոնք լայնօրէն կը բացուին երբ արիւնը բրիթակէն դէպի փորոք անցնի, բայց ուժով մը կը գոցուին երբ փորոքը կծկուի. որով թող չեն տար անիէ դէպի բլթակ արեան անցնելուն. (սենեակի մը դուոր կը բանաք, ներս կը մտնաք, ետեւէն հրեցէք կը գոցուի, ահա արիւն ալ ճիշդ միեւնո՞ն ազդեցութիւնը կ'ընէ բլթակափորոքային դուռներու վրայ): Գանք փորոքէն դէպի չնչերակ բացուող դոնակներուն արիւնը երբ սրաէն դէպի չնչերակ խուժէ, լայնօրէն կը բացուին անոնք, պատկեր 23 Ա. խէ երբ անիկահատ դառնալ ուզէ դէպի փորոք, ատիկա ուրիշ արդիւնք չունենար եթէ ոչ այդ դուռերը ուժով մը գոցել որպէսպի արիւնը չկրնայ կրկին ետ դառնալ. տես պատկեր 24 Բ.



Պատկեր 24

Գ. ՍՐԾԻՆ ՉԱՅՆԵՐԸ. — Երբ ձեր ականջը զնէք մարդու մը կուրծքին ձախ կողմը. ճիշդ այն տեղը ուր սիրտին վարի ծայրը կը գտնուի. հոն կը լսէք շաբունակական ձայն մը. թիթ-թաֆ, թիթ-թաֆ, թիթ-թաֆ. ահա ատիկա-

սրտին ձայնն է: Սրտին իւրաքանչիւր աշխատութիւնը երկու ձայն կը հանէ մինչ՝ թիթ, միւսը՝ թաֆ, այս ձայները սրտի գոնակներու ուժգին կերպով գոցուելէն առաջ կուգան (ինչպէս տունի մը դուռ երբ ուժգին գոցէք ձայն կը հանէ), առաջին ձայնը երբ լսէք հասկցէք թէ ատիկա սրտի աշխատութեան կծկումի շրջանն է երբ փորոքները իրենց արիւնը չնչերակներու կը դրկեն, քանի որ ան ատեն բլթակափորոքային դուռերը ուժգին կերպով կը գոցուին: Երկրորդ ձայնը երբ լսէք հասկցէք թէ ատիկա սրտի ընդլայնման շրջանն է, քանի որ չնչերակներու մէջ գացող արիւնը սրտի ընդլայնման շրջանէն օգտուելով դէպի ետ գալ և փորոք լեցուիլ կ'ուզէ, բայց ասիկա ուրիշ արդիւնք չունենար եթէ ոչ չնչերակին դուռը ուժով մը գոցել, որը թաֆ ձայն մը կը հանէ. սրտին ձայները մտիկ ընել շատ օգտակար է, մարդիկ երեկմն հիւանդութեան ատեն կամ բոլորովին ողջ ատեն մէկէն ի մէկ մեռելի երեւոյթ մը կ'առնեն, շատեր ատիկա թաղեկու կ'ելլան և կը յուսամ թէ երբեմն ողջ մարդը թաղելու սիսալմունքներ պատահած են, մինչ երբ ամէն մարդ գիտնայ սիրտ մտիկ ընել ան ատեն կը հասկնայ թէ մարդը կ'ապրի՞ թէ ոչ, քանի որ ապրող մարդու մը սիրտին ձայները միշտ կը լսուին:

7. ԱՆՕԹՆԵՐՈՒԻ ՄԷՋ ՇՐՋԱՆ, ԶԱՐԿ

1. Զախս փորոքը միջին հաշւով ամէն երկվայրկեանը անգամ մը կը կծկուի և մայր չնչերակին մէջ կը նետէ 100 կրամ արիւն և ասիկա անընդհատ, հետեւաբար չնչերակներու մէջ արիւնը շտա չուտով կը ճամբռդէ, իւրաքանչիւր արեան գնդիկ միջին հաշւով երկվայրկեանը 20-10 սանթիմ ճամբայ կը կտրէ ուրեմն այս հաշւով կը հասկնանք թէ ճախս փորոքէն ելած արեան գնդիկ մը 5-10 երկվայրկեանէն կը համնի ոտքի մատերուն ծայրը, և 10-20 երկվայրկեանի մէջ մատին ծայրէն կրկին գէպի սրտի աջ բլթ ակը կը հասնի, ըսելէ ամենէն ուշը կէս վայրկեանէն սրտէն ելած արիւնը գէպի սիրտ կը վերադառնայ և կամ թէ կէս վայրկեանի մէջ մեր բոլոր արիւնը սիրտ կը մտնայ և անկէ գուրս կ'ելլայ ։ Խոկ արեան իւրաքանչիւր մեծ շրջանին փոխարէն 3-4 փոքր շրջան տեղի կ'ունենայ, քանի որ այս գերջինին ճամբան աւելի կարճ է։

2. ԶԱՐԿ. — Հասկցաք թէ իւրաքանչիւր կծկումի պահուն սիրտը 100 կրամ նոր արիւն կը նետէ մայր չնչերակի միջ, որը ամէն անգամ անոր մէջի արեան ճնշումը կ'աւելցնէ, ուրեմն իւրաքանչիւր սրտի կծկումի պահուն բոլոր չնչերակները կը կարծրտնան, իսկ ընդլայնման պահուն կը կակուղնան, ահա չնչերակի մը փոխն ի փոխն կարծրանալ և կա-

կուզնալուն կ'ըսեն զարկ, ամէն չնչերակ զարկ ունի, բայց ամենէն աւելի նախարազուկի չնչերակին զարկը նայիլ սովորութիւնն եղած է։ Ուրեմն դրէք ձեր մատը նախարազուկի վարի կողմը բթամատի ուղղութեան վրայ, հոն կ'իմանաք չնչերակ մը որ փոխն ի փոխն կը կարծրանայ և կը թուլնայ, ահա ասիկա զարկ և (նապղ)։ Երբ չնչերակը կարծրանայ գիտցէք թէ սիրտը կը կծկուի, իսկ երբ թուլնայ, կ'ընդլայնի։ Ահս այս երկու գործողութիւնը, յասինքն, թուլնալ+կարծրանալ=մէկ զարկ։ որն ալ հաւասար է մէկ սրտի աշխատութեան=ընվայնում և կծկում։ Ուրեմն քանի հատ զարկ իմանանք գիտցէք որ այնչափ անզամ կ'աշխատի սիրտը։ Զափահաս մարդու մը բազկազարկը վայրկեանը 50-80 անգամ է, իսկ մանուկներունը 80-90, նորածիններունը 90-110 այս սահմաններէն աւելին սովորաբար հիւանդութեան նշան է։ Բազկազարկը համըել շտա գիւրին է, առէք ժամացոյց մը վայրկեանը նայեցէք մէկ աչքով իսկ միւս կողմէն հաշուեցէք բազկազարկը, վայրկեանը լմնցածին պէս քանի հաշուածէք, այնչափ է զարկին քանակութիւնը։

ՊԼՈՒԽ Գ.

ԱԻԻԾ ԵՒ ԱԻՇԱՅԻՆ ԱՆԹՆԵՐ

Նախ փակագիծ մը բանամ՝ 1. (Մեր մարմ-
նոյն ամէն մէկ մասը կազմուած է հազարաւոր
մասնիկներէ որոնց թջիջ անունը կուտան, ինչ-
պէս կանոնաւոր պատ մը հազարաւոր միա-
ձև քարերու իրարու քովլ գալէն առաջ եկած
է որոնց ամէն մէկը այդ պատին մանրունկարն
է նոյնպէս և մեր գործարաններուն ամէն
մէկը կազմուած է անթիւ անհամար միաձև և
քովլ քովլի եկած մասնիկներէ որոնց իրա-
քանչիւրին բջիջ անունը կուտան, ասոնք
միգրոպներու պէս փոքր, կինդանի արարած-
ներ են, կուտեն, կը խմեն և կը բազմանան.
ուրեմն ի՞նչ է միղրոպի մը և մարդու մը մէջ
տեղի տարբերութիւնը.— Այս է որ միգրոպը
միաբջիջ արարած մ'է իսկ մարդ մը միլու-
նաւոր բջիջներու իրարու քովլ գալէն կազ-
մուած արարած մ'է: Երեւակայեցէք տունի
մը մէջ առանձին աշխատող մարդ մը որ ժա-
մացոյց կը չինէ, կերակուրն ինք կ'իփէ և
կ'ուտէ, տունը ինք կը մաքրէ և այլն:
Երեւակայեցէք նաև ժամացոյցի մեծ գոր-
ծարան մը որուն մէջ հազար գործաւոր
միայն անոր սլաքը, 1000 գործաւոր անիւը,
ուրիշ 100՝ հատ կափարիչը կը չինեն և այլն,
և այլն, տամնեակ մը խոհարարներ այդ գոր-

ծաւորներուն կերակուրները կը պատրաստեն,
ուրիշ 20-40 հոդի ատոնց կերակուրները կը
բաշխեն, ուրիշներ սենեակ կը մաքրեն, իսկ
տնօրէնութիւն մ'ալ կայ որ իւրաքանչիւր
սենեակի խոհանոցի, սպասաւորի, գոնսապանի
հետ հաղորդակցութեան մէջ է հեռաձայնով:
Միզրոպը սենեակի մը մէջ արանձին աշխա-
տող գործաւորն է որ ամէն աշխատութիւն և
ամէն սպասարկութիւն ինքը կ'ընէ. իսկ մար-
դը մեծ գործարանն է. մարդուս կազմին մէջ
ամէն գործարան իրեն յատուկ պաշտօնն ունի,
օրինակ մին շարժման, միւսը տեսողութեան,
միւսը լսելու և այլն, ատոնց ամենքին կե-
րակուրը մեծ խոհանոցի մը միջ կ'եփի, մար-
տողական խողովակիլը. ատոնց ամենքին ալ կե-
րակուր բաշխող խողովակներ կան ցնչերակները.
ատոնց ամենքին գործունէութեան վրայ հսկող
և իշխող ոյժ մը կայ ունենալը, որ հեռաձայնով
ամէնքէն լուր կ'առնէ և հրաման կուտայ,
ցիլերը. վերջապէս այդ գործաւորներուն ա-
մենքին ձգած աղառուութիւնները մաքրող
գործարան մը կայ, երիկամունքները. ուրեմն
մարդկային մարմինը հրաշալի և հիանալի
գործարան մ'է որուն մէջ միլիոնաւոր գործա-
ւորներ, այսինքն բջիջներ կ'աշխատին: Գոցենք
այս փակագիծը: Այս բջիջները իրարու փակած
չ'են այլ զատուած են աչքով անտեսանելի
անշրպեսներով որոնց կ'ըսեն միջարդիչնե
անցրպէտելու. այդ անշրպէտաները բնական վի-
ճակի մէջ լեցուած են հեղուկով մը որուն մէջ

գրեթէ կը լողան բջիջները, ինչպէս ձուկեր լիներու մէջ, անկէ կը ըստահան իրենց մնունդը, հնա կը թափեն իրենց աղտեղութիւնները և այլն։ Ահա այդ հեղուկին անունն է Աշիշ, կամ մերմակ արին, ասիկա ճերմակ հեղուկ մ'է որ մարմնոյս ամէն կողմը կը գտնուի։ Իր քանակութիւնը արեան քանակութեան 3-4 անգամն է, մինչ կարմիր արիւնը 5 քիլօ է, աւել 15-20 քիլօ է մեր մարմնոյն մէջ։ Այս հեղուկը երկու մասէ կը բաղկանայ Ա., բլազմա. Բ. գնդիկներ. բլազման արեան ջուրին յար և նման է, բնաւ տարբերութիւն մը չ'ունի, իսկ զնդիկները բոլոր ճերմակ են, բնաւ կարմիր գնդիկի չկայ արիւն մէջ, ահա այս է պատճառը դոյնին ճերմակ ըլլալուն։

2. ԱՍՈՐ ԾԱԳՈՒՄԻ. — Ըստ է'ի թէ մազանման անօթները թէ չատ բարակ և թէ չատ ծալստիկէն են, այսպէս որ իրենց պարունակած արեան ջուրին մէկ մասը գուրս կ'ելլայ և կը տարածուի բջիջներու մէջանդի անջրպէտները. ուրեմն աւելին իր ծագումը արիւնէն կ'առնէ, բջիջներ ուղղակի արիւնէն չ'են անանիր այլ աւելին։ Բայց այս հեղուկը եթէ երկար ատեն մնայ բջիջներուն մէջանդը, կը նեխի տնոնց նետած աղտոտութիւններով և կը թունաւորէ զանոնք, ինչպէս կայուն ջուր մը չուտով կը նեխի իր մէջ ապրող գորտերուն և ձուկերուն աղտոտութիւններով և ժամանակ մը վերջը այդ կենդանիներ կը սատկին աղտող ջուրը խմելով, ուրեմն միշտ փոխել,

Կորոգել և տեղը մաքուր աւի։ Ենցնէլ պէտք է, այս աղտոյ ջուրին պղափիկ մէկ մասը կրկին մազանման անօթներու մէջ կ'անցնի և երակներու միջոցաւ կ'երթայ գէպի սիրո իսկ մեծ մասը մասնաւոր և բարակ խոզովակներու մէջ կը ճամբարդէ որուց կրուն աւշային անօթներ։

3. ԱԼԵՅԱՅԻՆ ԱՆՕԹՆԵՐ ԵՒ

ԳԵՎԶԵՐ. — Աւշային անօթներ շատ բարակ խոզովակներ են, մարմնոյս ամէն կողմը կը գտնուին բազմաթիւ քանակով, ահա պատկեր 25٪ մէջ կը տեսնենք թեւի մը աշատ անօթները, ասոնք երբ յ դուռը, ներու մօտ գան, որինակ անութ, աճուկ, վիզ և այլն իրենք իրենց շատ մը անզամներ ոլորտելով մեծ կծիկ մը կը կազմեն որուն կ'ըսն աշատ յին զեղձ (պէզ), պատկերին մէջ արմուկին վրայ կը տեսնենք (Ա.) երկու գեղձերը, ասոնք երբեմն նուշի մը, երբեմն լուրիալի մը։ Միսեսի մը, ոսպի մը չափ գտնագան մեծութիւններ կ'ունենան (իսկ Պատկեր 25 երբեմն ալ հիւանդութեան ատեն-ներ աւելի կ'ուսին և կը կարծրանան). Վերջի վերջոյ մարմնոյս վրայ գտնուող միլիոնաւոր աւշային խոզովակներ իրարու միանալով լուց-կիի փայտի մը հաստութեամբ խոզովակ մը կազմեն վանդակեան փող անունող որը կուգայ միանալ ձախ և թամրակ'աւակին, այս վերջինը



ինչպէս գիտէք զոգերակին մէկ ճիւղն է .
ուրեմն բոլոր աւշային խողովակներ կը հա-
ւաքին մարմնոյս մէջ գանուռդ աւիշը և կը
քերեն կը թափեն զայն զոգերակի մէջ ուր
աւիշը սեւ արեան կը խառնուի . Աւիշը կը
գոյանայ մազանման անօթներու գուրս հանած
արիւնի ջուրեն և ձերմակ գնդիկներէն .



ՊԼՈՒԹ Յ.


ԾԾՈՒՄՆ ԵՒ ԼԵԱՐԴ

1. Բասած էինք թէ մնր կերակուրները թէ
ստամոքսի և թէ աղիքներու մէջ մարսուելէ
յետոյ արեան մէջ կ'անցնին , անտ այդ գործու-
զութեան կ'ըսին ծծումն (absorption) . Քանի
որ աղիքներու վրայ ինչպէս և ստամոքսի
վրայ անժիւ անամար մազանման անօթներ
և աւշային խողովակներ կան որոնք իրենց
մէջ կը քաշեն աղիքի պարունակած օգտակար
սնունդները : Ծծումի մասին լաւ զաղափար
մը ստան արու համար գիտեցէք պատկեր 26ը ,
հոն կը ունենէք (2) աղիքի մաս մը որոնք մէջ
մարսուած մնանդներ կան , նոյնպէս կը ահօ-
նաք թէ աղեաց ներքին խժաթաղանթը յարդ
ու տափարակ չէ աղ թառիչի նման մազերով
պատուած է մէկ ծայրեն միւս ծայրը (1) այդ
մազերը իրենց մէջ ունին աղեաց մազանման

անօթները որոնք իրարու միանալով կը կազ-
մեն աղեաց երակները (3) , ինչպէս նաև աղ-
եաց աւշային անօթներու ծագումը . կայ այդ
մազերու մէջ , ուրիշ ձնել յետոյ այդ անօթ-
ներ (4) գէպի վեր կ'լլլեն և միւս բոլոր աւ-
շային անօթներու հետ կը կազմեն (9) վան-
դակնեան ինսր որ ինչպէս գիտե՞ց բոլոր աւշա-
յին անօթներու մայր խողովակն է և աւիշը
կը տանի գէպի ձափ և նմթանրային երակ (10)
ուր կը թափէ զայն : Իսկ կը ուեսնէք նաև
թէ աղեաց ստամոքսի ժայծառու ուուր երակ-
ներ իրարու միանալով կը կազմեն մեծ խո-
ղովակ Ֆը դուներակ (6) որոյ կը մանոյ լեռու-
գին մէջ (8) , հոն կրկին կը ճիւղաւորուի հա-
զարաւոր մտուերու որոնց նորէն իրարու միա-
նալով կը կազմեն յասադերակը (7) որոյ կը
միանալ գոգերակին (14) ան ալ արիւնը կը
տանի (13) աջ բլթակ :

Մեր աղիքին մէջ մարսուած իւղերը որոնց-
մէ ոմանք շատ մանր կտթիլներու իսկ ոմանք
ալ օճափի կը վերածուէին . կ'անցնին մասամբ
տշշային անօթներու մասամբ երակներու մէջ ,
կրկին իւղ վիճակի կերպարանուիսուած . ու-
րիմն աւշային անօթներու գիխուոր պաշտօնն
է մարսուած իւղերը փոխագրել գիպի արեան
շրջան : Ալպիումինները որոնք բերքօնի վերա-
ծուած էին կ'անցնին ամբողջապէս երակներու
մէջ բայց ոչ բերքօնի վիճակով ալ ալպիումն
վիճակով : Նշառտակը որ շաքարի վերածուած
էր , շաքար վիճակի մէջ կ'անցնի գէպի երակ-
ներ ամբողջապէս իսկ սնունդներու ջուր մա-

սեր և աղեր կ'անցնե՞ն մասամբ մը աւշային և մասամբ ո՞ր երակացին անօթներու մէջ։ Դիտէք ի՞է առշային անօթներու ծծած մնունդը ուղղակի կ'երթայ խամսուիլ արևոն չըջան,



Պատկեր 26

իսկ երակներու ձձածը հիմա կը պատմեմ թէ ո՞ւր կ'երթայ։

2. ԼԵԱՐԴԻ ՊԱՇՏՈՒՔ. — Տեսանք թէ աղեաց և ստամքսի երակներ (սրոնց միա-

ցումէն առաջ կուգայ դրներակը), ուղղակի արեան չըջանի չ'են խառնուիր, այլ կ'երթան նախ լեարդ, հոն բաժան բաժան կ'ըլլան, ինչո՞ւ համար, — Որովհետեւ լեարդը միր մարմնոյն մէջ մնունդի շտեմարան մ'է, անիկա նախ կ'անէ երակներու ծծած բոլոր մնունդները, կ'ամբարէ զանոնք իր մէջ և պէտք աեսնուած չափով հետաքաշէ արեան չըջանին կը դրկէ սնկէ բաւականաչափ մաս մը, իրմէ եւած լեառդային երակի միջոցաւ, իւղերը իբրեւ իւղ կը հաւաքուին լեառդի մէջ. շաքարները անոր մէջ կը փոխուին մասնաւոր մարմնի մը որուն կ'ըսին շախարածին (glycogéne) և կ'ամբարուին հոն, նոյնպէս և ալպիումինները կը հաւաքուին հոն, այս երեք սնունդները մարմնոյս պէտքին համեմատ կամաց կամաց կը վատնուին, այսպէս օրինակ եթէ լեառդը 300 կրամ շաքարածին ամբարած է իր մէջ, իւրաքանչիւր 5 վայրկեանը անոր 1 կրամը կը դրկէ արեան չըջան (շաքար վիճակի մէջ) այսպիսով 25 ժամուան մէջ կը հատնի մթերքը բացց նոր կերակուր ուտուելով անոր տեղը կրկին կը լեցնի։ Այսպէս զիտցէք նաև ուրիշ ամէն կարգի մնունդներու վատնումն ու ծախսը։

Նոյնպէս մար կերակուրները իրենց մէջ քիչ թէ շատ թունաւոր մարմններ կը պարունակեն, եթէ չըլլար լեարդը և գոներակը ուղղակի արեան չըջանին միանար ան ատեն 500 կրամ միս ուտել պիտի բաւէր մեղ մեռցնելու համար, մինչ լեարդը մէկիկ

մէկիկ կը ձերբակալէ այդ թոյները , անոնց-
մով կը պատրաստէ անթոյն և անպէտ մար-
միններ և կը զրկէ մարմնոյն արտաքնողները :
Վերջապէս տեսաք թէ բջիջներ կը թունառո-
րեն և կ'աղտոտեն զիրենք շրջապատող աւիշը
որ կ'երթայ արեան կը խառնուի , ո՞վ է այդ
թոյներն ու անպէտ նիւթերը ձերբակալողն ու
համեմատաբար քիչ վնասակար նիւթերու վե-
րածողը , — լեարդը . իրօք եթէ անիկա զո-
յութիւն չունենար ան ատեն 24 ժամ ապրիլ
կարեի չպիտի ըլլար , անասունի մը լեարդը
հանեցէք շուտով կը սատկի թունաւորման
հետեւանքով : Գիտէք նաև թէ լեարդը մաղձ
շնող և արտագրող գործարան մ'է :

Ուրեմն լեարդը մարմնոյս մէկ բնալուծա-
րանն է . տեսէք կով մը խոտ կուտէ որուն
մէջ բնաւ գոյութիւն չունի իւղ , բայց անիկա
կաթ կը չինէ որուն մէջ իւղ կայ . նոյնպէս իր
մարմնոյն զանազան տեղերը օրինակ մարթին
տակ , փորին մէջ ճարպի պահեստներ կան .
ո՞ր բնալուծարանն է որ նշաստակը կամ շա-
քարը իւղի և ճարպի վերածեց . — լեարդը :
Ոչ թէ այս , այլ լեարդը կարող է իւղն ալ
նշաստակի ու շաքարի , նոյնպէս ալպիւմին-
ները շաքարի և իւղի վերածել , օրինակ չուն
մը սոսկ սեւ միսով կերակրեցէք որուն մէջ
գիտէք թէ բնաւ իւղ չկայ , կը տեսնէք թէ
օրէ կը պառարտանայ և իւղ կը կապէ
կենդանին : Մեր մարմնոյն մէջ մարսուած
մնունդները եթէ մնողի պէտք եղած քանա-

կութենէն չատէ , անոր աւելորդը իւղի կը
վերածուի և իբրեւ պահեստ տեղ տեղ կը հա-
ւաքուի . խոլ եթէ չափէն պակաս մնունդ առ-
նենք ան ատեն կը սափառուինք մեր՝ մարմինը
հալեցնել և սնանել , որով կը նիշարնանք :

Յ ՓԱՅՑՆԱԴ . — Փայցաղը որվայնին մէկ
ստամոքսին ձախ կողմը գտնուող գործարան
մ'է որ հազիւ 10-14 սանթիմ երկայնութիւն
և կարմիր գոյն ունի . ասոր պաշտօնն է արեան
ձերմակ զնդիկները չինել (կարմիրները կը
պատրաստեն ոսկորներու ծուծերը) որը կրնան
ընել նաև աւշային գեղձերը , ինչպէս և կար-
միր զնդիկներուն հինգածները փձացնել . այսօր
շատ մարզիկ կապրին երկրիս վրայ որո՞նք
փայցաղ չ'ունին , (հիւանդութեան առթիւ
գործողութիւն եղած) ուրեմն ասիկա կեանքի
շատ անհրաժեշտ գործարան մը չէ :



ԳԼՈՒԽ Յ.

ՎԵՐԲԵՐ

Վերք բուելով կը հասկնանք մարմնոյն ուեէ
մէկ մասին շարունակութեան բնդշատումը :
Վերքերը երկու պատճառներէ առաջ կուգան
Ա . Մարմնոյն մէջը կամ գուրսը գտնուող միզ-
րոպներէ , Բ . Վերքառիչ՝ գործիքներէ : Մենք
հոս մինակ այս վերջինն է որ նկատի պիտի

առնենք : Վիրաւորիչ գործիքներ երեք տեսակ վերք առաջ կը բերեն , 1 . Ամանք կը կարեն մեր մարմնոյն շատ կամ քիչ մէկ մասը երբեմն երեսանց և երբեմն շատ խորունկեն , օրինակ՝ դանակի մը կամ գաշոյնի մը առաջ բերած վերքը . ասոր կտրած վերց անունը պիտի տամ : 2 . Ամանկ կը ծակեն մեր մարմնին մէկ մասը , օրինակ՝ սուբնի մը կամ կապարի մը առաջ բերած վերքը . ասոր ալ ծակած վերց անունը կուտամ : 3 . Խոկ ոմանք բոլորովին կը ճնշեն մեր մարմնոյն մէկ մասը , օրինակ՝ մարդու մը քարի վրայ իշնարէն կամ թէ իրեն ուժդին կերպով համնող քարի մը կամ շրաբնելի ու հարուածէն առաջ եկած վերքը , ասոր ալ աղմանած վերց անունը պիտի տամ :

Ինչ տեսակի որ պատկանի , վերքի մը զբանգը երկուք է Ա . Անմիջական վտանգ որն է արիւնանուրիւնը , Բ . Հետազայ վտանգ որն է միզրափներու վերքի վրայ նստիլ և մարմնը թունաւորելու :

I. ԱՐԻՒՆԱՀՈՍՈՒԹԻՒՆ

Վիրաւորող գործիք մը շատ կամ քիչ արեան երակներ կամ չնչերակներ կը կարէ ուրսնց բաց բերաններէն արիւն կը հասի . մաղանը ման տնօթներու բերնէն ելած արիւնը շատ քիչ է և քանի մը վայրկեան յետոյ կը դադրի բոլորովին . պղափկ խողովակներ բաւական ատեն արիւն կուտան , խոկ երբ հաստ գերձաւ

նի մը լայնութեամբ խողավակ մը կտրի ընդհանրապէս անոր արիւնը ինքն իրեն չգագրիր և ժամերսով կը հասի . աւելի մեծ խողավակներ քիչ ատենէն մեծ քանակութեամբ արիւն գուրս կուտան և անմիջական մահուան պատճառ կ'ըլլան , այսպէս արեան խողովակներու զրութեան մէջ ձեզի ցոյց ուուած զիխաւոր ճիւղերուս իւրաքանչիւրին վէ՛րքը մահացու է եթէ անմիջական գարման մը չըլլաց . հետեւարար ի՞նչ պիտի ընէք երբ աեմնէք վիրաւոր մը որ արիւն կը կորչնցնէ . — աշխատեցէք անմիջապէս գաղրեցնել զայն կարելի է ասով աղատեք մարդուն կեանքը . ի՞նչպէս . — (Ա) Ենթագրենք թէ արիւնը վերին կամ ստորին անդամներէն կը հասի , ասէք կապ մը և անմիջապէս շատ ուժով սխմեցէք և կապեցէք այդ անդամնն , վերքէն վերի մասը , օրինակ՝ եթէ սրունքն կուշայ արիւնը . շատ ուժով կապեցէք աղդըը որովէսպի արիւն չքանի հան . գիտէք թէ չոփահաս մէկու մը համար մէկ անդամէն երկու քիո արիւնի կորուսաը մահացու . է . հետեւ արար գիտցէք զես այդ աստիճանին չհասած աղատել վիրաւորը : (Բ) Ենթագրենք թէ արիւնը կուդայ իրանին կամ գանկին մէկ մասէն և կամ թէ անդամներու արմատէն ուրկէ վեր կապ չկրնար ըլլալ , մի շուարիք . գրէք և զետեղեցէք վերքին վրայ շատ մը մաքուր բամպակ կամ ի չզոյէ ասոր՝ ձեր թաշկնակները , փալթօին կտորը , ինչ որ ալ գանաք և անոր վրայ ոլորեցէք կապ մը և սխմեցէք շատ ու-

ժով, այսպէս ճնշումի ազգեցութեան տակ
արինը կը գաղքի հոսելէ : (Գ) Ենթագրենք
թէ վէրքը վիզին վրայ է, հոս բնաւ կապ մի
կապէք, անմիջապէս կը խեղդէք մարդը, դրէք
վէրքին վրայ թաշկինակ մը և անոր վրայ ձեր
մատները և ճնշեցէք զայն, կարեւորութիւն
մի տաք հիւանդին աղաղակներուն որ կը ցաւի
կ'ըսէ, սպասեցէք մինչեւ վիրաբոյժին դալը,
յանճնեցէք վէրքն անոր, դուք ձեր մարդկա-
յին նուրիական պարտականութիւնը խոճի
մտօք կատարած էք, իսկ անիկա տեղուոյն
համեմատ երակը ունելիքով կը բռնէ կամ կը
կապէ : Ահա այս տարրտկան ծանօթութիւննե-
րով քանի քանի կեան քեր աղատուած են
մինչեւ այսօր, իսկ տղիտութեան երեսէն քա-
նիներ զոհ գացած են, օրինակ՝ տեսայ խեցն
փայտահար մը որ կացինով վիրաւորած էր
իր ուաքը : ընկերը փոխադրեր էր զայն քա-
ղաք, բայց մինչեւ որ տեսայ զինքը, արդէն
մահամերձ եղած էր : Արիւն կորսնդուղած և
ուժաթափ եղած վիրաւոր մը պէտք է տաք
անկողնի մը մէջ պառկեցնել, գլխուն բարձ
չզնել, միշտ զիսիկախ պառկեցնել, հիւանդին
մորթր ձիւնի պէս պաղ է, տաքցուցէք զայն
անկողնի մէջ զետեղուած տաք ջուրով լեցուն
շիշերով, անիկա շատ ծարաւի է, տուէք միշտ
տաք թէլ, սուրձ և այլ տաք բմնպելիներ,
անոր սիրար շատ տկար կը բանի և մարմինը
շատ ուժաթափ է, տուէք անոր տպուրի զգալ
մը ջրախառն օղի իւրաքանչիւր կէս ժամը ան-
գամ մը մինչեւ որ ինքըինքը քիչ մը լու զղայ :

2. ԱՊԱԿԱՆՈՒՄ

Ա. Երբ վէրքի մը վրայ միզրոպ նստի և
բազմանայ այդ վէրքին կ'ըսին ապականած վերի
հակառակ պարագային՝ մայուր վերի, վէրք մը
զանազան տեսակ կ'ապականի . երբ ասիկա
թեթև ըլլայ մահ չպատճառեր, բայց վէրքը
ուշ կը զսուի, մանաւանդ հիւանդը շատ կը
տառապի . եթէ քիչ մը աւելի ծանր ըլլայ, ան
ատեն կեանքը վտանգի կ'ենթարկէ . ծանր ա-
պականութիւններ անպատճառ կը մնացնեն .
ուրեմն ասոնց տեսակները կարձ կերպով մէ-
կիկ մէկիկ պատմեմ : Ա. Բորբոխաւմ . — Բոր-
բոքած վէրքը կ'ուսի, կը կարմիի և սաստիկ
կը ցաւի, Բ. Թառախոտում . — Վէրքին զանա-
զան մասերը թարախ գուրս կուտան, բորբո-
քած վէրք մը սովորաբար քանի մը օրէն կը
թարախութի : Գ. Վերիի ջերմ . — Միզրոպներ
կը նստին վէրքին վրայ, թոյներ կը շինեն հոն .
Երբեմն սոսկ այդ թոյնը իսկ երբեմն ալ միզ-
րոպը միասին արեան մէջ կը մանեն որով են-
թական շատ կամ քիչ ջերմ կ'ունենայ և
կեանքը շատ կամ քիչ վտանգի կ'ենթարկուի .
Դ. Օձախ , — Վիրաւորը 40 աստիճան տա-
գութեան մէջ կը տառապի մինչ թէ՛ վէրքը և
թէ անոր բոլորափը չափէն աւելի կ'ուոքին ,
կը կարծրանան, կը կարմրին և կ'այրին : Ե .
Փտուրիւմ . — Վէրքին զանազան մասերը կը
սեւնան, սաստիկ կը հոտին և կը փափին : Զ .

Ածխուկ. — Վէրքը կը սեւնայ, չուրջը կ'ուռի
չափէն աւելի և շատ անգամ մահուան պատ-
ճառ կ'ըլլաց. Է. Պրկայս. — Սաստիկ տաքու-
թիւն մը կը սկսի երեւան դալ. հիւանդին նախ
կղակները բոլորովին կը գոցուին, յետոյ մկան-
ները կը սկսին որի կուիլ և հնթական վերածել
քարտացածի մը որմէ շատ քիչեր կ'ազատին: Վէրք
մը որ տպականած է այս 7 հաւանականու-
թիւններէն մէկին կամ միւսին անգատճառ
պիտի հնթարկուի: Ուրեմն աշխատեցէք բնաւ
միգրոպ չպէկ վէրքին վրայ, իսկ եթէ ինկած
է սպաննեցէք և վանուեցէք զանոնք. ապա-
կանման առաջքը ասով կ'առնուի: Շատ զիւ-
րին է ապականում մը արդիւկը քան թէ ըլ-
լալէն յետոյ դարձանել զայն, որը երբեմն
դժուար և երբեմն ալ անկարելի է: Հոս, ինչ-
պէս ուրիշ տեղեր, մէկ կանխազգուշութիւն
հազար դարման կ'արժէ, ամէն մարդ պէտք է
զիտնայ նոր վէրք մը նայիլ, զանի մաքրել,
ասանկով հազարաւոր կերանքեր կ'ազատուին
մանաւանդ զիւդ տեղեր և աղքատ տեղեր:

Բ. ՄԱՅՐՈՒԹԻՒՆ Վէրթի. — Ի՞նչ պէտք
է ձեզի վէրք մը լոււալու և պատելու համար.
— շատ քիչ բան: Նախ երկու աման եփած,
միգրոպէ զերծ ջուր կափարիչներով դոցուած
և դիմանալու աստիճան պաղեցուած, օճառ
մը. քանի մը ծրար կազ նոյնպէս միգրոպէ
զերծ [կազը շատ բարակ եւ աերւակ կտա մ'կ',
որ անեն տուն պիտի է բանի մը հաս զտնուի,
ասիկա դեղարաններու մեջ կը ծախսն իբր շատ

պդիկ ծրարներ որոնց իւրաբանչիւրին մեջ բուղ-
րի մը մեջ պատռած մեկ մեր մախուր, միզ-
րով զերծ բարակ-կտա կայ]. քանի մը ծրար
մաքուր դեղարանի բամպակ. իւրաքանչիւրը
50-100 կրամնոց. քիչ մը թէնթիւր տիուտ
(teinture d'iode) [ասիկս կարմիր հեղուկ մ'կ'
որ կ'այրէ իիչ մը, բայց շատ սաստից հականեխից
է, վայրկենապէս կր սպաննեկ միգրոպները, զգու-
շանալու և այժի մօսերը խեղի], և կապ մը որը
2-5 մեմբր երկայն և չորս մատ լայն և ինքն
իր վրայ փաթթուած մաքուր, դիմացկուն և
հաստ կտաւ մ'է. ահա ինչ բաներ որ պէտք են
ձեզի: Նախ լուացէք ձեր ձեռքերը, միգրոպուա-
ծեսքով տեկի լաւ է բնաւ չչօչափէք վէրք մը,
քան թէ աղէկութիւն ընեմ ըսելով զայն ա-
պականէք: Ասէք կտոր մը օճառ, զայն պա-
հեցէք ձեր ձեռքին մէջ, սօթահեցէք ձեր թե-
ւերը մինչեւ արմուկ և ուրիշ մէկու մը լեցնել
տուէք եփած տաք ջուրը ձեր ձեռքերուն
վրայ քիչ և օճառով լայնորէն քառորդ
ժամ լուացէք զանոնք, առատ փրփուրներ թող
մնան անոնց վրայ, կրկնեցէք օճառուիլը քանի
մը անգամ: Այսպէս շատ մաքուր կերպով
լուացուած ըլլալէ յետոյ բանալ տուէք վէր-
քին տեղը (դուք ձեր ձեռքը բնաւ մի մօտե-
ղընէք ո'չ լաթի և ոչ այլ ինչի, միգրոպ կ'առ-
նէք կրկին անոնցմէ) նախ լուացէք տաք
ջուրով և օճառով վէրքին եզերքները, շատ
խնամքով և քանի մը անգամ, անկէ յետոյ
լուացէք նոյնինքն վէրքը նոյնպէս օճառով և

Եփած զուբով . շատ խնամքով դիտեցէք , լա-
թի կտոր կամ թանձրացած արիմնի կտոր կամ
այլ աղաեղութիւն բնաւ չմնայ հոն , անկէ յե-
տոյ մաքուր բամպակի մր վրայ թափեցէք քիչ
մը թէնթիւր տիօտ , քսեցէք զայն նախ վէր-
թին եղերքը և յետոյ քիչ մըն ալ նոյնինքն
վէրքին վրայ , ահա ինչպէս ձեր ձեռքը նոյն-
պէս և վէրքը թէ' մաքուր և թէ հականեխ-
ուած են , բնաւ միզրոպ չունին իրենց վրան .
բանալ տուէք կազին ծրարը ուրիշի մը , անի-
կա թող ուշագիր ըլլայ բնաւ իր մատները
չդպջնել անոր մէջի կտաւին , դուք ձեր մատ-
ներովք առէք զայն , փոեցէք վէրքին վրայ ,
ի պահանջել հարկին երկրորդ մ'ալ կրնաք
փուել եթէ վէրքը աւելի լայն է , փոեցէք նոյն-
պէս մաքուր և առատ բամպակ և փաթթեցէք
մաքուր վիրակապր : Ահա այս կերպով նայ-
ուած վէրք մը շատ շուտ կ'աղէկնայ , վերը
յիշած վտանգներէս և ոչ միոյն կ'ենթարկուի ,
մանաւանդ 8 ուայ անցնելէ յետոյ բնաւ չցա-
ւիր , որովհետեւ ցացնողը միզրոպն է և դուք
զայն վոնտեցիք և ասով ձեր պարտականու-
թիւնը կատարած եղաք , անկէ վէրջ թժիշկին
կրնաք յանձնել ապահով կերպով որը եթէ
պէտք տեսնայ քանի մը օրը անզամ մը կը
փոխէ վէրքի վրայի կազերը և անոնց աեղ
նոր կազ , նոր բամպակ , նոր թէնթիւր տիօտ
կը գնէ , իսկ շատ անզամնիր այս առաջին
դարմանը կը բաւէ 8 օրէն վէրք մը աղէկցնե-
լու առանց երկրորդի մը պէտք զգացուելու :

Բնաւ մի գործածէք կարգ մը ծեր կիներու ,
սուտ , անդպրոց վիրաբոյմներու և ինքնակոչ
քժիշկներու , մանաւանդ ցաւալի է ըսել քա-
ղաքի գեղագործներու հայթայթած իւղերն ու
ջուրերը , որոնք բոլոր միզրոպ են և բնաւ
օգուտ մը չունին , բայցաւացար չեն վնասեր ,
յաճախ կը քանդին և կ'ապականին մաքուր
վէրքը և մարմինը : Իսկ երբ գիւղի մը կամ
անտառի մը մէջ էք ուր ոչ կազ և ոչ բամպակ
ունիք բնաւ մի յուսահատիք , պայմանաւ որ
երեք բան ըլլայ ձեր քով , կրակ , ջուր , աման :
Ուրեմն ի ստիպել հարկին նետեցէք ձեր թաշ-
կինակները ջուրին մէջ և նետեցէք զանոնք ժամ
մը և գործածեցէք զայն մաքուր կազի և բամ-
պակի տեղ . պատուեցէք ձեր շապիկը և անկէ
շինեցէք 4 մատ լայնութեամի կտափ փոկեր ,
փաթթոցի համար և առժամանակեայ , մինչեւ
քաղաք հասցնէք վիրաւորը , միայն թէ ձեր
մտքին մէջ լաւ կերպով տպաւորեցէք սա
ծամարտութիւնը թէ պէտք է վերի մը մայրել եւ
վերածել զայն անմիզրոպ գետի մը , անմիզրոպ
ձեռերով եւ անմիզրոպ ջուրով եւ անկէ յետոյ
գետեղի անոր վրայ անմիզրոպ կտանելու եւ փար-
թել զայն մայրու կապով մը : Իսկ գիտէք թէ
երբ ջուրը ժամ մը եփէք թէ իր և թէ իրեն
մէջ նետուած կտաներուն միզրոպները կը
փճանան :

3. ԹՈՒՆԱԻՈՐ ՎԵՐՔԵՐ

Ես ձեզի թունաւոր վերք անունին տակ պիտի պատմեմ օձի, պիծակի, և այլ թունաւոր անասուններու խայթուցքը, ինչպէս նաև կատղած շուներու խածները և ատոնց նախադարմանը:

1. ԿԱՏԱՀՈՒԹԻՒՆ (RAGE). — Սովոր մասնաւոր հիւանդութիւն մ'է որուն միջրոպը գեռ գանուած չէ. ալ աւելի շուներն են որ կը կատղին և երբ մարդ մը խածնեն անոր ալ կը փոխանցեն ախտը: Ասիկա ան տեսակ հիւանդութիւն մ'է որուն սկսելն յետոյ ինչ դարձան ալ ըլլայ օգուտ չըներ: Ենթական սովորաբար խածնուելէ 3-8 շաբաթ յետոյ կը սկսի ախտի նշաններ ցոյց տալ եթէ վերքը լաթով ծածկուած տեղ մ'է: Իսկ եթէ երես կամ վիզի վրայ է՝ աւելի շուտ: Ան մարդը որ պիտի կատղի 8-10 օր առաջ սաստիկ տիրութիւն մը կը գծուի դէմքին վրայ, անկիւն մը քաշուի և միշտ կը մտածէ՝ դիշերը անքուն է, մինչև իսկ առանց գիտնալու իր խածնուած ըլլալը: անկէ յետոյ կը սկսի սաստիկ զիւրագըրգիս ըլլալ: Լոյսը, ձայնը շատ գէշ կ'աղդեն իրեն վրայ, պատիկ չփում մը սաստիկ ցաւ կը պատճառէ, իրեն համար ամէն բան կը հոսի, մանաւանդ կուլ տալու դործողութիւնը շատ գժուար է, ոչ թէ ջուր և կերակուր, այլ մինչև իսկ լորձունքը կուլ տալը սաստիկ ցաւ


կը պատճառէ. ահա թէ ինչո՞ւ կատղածին բերնէն միշտ լորձունք կը վազէ: Ժամանակ մը վերջ այդ կոկորդի և կուրծքի ցաւը և սխմուշ ոչ թէ կերակուրի հետեւանքով այլ ինքն իրեն կուգայ և ամէն անզամուն չնշանեղութեան նշաններ կը տեսնուին հիւանդին վրայ, մանաւանդ ասոնք հետզհետէ յաճախսազէպ կը կրկնուին, նոյն պահուն ենթակային դէմքին վրայ սաստիկ սարսափ մը կը գծուի, ոմանց խենթութիւն կուգայ, բայց ինչ որ ալ ըլլայ, սխալ է թէ կատղած մարդիկ իր շուրջինները կը խածնեն, ասիկա երբէք տեղի ունեցած չէ, հիւանդութեան այս երկրորդ շրջանը երկու օր կը տիւէ, անկէ յետոյ կուգայ 2 ժամուան վերջին շրջան մը ուր հիւանդը անդամալոյծ և չնշանեղձ կը մեռնի: Ահա այսպէս կը մեռնէն բոլոր կատղած շունէ խածնուողները մինչև ասկէ 60 տարի առաջ. անկէ յետոյ անմահն Բասթէօս ուսումնասիրից հիւանդութիւնը: Գտաւ անոր պատուատոք, սկսաւ անմիջապէս պատուատել շունէ խածնուողներնանով և յաջողեցաւ հիւանդութիւնը երեւան չհանելու: Ուրեմն պէտք է շուտով սպաննել քաղաքի մը կատղած մէկ շունը, որը ճանճալ գիւրին է: Ասիկա միշտ կը պատի և սարսափելի աշքեր մը ունի, կամ թէ անկիւն մը քաշուած անինքնազիտակից վիճակ մը ունի, բայց անմիջապէս որ քովէն անցնիք կը խածնէ, բերնէն ճերմակ փրփուր մը կը վազէ, մորթին մազերը ինչպէս և պոչը բոլոր ցցուն կ'երեւան: Իսկ ով որ

խածնուած է, պէտք է անմիջապէս փութայ քասթէօրեան հաստատութիւն մը պատռաստի ենթարկուելու համար, որովհետև անգամ մը որ հիւանդութիւնը սկսի և ոչ մէկ բան օգուտ կ'ընէ. հոն ենթակային ամէն օր հեղուկ մը կը ներարկին որով հիւանդութիւնը երեւան չդար:

2. ՕԶԵՐՈՒԾ ԽԱՅԹՈՒԱԾՔ. — Շատ մը վը- սասակար օձեր իրենց բերնին մէջ թունալից պարկիր ունին որով կը թունաւորեն և կը մեռցնեն մարդու երբ խածնեն զայն: Ամէն տա- րի տաք երկիրներու մէջ հազարաւոր մարդիկ մար ալ չիծուկ և պատռաստ մը գտնուած է, բայց անիլա ամէն տեսն ձեւք չանցնիր և բայց անիլա ամէն տառն ձեւք չանցնիր մանեաւանդ վերի պատռաստին պէս շատ ա- պահով բան մը չէ. հետեւաբար գիտցէք դար- ման մը ընել անմիջապէս որ տեսնէք ասանկ արկածեալ մը. սովորաբար օձը ոտքերէն և արունդներէն է որ կը ևածնէ, ուրեմն կա- պեցէք ուժով մը վերքին վերի կաղմէն որ- պէսզի թոյնը չտարածուի ամբողջ մարմնին, անմիջապէս տաքցուցէք և կարմցուցէք եր- կաթ մը և անով կատարելապէս և խորունկ զաթ մը այրեցէք խածնուած տեղը: Ենթական կերպով այրեցէք խածնուած տեղը: շատ առէք անկողնի մը մէջ, անոր կէս ժամը ան- գամ մը օդի տուէք և կէս գինով վիճակի մէջ զամ մը օդի տուէք և կէս գինով վիճակի մէջ պահեցէք զայն, այս նախնական դարման մը պաղ սառ- նաջուրի կամ քացախի մէջ թրջուած թաշկի- նակ մը և միշտ փոխեցէք:

3. ԿՈՐԻՇ ԵԽ ՊԻԾԱԿԻ ԽԱՅԹՈՒԱԾՔ. — Ասոնք ալ ինչպէս գիտէք թունաւոր անտ-

սուններ են, իրենց խածած տեղը սաստիկ կը ցաւի, կը կարմրի և չափէն աւելի կ'ուսի և կ'այրի, իսկ երբեմն ալ ներքին թունաւորման թեթև նշաններ կը տեսնուին, օրինակ՝ փըս- խում, թմրութիւն ևայլն: Ուրեմն անմիջապէս նայեցէք վերքը, եթէ պիծակի է նախ անոր աւեղը և թունաւոր պարկը հանեցէք անկէ, եթէ հիւանդը թունաւորման նշաններ ցոյց կուտայ 3—5 կաթիլ անմօնեազ տուէք անոր կէս զաւաթ ջուրի մէջ և սթափեցուցէք զայն, անկէ յետոյ քիչ մը ջրաբասն տմէննեադով թրջուած բամպակ մը զրէք վերքին վրայ և կապեցէք զայն, եթէ կէս ժամ յետոյ շաւը և այրուցքը շատ են մեղմեցէք զայն, զրէք ա- նոր վրայ 5 վայրկեանը անդամ մը պաղ սառ- նաջուրի կամ քացախի մէջ թրջուած թաշկի- նակ մը և միշտ փոխեցէք:



Գ Լ Ո Ւ Խ Զ.

ԱՐԻՒԽԱՅԱՆՈՒԹԻՒՆ ԵԽ ՍՐՈՒԱԿ ՍՐՏԱՏՐՈՓՈՒՄ

Ինչպէս ըսած էի երբ արեան երակնե- րէն մաս մը արիւն գուրս հանենք, մար- մինը քիչ տաենէն աւելի թարմ և աւելի մա- քուր արիւն մը կը պատրաստէ հինին տեղ,

իսկ պայմանաւոր արգելք մը չըլլայ , արիւնաւ-
հանութիւնը շատ անդամ թեթեւութիւն մը
և հանդսառութիւն մը կուտակ ենթակային , հեւ-
տեւաբար շատ հին ատենսերէ ի վեր մարդիկ
գործածած են այս գարմանն և քիչ թէ շատ
օգուտներ քաղած են անկէ : Երեք տեսակ
արիւնառութիւն կայ (1) մեծ արիւնառութիւն ,
(2) ազրուկ , (3) սրուակ :

1. ՄԵԾ ԱՐԻՒՆԱՌՈՒԹԻՒՆ . — Մէկ ան-
գամէն 300—500 կրամ արիւն առնելուն կ'ը-
սէն մեծ արիւնառութիւն , ասիկա շատ անդամ
թեւէն կ'առնեն : Ենթակային բազուկին մէջտե-
ղը լարով մը չափաւոր կերպով կը սխմեն ու
կը կապեն և կը սպասեն մինչեւ որ հոն տեղի
արեան երակները ուռին և կարծրանան , նոյն
պահուն քիչ մը թէնթիւր տիօտ կը քսեն մորթը
մաքրելու համար և եփած ջուրի մէջէն հան-
ուած սուր գանակով մը կը կտրեն երակը և
անմիջապէս ու արիւն կը սկսի հոսիլ անկէ , եթէ
ելած արիւնը պահանջուած չափին համնի անմի-
ջապէս կը քակեն լարը , արիւնը կը դադրի հոսե-
լէ , վէրքին վրայ քիչ մը մաքուր բամպակ կը
դնեն և քանի մը օր կապուած կը պահեն զայն :

Մէծ արիւնառութիւնը պայմանաւոր յար-
մար կերպով գործածուի շատ օգտակար գար-
ման մ'է , այսպէս բժիշկներ երբ աւեսնեն մարդ
մը որ սրտի կամ չնչերակներու կամ թէ երի-
կամունքներու հիւանդութեանց առթիւ չնչա-
հեղձութեան մատնուած է անմիջապէս թեւէն
արիւն կ'առնեն և հիւանդը չափազանց կը

մխիթարուի և երբեմն իրական մահէ մը կ'ա-
զատի : Մէծ արիւնառութիւնը ընդհանրապէս
բժիշկի խորհուրդով և անոր ձեռքովը պէտք
է կատարուի . 50 տարիքը անցած և ոչ նիհար
ծերեր մանաւանդ պարարաներ տարին քանի
մը անդամ արիւնառութեան ենթարկուելով
միշտ օգուտ կը քաղեն :

2. ՄԵԾ ԱՐԻՒՆԱՌՈՒԹԻՒՆ . — Ասիկա , ինչպէս ամէնքդ
ալ տեսած էք , ապակիէ պղտիկ աման մ'է ,
շատ անգամ ջուրի պարզ պղտիկ գաւաթներն
ալ անոր դերը կրնան կատարել , սրուակը
ընդհանրապէս վանդակին , այսինքն կուրծքին ,
կանակին և կողերուն վրայ կը փակցնեն . ա-
սիկա ընել շատ գիւրին է , առեք պղտիկ կտոր
մը բամպակ , թրչնցէք զայն աղջուով (իսպիր-
թօ) և նետեցէք սրուակին կամ գաւաթին
յատակը , վառեցէք զայն մոմով մը և անմի-
ջապէս փակցուցէք , սրուակին տակի մորթը
ու արիւնով կը լեցուի և դէպի վեր կը բար-
ձրանայ . այս կերպին կ'ըսեն չոր արուակ , իսկ
եթէ կ'ուղէք արիւնով սրուակը ընել , 5 վար-
կեան յիտոյ փրցուցէք սրուակը , անոր տակի
մորթին վրայ դանակով կամ ածելիով կամ թէ
շարդաճներով զանազան ձեղքեր բացէք և յե-
տոյ կրկին փակցուցէք սրուակը , այս անգամ
անոր մէջ 10—20 կրամ արիւն կը հաւաքուի :
Սրուակը ըլլա'յ չոր ըլլա'յ արիւնով իւրաքան-
չիւր անգամին 2—8—15 հատ փակցնելու է .
ասիկա մողովուրդին ամինալաւ և ամինազոր-
ծածական մէկ գարմանն է , թոքի և ցնցուղ-

ներու շատ մը նոր հիւանդութիւններու օրի-
նակ, թոքատապ (սաթլըճան), ցնցղատապ
(պլոնչիթ) և այլնի ատեն որուակը շատ օգտա-
կար կ'ըլլայ, անիկա կ'անհետացնէ ցաւերը,
շունչը կը դիւրացնէ և բնաւ չվեսեր, պայ-
մանաւ որ մաքուր և միզրոպէ վերծ գործիք-
ներով կատարուի անիկա և ոչ թէ աղտոտ
մարդոց ձեռքով, նոյնպէս ո և իցէ կուրծքի
և կողերու ցաւ մը եղած պահուն երբ քանի
մը սրուակ փակցունէք ցաւը կ'անհետանայ
շուտով, մանաւանդ շունչը դժուար ծերերուն
ամինաօդտակար դնդն է արիւնով սրուակը.
և ունիմ ծեր հիւանդներ որոնք իրենց քա-
նի մը տարուան հանդիսա կեանքը կը պար-
ուին, ամոէ ամիս դործածուած արիւնոտ սըր-
ուակներուն:

3. ՏԶՐՈՒԻԿ. — Տզրուկը ամէնքդ ալ տե-
սած էք, անիկա կենդանի մէ որ մեր մորթը
կը խածնէ և անկէ արիւն կը ծծէ, իւրաքան-
չւր տզրուկ 10—30 կրամ արիւն կը քաշէ իր
մէջ, երբ կ'ուզէք որ անիկա թող տայ մորթը,
քիչ մը աղի ջուր թափեցէք: 3—20 տզրուկ
կրնայ փակցուիլ մարմոյ վրայ, տզրու-
կը երբեմն ցաւի համար կը դործածեն, օրի-
նակ՝ երբ կմանակը կը ցաւի շարեցէք 4—5
տզրուկ շատ անդամ օդուտ կը աւեսնէք. նոյն-
պէս երբ զլուխը կամ ականջը շատ սաստիկ
կը ցաւին ենթակային երեսը նայեցէք, եթէ շատ
կարմիր է՝ անմիջապէս անոր իւրաքանչւր
ականջին ետեւը փակցուցէք Յական տզրուկ,

շատ սաստիկ ցաւեր այս միջոցով կ'անհետա-
նան: Նոյնպէս նոր բորբոքած տեղեր որ շատ
սաստիկ կը ցաւին, ուսեցք կայ, կարմրու-
թիւն կայ, երբ քանի մը տզրուկ փակցուցէք
անոր վրայ երբեմն ցաւերը կ'անհետացնէ:

4. ԱՐՑԱՌՈՒԽՈՒՄ. — Սովորաբար մեր
սրտի շարժումները և բարախումները չենք
զգար, իսկ երբ անիկա զօրաւոր ըլլայ և շուտ,
ան ատեն կը զգանք և ասոր արտարովում կ'ան-
ուանենք, անիկա շատ անդամ յուզումներու
արդիւնք է և շուտով կ'անցնի բայց երբեմն
ալ շատ կը տեէ մանաւանդ զիշերները շատ
անհանդիսա կ'ընէ և քունէ կը զրկէ, ուրեմն
գիտցէք ասոր պարզ գարմանը, ան որ սրտա-
ալբոփում ունի թող բնաւ չփործածէ թէյ,
սուրծ, սիկար և ոգելից ըմպելի, մանաւանդ
յուզմունքներէ թող չափազանց զգուշանայ.
իսկ երբ վրայ համնի սրտատրովումը, նախ
անոր սրտին վրայ զրէք պաղ թաց լաթեր,
և յաճախ փոխեցէք, շատ անդամ այս պարզ
միջոցը կը բաւէ. եթէ ոչ երկաւ դզալ խմցու-
ցէք հետեւեալ հեղուկին որը քանի մը վայր-
կեանէն կը հանդարտեցնէ և հանդիսա քուն
կը պարզեւէ: [5 կրամ պրուիր ըլ փօրախ-
ում, 75 կրամ ջուրի մէջ: Bromure de Po-
tassium այլի համայ եւ անոր նման բիւրեղեն-
ուկ բաղկացած մարմին մ'կ որ չարին մէջ կը
հալի, չափանաւ մարդ մը երբ լսած չափովս
առեւ վասնգ մը չեւսեւ անլիք. ասիկա շատ լաւ
հանդարտեցնիջ եւ հանգստացնիջ դեղ մ'կ չի-

դերու համար, թէ սրաւովումի եւ թէ ջղային գրգռութիւններու ատեն, չափազանց յուզնան եւ բարկուրեան ատեն, մասնաւանց ծովու ճամբորդուրեան մեջ սիրտ խառնուուի կամ զիսու պլաստիներու դեմ յաւ արդիւթեներ կուսայ:



Դ Ա Ր Ա Խ Ա Տ Ե Ա Յ Ա Ր Ա Խ Ա Տ Ե Ա Յ

Թ Ո Ւ Ն Ա Կ Ո Ր Ո Ւ Ի Մ

1. Այն բոլոր նիւթերը որոնք մեր մարմարոյն մէջ մանալով մահ կը պատճառեն, կը կոչուին թոյն, իսկ այդ թոյնիրուն ենթակայ ըլլալուն կ'ըսեն բունաւորում: Մարդիկ զանազան ձեւերով կը թունաւորուին: Ոմանք տղիտութեան զոհեր են, այսպէս մարդ մը կը խմէտ արտաքուստ գործածեի գեղ մը, ուրիշ մը աւրուած պանիր կամ թունաւոր սունկեր կ'ուտէ և կը թունաւորուի: Ոմանք թշնամութեան և նենդութեան զոհեր են, այսպէս թշնամի մը թոյն կը խառնէ իր հակառակորդին ուտելիքին և խմելիքին մէջ և զայն մանուան կը դատապարտէ: Իսկ ոմանք ալ ինքնառպանութեան նպաստակաւ են, օրինակ՝ մէկը կը կրամ մը մօրդին կ'առնէ և քանի մը ժամէն գեղին կը փոռուի ևայլն, ուրիշ մը լուցկիի գլուխ (յուսածին) ևայլն նիւթ կ'առնէ և կը թունաւորուի: Թոյները տեսակ տեսակ են, ոմանք

կ'այրեն և կը ծակեն մեր մարսողութեան խողովակը և արիւնահոսութիւնով և կամ առանց արիւնահոսութեան մահ կը պատճառեն, օրինակ՝ ծծմբարբուն, զյուրաբրուն, կիրը, ամեննեազը, բորակածնարբուն (քէզապ) ևայլն: Ոմանք կը խորտակեն և կը հալեն մեր արեան կարմիր զնդիկները և չնչարգելութեամբ մահ կը պատճառեն, օրինակ՝ յուսածինը, պղինձը, արսէնիֆը, բնածխային թրուռածը ևլն: Ոմանք կը ջլատեն մեր մկանները ի մէջ այլոց սիրար, սառծանին ևայլն և մահ առաջ կը բերեն, օրինակ՝ թունաւոր սունկերը, ևատնուկը (digitale, բոյս մը): Վերջապէս ոմանք ալ կը ջլատեն մեր զդային դրութիւնը և այսպէս մահ կը պատճառեն, օրինակ՝ ափիօնը, ծխախոսը (30—40 կրամ ծխախոտ ծամող մարդ մը կը մեռնի) մնալիսինդը, շիկատակը ևայլն:

2. Ա.ԽԾՍՆԵՒԾԸ. — Երբ տեսնէք առողջ մէկը օր կերակուրէ մը կամ ըմպելիէ մը յետոյ սաստիկ փորի ցաւ կ'ունենայ, կը փսխէ, լուծմանք կ'ունենայ, գոյնը նետած է, այտերը քաշուած, անոյժ և ինկած երեւոյթ մը ունի, մօրթը սատի պէս պաղ է, անմիջապէս եղրակացուցէք թէ անիլա թունաւորուած է: Յետայ չուտով փնառեցէք և զտէք թէ ի՞նչ տեսակ թոյն կերած է: ասոր հետեւանքը տեսակ տեսակ է, և առած թոյնին հետ համեմատական է: ոմանք շատ քիչ ատենէն՝ 5—7 ժամնեն կը մեռնին, ոմանք քանի մը օր կը դիմանան, իսկ ոմանք ալ օրերով անհանդիստ ըլլալէ

յետոյ քանի մը շաբաթէն կ'ազատին, բայց
բոլորովին վրայ տուած իրենց ֆիզիքական
ոյժը:

3. ԴԱՐՄԱՆԸՆՔ. — Ուրեմն զիտցէք թունա-
ւորեալի մը օգտակար հանդիսանալ, նախ կա-
րելի եղածին չափ չուտ բժիշկ մը կանչեցէք,
բայց մինչեւ անոր համար պարապ ժամանակ
մի վասնէք. փսխել տուէք զայն որպէսզի
գոնէ եթէ ստամոքսին մէջ աղատ թոյն կայ,
զուրս դայ անիկա, բայց շատ անգամ հնթա-
կան ինքը կը սկսի փսխել: Հարցուցէք և
փնտուցէք թէ ինչ էր առածը որպէսզի հակա-
թոյն մը տաք: Ընդհանրապէս հաւեթին ձեր-
մըկուցը, մածունը, խանուցին շատ մը սովո-
րական թոյներու հակաթոյներ են. տուէք ա-
սոնցմէ հիւանդին և երբ բժիշկը համնի անի-
կա ալ պէտք եղածը կ'ընէ եթէ կարելիու-
թեան սահմանը անցած չէ: Տաք անկողնի մը
մէջ առէք հիւանդը, փորին վրայ չարեցէք
տաքցած կղմինտորներ՝ ցաւը թեթեւցնելու հա-
մար: Նոյնպէս զիտցէք տունի մէջ թունտոր-
բաները խնամքով պահել, մանաւանդ չքննուած
և անթոյն ըլլալը չհաստատուած սունկ չու-
տել, թունաւոր սունկը լեզի կամ թթու համ
մը և գէշ հոտ քը ունի, երբ կտրէք՝ անոր
կտրուած մասը օգին աղբեցութեամբ իր գոյնը
կը փսխէ. զգուշացէք մանուններու ձեռք տալ
վեասակար նիւթեր, անտառները ձեր շնանչ-
ցած ծառերուն կամ տունկերուն աղւոր զմայ-
լիչ և հրապուրիչ երեւցող պտուղներէն չու-

տել, ծխախոտ չծամել և կամ անոր տերեւը
բաց վէրքի վրայ չդնել, մանաւանդ աւրուած,
հինցած և լաւ կերպով չպահուած ճերմակ պա-
նիր, պահածոյ կամ թէ ժամանակը անցած
միս չուտել, կոյուղիներու գործառներ պէտք
չէ որ երկար ատեն մնան հոն, միշտ պէտք է
բացօթեայ աշխատին, ա՛տը գէշ հոտը կ'ապա-
կանէ և կը թունաւորէ իրենց արիւնը:

Վերջ առաջին հատորին

Թարորեւ կը ներկայացնեմ գրքա Ա. Հս տորին նիւթերու-
եւ կորեւոր ընալներու ցանկը:



ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ Ա. ՀԱՏՈՐԻ

Էջ

5

Օռոազաբան	
Միգրոպներ, անոնց կեանքը, տեսակը՝ տարա- փոխիկ եւ համաճարակ հիւանդուքիւն- ներ, կանխազգու ռուքիւն, հականեխիչ դեղեր	7
Սննդառուքիւն	20
Օդը, քրուածին, քորակածին, բնածխալին քրու, բնածխալին քրուաս	22
Զուր, բաղադրուքիւնը, քորեալ, քունաւոր, նամնալին, հանքային, աղի, սուրեկեալ, պլասոր, բմպելի զուրեր, զուրով փոխան- ցուով հիւանդուքիւններ, զուրի զում եւ նեխուում	27
Ոգելից ըմպելի, պատրաստուքիւն, վտանգ, հակալխօսմոլուքիւն	39
Կերակուրներ, իւղ, նշասակ, ալպիւմին	49
Մարսովուքիւն	52
Բերան, ատամներ, լորձունք	55
Ուկոր, կուլ տալ կեղծ մաւկ, սուզ Սամոխ, պատօնին, առողջապահուքիւնը,	65
կսխել	71
Բարակ եւ հաս աղիքներ, պանկրաս եւ մաւկի պատօնին	77

Աղեաց հիւանդուքիւններ, լուծմունք, պնդու- թին, աղեաց որդեր	83
Գոյերա, պատառ, նախազգու ռուքիւն	88
Կերակուրներ, կար, բաղադրուքին, խար- դախում	93
Արեան ռջան	104
Արին, բլազմա եւ գնդիկներ, պատօնին	105
Սիրս եւ անօրներ	110
Դրուքիւն մայր երակներու եւ Շնչերակներու	117
Մրժի աշխատուքիւնը, ձայները, դոնակնե- րու դեր	122
Անօրներու մեջ ռջան, զարկ	126
Աւիշ, աւեալին անօրներ եւ գեղձեր	128
Ծծումն, լեռոդի պատօնին, փայծաղ	132
Վերեներ եւ անոնց տեսակը	137
Արիւնահոսուքիւն եւ դարմանը	138
Ապականում	141
Թունաւոր վերեներ, օձերու, կարինի եւ պիծակի խայրուածք	146
Արիւնահոսուքիւն, սրուակ, սրատրոփում	149
Թունաւորում	154

ՎՐԻՊԱԿ ԿԱՐԵՒԽՈՐ ԲԱՌԱՑՄԱՆՆԵՐՈՒԻ

Էջ	Տող	Ախատ	Աւդիո
29	20	աձազ	առազ
33	19	հունձերը	հանձերը
49	19	շնչարգելուքիւն	շնչառուքիւն
57	2	անդամները	առամները
57	15	հատնու	հատու
69	3	բազանքները	բաղանքները
75	1	սպանէ	սպասէ
76	5	ըսել	ընել
77	1	ար	սը
92	4	ալցելէֆ	այցելէֆ
99	3	ալպինմին	ալպիւմին



ՏՕՓԹ. Ա. Հ. ՔԵՔԼԻՔԵԱՆ

Եոր Առողջաբանութիւն . Ա. Հատուր (160 էջ)

Եոր Առողջաբանութիւն . Բ. Հատուր

Մամերց տակ է , կը լմէնայ օսոստուին

Դին Ա. հատուրի, Թուրքիա 61^ի, դահեկան, փոստով:
Արտասահման 3 Ֆրանֆ:

Բաժանորդագրութիւն Բ. հատուրի 61^ի դահեկան,
փոստով:

Արտասահման 2 Ֆրանֆ:

Երկրորդ հատորը հրատարակուելի յետոյ զինը
պիտի առելնայ:

Կը գտնուի զիսաւոր գրավաճառներու
բով, եւ հեղինակին բով էսկիզեիր:

ՀՀ Ազգային գրադարան



NL0263890

1658